

3714  
4 - 36



ԱՆԴՐԱՆԻԿ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ

# ՀՕՐԵՅՍ ՄԱՆ

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԵՇԱԳՈՅՆ ԴԱՍՏԻԱՐԱԿԸ

Ե Կ

ԱՄԵՐԻԿԵԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԸ

Ամերիկացիք, մարդկութեան  
համար մէկ քանի յաղթանակներ վաս-  
տըկելէ առաջ մեռնելու Հ. ՄԱՆ

Գետութիւն մը վարելէ շատ ա-  
ւելի ինտուսութիւն է հարկաւոր, մա-  
սուկը մեծացնելու ու դաստիարակելու  
համար ԶԼՈՒՆԻ

3710  
1 - 36

Կ. ՊՈՂԻՆ  
ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Օ. ԱՐՁՈՒՄՅԱՆ  
1912



3719.

4-36

19.

*Հայոց  
Տառապետ*

ԱՆԴՐԱՆԻԿ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ

# ՀՕՐԵՅՍ ՄԱՆ

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԵԾԱԳՈՅՆ ԴԱՍՏԱՐԱԿԵՐ

Ե Կ

ԱՄԵՐԻԿԵԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԸ



Ամերիկացիք, մարդկութեան  
համար մէկ քանի յաղթանակներ վաս-  
տեկելէ առաջ մեռնելու:      Հ. ՄԱՆ

Պետութիւն մը վարելէ շատ ա-  
ւելի իմաստութիւն է հարկաւոր, մա-  
նուկը մեծցնելու ու դաստիարակելու  
համար:      Զինիկ

Կ. ՊՈԼԻՍ

1912



21.05.2013

8551

96.109


1 MAR 2010

ՏՊԱՐԱՆ ԵԿ ԿԱԶՄԱՏԻՒ  
Օ. ԱՐՁՈՒՄՅԱՆ  
№ 133



1786

47



ՀՕՐԻՃՈՒՄՈՒ

1796

## ՅԱՌԱՋԱԲԱՆ

Դեռ քիչ ատեն առաջ, մանկավարժութիւնը հազիւ  
արուեստ մը նկատուած էր և նոյն իսկ այս տիտղոսն ալ,  
իրեն շատ տեսնողները, մեծամամութիւն մը կը կազ-  
մէին. սակայն անիկա այլ եւս այսօր, գիտութիւն ու  
միանդամայն արուեստ մը ճանչցուելու իրաւունքը ձևոք  
բերած է, սա ուշագրաւ տարբերութեամբ որ, այս վեր-  
ջնը իր տիեզերական կարեւորութեանը պատճառաւ.  
գիտական աշխատանոցներու մէջ, սահմանափակուած  
գիտութիւններէն այլապէս տարբեր տեղ մը գրաւած է:  
Քրմիա, Գիդիք, Կրկրուբանութիւն, տիեզերագրու-  
թիւն եւայլն, պատկառելի գիտութիւններ են, բայց ոչ  
հանրամատչելի: Ամէն մարդ, այս վերջիններուն հետ  
շփուելու . ոչ բացարձակ պէտք մը, ոչ ալ արդէն կարե-  
լիութիւններ ունի. սակայն ամէն մարդ, իրրեւ հայր,  
մայր, քոյր ու եղբայր, իրրեւ ընկերային կազմի ո և է  
մէկ անդամը, չկրնար չշահագրգութիւն այն գիտութիւնը  
որուն էական նպատակն է մանկան դաստիարակութիւնը:

Անցեալի մէջ, բացի Յոյններէն որ կը սերտէին իրենց  
պզաբիկները և այսպէսով յաջողած էին, զօրաւոր խոր-  
հողներու ցեղ մը առաջ բերել և Հրեաներէն որ իրենց  
տղաքններուն մէջ, ճշմարտութիւնը սիրելու հակումները  
կը դնէին, բովանդակ « Հին Աշխարհը » բոլորովին ան-  
տարբեր էր, հանդէպ մանուկն ու անոր դաստիարակու-  
թիւնը: Այսպէս շատ մը դարերով, մանուկը բոլորովին



անկարեւոր ու երկրորդական քամակութիւն մը նկատուած էր, հետեւաբար մանկան բնութիւնը ճանհնալ ու ուսումնասիրել, ոչ ոք մոռքին անցուցած էր և մարդկենդանին կը մնձնար, կենդանական աշխարհի պատկանող տարբեր տեսակներուն նման:

Ներկայիս սովորյն, ո՞րքան փախուած են քաղաքակիրթ աշխարհի ըմբանումները, ուստիձանաբար աշխարհը աւելի ու աւելի լայն տեղ մը տալ սկսած է մանկան և չնորհիւ այս բարեզծութեան, մանաւանդ վերջին մէկ չասնի տասնեակ տարիներու ընթացքին, մանկան բնագանի տասնեակ տարիներու ընթացքին, մանկան բնաւորութիւնը բացատրող մեծաթիւ ուսումնասիրութիւններ ի լրյանձնայուած են:

Գլխաւորապէս նախորդ գալուն էր որ իրարու ետեւէ յաջորդաբար բանսասանզ, գրագէտ, վիպասան ու զիտնական՝ մանուկով շահագրգառուիլ սկսան և այս XX դարու ընթացքին երբ, այնքան իշխանական գանհերթաւութ գլոր կ'իյնան, կարծես տանց բոլորին աւերակայտներուն վրայ, ՄԱՆԿԱՆ ԹԱԳԱԽՈՐՈՇԻՒԹԻՒՆ է, որ հետզհետէ իր գոյութեան սիւները կը առնէ: Աւրիշ բառերով, ցեղն վերածնունդն է որ տեղի կ'ունենայ և այս կենսանորոգման մեծադիր գործին մէջ, շարժիչ ազգակներէն գաղափարականապէս ամինէն ճոխն ու հարուսար, իմաստասիրական գիտութիւնները եղած են և ամէնէն կորովին ու աշխոյժը «ՄԱՆԿԱՎԱՐԾՈՒԹԻՒՆՆ»: Հոգերանութենէ, իմաստասիրութենէ ու գիտական գառնագան ճիւղիրէ սերած, այս գեռատի ու կենսունակ զիտութիւնն է որ, օրէ օր իր աւանցքին շուրջը կը հաւաքէ, գրեթէ ամին ճիւղէ, նշանաւոր խորհուրդներու յարգի բաղմութիւն մը:

Սրագին գոհունակութեամբ մ'է որ, այս էջերուն մէջ կը ներկայացնենք այսօր, մանկավարժութեան ու

ժամանակակից գալրոցի, մնագերէն մէկը. «ՀՕՐԻՑՍ ՄԱՆ» որ, յեղաշրջական այս մեծ շարժումին, ամէնէն հոյակապ բանուորներէն մէկը եղած է:

Մանի կենսագրականի ընթացքին, պիտի տեսնենք հետզհետէ թէ՝ այսօրուայ փարթամ Միացեալները ասկէ 50 տարի առաջ, կրթականապէս ինչ կը ներկայացնէին և թէ՝ ինչպէս Ման թիւ մը անձնուէր կրթասէրներու ջանքերէն երկրորդուած, յաջողած է իրականացնել:

Երանի թէ, Մանի գաղափարները զրգիւ մը ըլլայն, կրթական հարցերու ու գալրոցին շուրջ, մեր ժողովուրդին ուշադրութիւնը աւելի եւս լարելու:

Մանկավարժութեան զուտ մասնագիտական մասը, մէկդի թողլով. կը մասածնք թէ գասափարակութեան պատմութիւնը, իբրև սոյն գիտութեանց կարեւորագոյն ու շահեկան մէկ ճիւղը, ոչ միայն ուսուցչին անմիջական ուսումնասիրութեան առարկան պիտի ըլլայ, այլ ուշիմ հասարակութիւն մը, գոնէ անոր հիմնական գիերուն ծանօթ ըլլալու է:

Ցաւալի է որ, ոչ թէ հայ հասարակութիւնը՝ այնոյն խոկ հայ ուսուցիչը, օրուայ կրթական շարժումին հետ, ինքզինք հաղորդ պահելու իւր գրութիւններէն զրկուած է: Դարձեալ այս վերջինը, եթէ մասնագիտական կրթութիւն մը ձեռք բերելու պատեհութիւնը չէ ունեցած, գէթ իր մասնագիտական ինքնալգրգացումը դիւրացնող, մանկավարժական գրականութիւն մը չ'էնի, իր արամաղրութեան տակ:

Աւելորդ է ըսկել թէ՝ մանկավարժութեան շուրջ յայտնուած, երբեմնակի թուոցիկ ակնարկներ, հազիւ թէ նապաստեն, այսքան բազմուկողմանի գիտութեան մը վրայ քիչ շատ յարգելի գաղափար մը կազմելու տալու: Դրական ու երկարացունչ աշխատութիւններ պէտք են հար-

կաւ, որոնք ցարդ լոյս չեն. կրնակ տեսնել, արուածը ըլլալով, այն տաժանագին պայմանները, որոնց մէջ գալարուելու բռնաղատուած էր հայ կենանքը ընդհանրապէս:

Յաւաջարանի մը անցուկ սահմաններուն մէջ, այսպիսի հիմնական հարցով մը զբաղի կարելի չէ, սակայն կը փափաքիմ, անցողակի կերպով մէկ երկու նկատութիւններ ընել հոս:

Չափազանցութիւն չ'պիսի ըլլար հաւաստելը թէ՝ այսօր պղեւս մաթեմաթիքական առածի մը համազօր դարձած է սա գաղափարը թէ՝ եթէ ուսուցիչն և որ դպրոցը կը շնէ, վարժապետանոցն ու մանկավարժական գրականուրիւնն և, որ պիտի պատրաստեն «Ճշմարիտ Աւտուցիչը»:

ՀԱՅ ՎԱՐԺԱՊԵՏԱՆՈՅ ՄԸ և ՀԱՅ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՐԱԿԱՆ ՊՐԱԿԱՆ ՍՈՒՐԵԱԹԻՒԽՆ ՄԸ, ահա երկու անհրաժեշտ ու անցիտաձգելի պահանջներ, որոնցմէ կախում ունի առ հասարակ. Հայ կրտական գործին բարոյական ու մտաւորական բարձրացումը:

Թէ ինչպէս ունենալ այս բոլորը:

Կը խոստովանիմ թէ՝ բաղձանք ու պէտքի գիտակցութիւն, բոլորովին անբաւական տեսակէտներ են. երբ առնց յարակից, գործնական լուծում մը գտնելը դժուար է ու կը յիշեմ անգիտացի մեծ թարթերգակը, որ հմուտ Փօրտիայի բերնուլ կ'ըսէ.

«Եթէ գործադրելը այնքան դիւրին ըլլար, որքան գիտնալը, վաղուց մատուռները եկեղեցիներու և հիւղերը պալատներու կը վերածուէին»:

Սյառ ամենայնիւ որքան ալ հարցին լուծումը դըժուար, սակայն գոնէ պէտքի գաղափարը կրնանք շեշտել: Ամէն գործ, գործ ըլլալէ առաջ խորհուրդ եղած է:

Անհունապէս բաղձալի էր որ, հաւաքական ճիգերով, մանկավարժական գրականութեան մը հիմնարկէքը տեղի ունենար մեր մէջ, կրթական աշխարհի մէջ դասականացած թիւ մը հասարներ հայերէնի թարգմանելավ: Միւս կողմէ քաջալերել, ինքնասախաղ աշխատութիւններ տալու ընդունակ ուժերը, որ սեփական ստեղծագործութեամբ, այս կարեւոր ճիգին մասնակցին:

Սրդ մանկավարժական գրականութիւն մը մշակելը որքան կենսակոն, շատ աւելի հասմայական պէտք մէ, բասին իրական առումով «Հայ Վարժապետանոցի» մը հաստատութիւնը. որովհետեւ որքան որ ալ մանկավարժական գրականութիւն մը, գնահասելի ծառայութիւններ ընէ, այնու ամենայնիւ մնիկա երբէք չկրնար տալ այն, ինչ որ այդ մասնաւոր նպատակին համար կազմակերպուած հաստատութիւնը տրամաբանօրէն կրնայ:

Աղքերու կեանքին մէջ, վարժապետանոցներու տիրական դերը բացատրող, մէկէ աւելի հեղինակաւոր խորհուզներու գաղափարները ունինք մեր առջեւ. սակայն ասոնք մի առ մի յիշելը աւելորդ է, քանի որ այսքան ակներեւ ու անհրաժեշտ պէտք մը, չեմ կարծեր թէ՝ երկար պաշտպանողականի մը պէտք ունենայ իր գոյութեան իրաւունքը հաստատելու համար:

Ոյս առթիւ, եթէ դիտելու արժանի պարագայ մը կայ, սա է թէ՝ մեր մէջ մանկավարժական գիտութիւնները, իրենց իրական արժէքով չէ որ գնահատուած են: Յաճախ տեղի անսեղի, գալրոցական ծրագիրներու մէջ, սովորական առարկաներու կողքին, մանկավարժական դասսիստութիւն մ'ալ թիսուած կը տեսնենք, ինչ որ հարկաւ ո և է մէկուն, ո և է դրական օգուտ մը չըերելէ զատ, զգաղապէս կը վնասէ այս ամենակարեւոր ճիգին իրական հմայքին ու բարձրութեան:

Մեր աղքային ու ընկերացին շահերը կը պահանջեն որ մէկ համ լաւ ու լուրջ ազգային վարժապետանոց ունենանք, ուրիէ համարձակինք սպասել իր դործին համար լրջօրէն պատրաստուած հայ դաստիարակը:

Սպագայ հայ վարժապետանոցը հիմնելու համար, բոլոր հայ գտառաները, իւնից նիւթական թէ բարյական գործակցութեան բաժինը պէտք է բերեն. քանի որ անկէ է որ պիտի ճառագայթին իրականապէս, ոյն լոյսերը, որ նոր կեանքի մը ու նոր լոյսերու միւները պիտի ներկայացնեն, մեր կիսով չափ քայքայուած ցեղի վերածնութեան, նուիրական գործին մէջ:

Եթէ արեւմաւան երկիրներու մէջ, այս ճիւղին չուրջ ամառնային, երեկոյեան ևայն դասախոսութիւններ տեղի կ'ունենան, ասոնց հետեւողները սակայն, կարեւոր չափերով պատրաստուած են, այդ դասախոսութիւնները մարսելու, դժբաղդաբար նոյնը չէ կարելի ըսել և մեր կեանքին համար: Մեր մէջ, այս կարգի ձեւնարկներ, շատ անդամ յուսացուածին հակառակ սրուցը կրնան տալ, անոնք չեն կրնար ճշմարտապէս շինարար քնաւորութիւն մը ունենալ. քանի որ շինելու համար նախ և առաջ հիմունքներ պէտք են. և աւելորդ է ըսելը անդամ թէ այդ հիմունքները երկարատեւ ճիգերով ու զոդութիւններով պիտի ձեռք բերուին:

Կովկասի մէջ աւելի հասունորէն ուսումնասիրուած են, մանկավարժական հարցերը, սակայն հնա ալ, բաւեխն խակական առումով զուտ մասնագիտական հաստատութիւն գեր գոյութիւն չունի:

Փաստացի ինքնուրի կարելի է պնդել թէ՝ նոյն իսկ համարականներու մէջ, դաստիարակութեան և հոգեբանութեան դասընթացքներու հետեւած ուսանողներ, որքան ալ մանկավարժութեան գիտական մասին վրայ

իցուն պաշար մը ձեռք կը բերեն, այսու ամենայնիւ արուեստին մէջ մարդուելու պատեհութիւն չեն ունենար ինչ որ անգամ մը եւս կը հասաւատէ սա իրողութիւնը թէ՝ ինչպէս որ բժշկութեան, իրաւաբանութեան, մեքենագիտութեան և այլ ճիգերու համար, հարկ է որոշ ճիւղին առանձնայատուկ հաստատութեան դիմել, այնպէս ար ուսուցչական կոչումին պատրաստուելու համար, հարկ է Ռւսուցչանոցին դիմել:

Լաւ ուսուցչանոցի մը մէջ, մէկ քանի տարի մարզուեէ վերջ, բոլորովին նողատակայարմար պատրաստութիւն մը պիտի ըլլար, եթէ ննժուկան մէկ երկու տարի ալ համարականի մը մանկավարժական գուրերուն հետեւէր:

Գրայ ասպարէզ մը որուն մէջ, մէկը այնքան բազմակողմանի հմատութեան պէտք ունենայ, որքան ուսուցչութիւնը. միւս կողմէն չկայ ասպարէզ մը կամ կոչում մը որ այնքան տիրական ազդեցութիւն ունենայ, ազգերու ճակատագրին վրայ, որքան դաստիարակի սրբազն կոչումը:

Ուրախութեամբ պիտի արտապրենք հոս, ամերիկեան «Աքուլ Սայրնա ինսա Մէթէմէթիքս» ամսագրի վերջին թիւերէն մէկուն մէջ երեւցած, Բրոֆ. Ռւեսդի, հետեւեալ ուշագրաւ ու խորապէս թելադրական ատղերը որոնք ճիշդ մեր հոգին կը խօսին:

«Եթէ հասարակութեան պէտքերուն գոհացում տալ կը փափաքինք, պէտք է որ պրտի տէր ուսուցիչներ ըլլանք:

Սրտի տէր ուսուցիչը այն մարդն է որ, մեծ ու խորանի անձնականութիւն մը ունի, որուն համար ազնիւ ու վեհանձն ըլլար, աշխարհի բոլոր գիտութիւններէն ու հմտութենէն աւելին կը նշանակէ. հետեւարար մէկը,

որուն աշակերտին վրայ ունեցած, անձնական ազդեցութիւնը, ապահովաբար իր մէջ ազնուացնող ու շնչիչ նկարագիր մը ունի:

Աներկրայօրէն ուսուցիչ մը պէտք է կատարելապէս հմուտ ըլլայ, իր դասախոսած առարկային, առկայն անիկա պէտք է մանաւանդ շատ աւելի խորունկ կերպով ձանձնալ փորձէ, և գուրգուրանքով մը սիրէ իր դասախոսութեան ենթական, իր աշակերտը՝ այսինքն ապագայ մարդկութիւնը, որուն առաջնորդն ու մենտօրն է ինք:

Աշխարհիա մեծ դէմքերը, մեծ վարպետներու կամ դաստիարակներու, ձեռակերտները եղած են միշտ:

Տուէք ինձի լաւ ուսուցիչ մը, ազնիւ ու վեհանձն բնաւորութեան տէր մարդ մը, և համեմատաբար շատ քիչ նկատողութեան պիտի առնեմ իր հմտութիւնն ու ուսումնական տեսակէտը:

Ի՞նչ օգտակարութիւն կրնայ ունենալ մեր աղաք ներուն ու աղջիկներուն դաստիարակութեան համար, ուսումնականապէս ամէնէն օժտուած ուսուցիչը փնտռելը, եթէ այդ ուսուցիչը, փոքրոգի, նեղմիտ, նեղմիրտ և մէկ բառով, նուաստ հոգի մը կը կրէ իր մէջ:

Մեկնութիւններ բոլորովին աւելորդ են:



## ՆԵՐԱԾԱԿԱՆ ՆՈԹԵՐ

Մեծ մարդոց կեանքը գաղափարական մեծ շարժումներու հետ, անգամտանօրէն կապուած կը գանենք, մէկուն վրայ խօսելու պարագային անկարելի է միւսը զանց առնել:

Թէ ի՞նչ ցեղի, ի՞նչ միջավայրի ծնունդ է Հօրէյս Մանը, թէ ուրկէ ծագում կ'ստանան Միացեալներու կրթական ու յառաջդիմական գաղափարները, այս բոլորին պատասխանը պիտի գտնենք Միացեալ Նահանգաց պատմութեան առանձնայատուկ հանգամանքներուն մէջ: Անոր առաջին էջերուն վրայ, Գօլոմպոսի հոյակապ ու յաղթական մէսթէն անմիջապէս վերջ, կը տեսնենք Անգլիոյ պատմութեան ամէնէն աշխառու մէկ շրջանին խորհրդաւոր դէմքերը, հոչակաւոր Բիւրիդընները:

Անցողակի ըսենք թէ բիւրիդանիզմը, դէպի լոյս ու ազատագրութիւն ձգտող այն վսեմ խոյանքներէն եղած է, որ, դժբաղդաբար, քիչ անգամ արձանագրուած կը գտնենք ազգերու տարեգրութեանց մէջ: Քաղաքական ազատութեանց Մայր Հայրենիքէն փրթած այս հակայ շարժումն էր, որ, շուրջ երեք դար առաջ, հարթեց ու բացաւ, ազատագրական հոսանքներու այն մեծ պողոտան, որուն վրայ, տակաւ զարգանալ սկսաւ, ժամանակից ռամկապետական գաղափարը:

Նոր աշխարհը ամէնէն աւելի օգտուեցաւ Անգլիոյ ընկերագաղաքային կեանքի այս մեծ փոթորիկէն: Ա-

մերիկեան հետեւեալ սսացուածքը յստակօրէն կը բաշցարէ պարագան :

«Սստուած ամբողջ ազգութիւն մը տակն ու վրայ ըրաւ, որպէս զի, ընտրեալ սերմնահատիկներ զրկէ այս ամայութեանց վրայ :»

Փոխանցումի այս ալեկոծ շրջանին, բիւրիդանեան բարքերով տոգորուած հզօր անհատականութիւններ, խումբ խումբ կը վազէին դէպի նոր աշխարհ, անոր կոյս հողին վրայ, իրենց համազումներու ու դազափարներու անկախութիւնը ապահովելու համար :

Այս հալածական գաղթականները, հազիւ հազ նոր աշխարհի վրայ ոտք կը դնեն, իրենց գլխաւոր մտահոգութիւնը կ'ըլլար, ապագայ սերսնդի դաստիարակութեան հարցը :

Ծնորչիւ իրենց սպարտական բարքերուն, առաջին օրերէն իսկ, անոնք յաջողեցան, իրենց խեղճուկ անակներուն մօտիկ, մէկ քանի գերան քով քովի բերել, իբրև նախասաղմը, այն հոյակապ պալատներուն որ այսօր ամերիկեան վարժարան կը կոչուին :

Հո՛դ, այդ անշուք գերաններուն ներքեւ, խոտերուն վրայ բազմալ մատաղ սերունդներն էին որ տակաւ պիտի կանգնէին, այսօրուայ ամերիկեան մեծ ազգութիւնը :

Դեռ 1681ին, թենսիլվանիոյ առաջին գաղթականներուն կը գոչէր համբաւաւոր Ուիլեմ Բէնը. «Դաստիարակեցէք ժողովուրդի դաւակները»: Այսօր մեզի համար, այս կարգի խօսքեր հասարակաց տեղիք ու սովորական դարձած են, բայց այդ թուականին համար, անոնք բացարձաւ նորութիւններ էին: Շատ մը տասնեակ տարիներով, այս խօսքը իբրև խորհրդաւոր յանկերդ մը, անընդհատ արձագանգելէ վերջ, անիկա իր հանդիսաւոր նուիրագործումը ստացաւ, երբ երկրին մեծագոյն բարե-

րարը Ուաշինգթուն, իր կարգին նշանաւոր ժառանգութեան մը ձեւին տակ զայն իր համագաղաքացիներուն կտակեց :

Սակայն, 18րդ դարու վերջերը և 19րդ դարու սկիզբը ամերիկացիները մուշած ըլլալ կը թուէին իրենց հոչակաւոր հայրենակցին, խորհուրդները. ահա թէ ինչպիսի հանգամանքներու մէջ և ինչպիսի ծագումով ասպարէզ կ'իջնէ Միացեալներու կրթական մեծ առաքեալը, Հօրէյս Ման:

Հօրէյս Մանի երեւումով, երկրի կրթական կեանքին մէջ այնպիսի շրջան մը կը բացուէր, որ անիկա ոչ միայն իր անմիջական ազգեցութիւնը պիտի ունենար ու յեղաշրջէր ամերիկեան ընկերային կեանքը, այլ սարիներ վերջ անիկա աստիճանարար հզօր արձագանգ մը պիտի գանէր բովանդակ քաղաքակիրթ աշխարհի մէջ :

Առանց յիշելու Հօրէյս Մանի մեծածաւալ գործունէութեան մանրամանութիւնները, իր մէկ երկու խորհուրդները նոյն իսկ բաւական պիտի ըլլային իր անունը անմահայններու համար :

«Դպրոցը ամենամեծ գիւտն է, որ մարդիկ երբէք կատարած ըլլան»:

«Դաստիարակութիւնը մեր ընկերային գաւանանքը հաստատուն կռուանի մը վրայ պահերու սահմանուած ամէնէն զօրաւոր միջոցն է».

Ի միջի այլոց ստորեւ մէջ կը բերեմ, երկու մեծանուն պրանսացիներու կարծիքը Մանի նկատմամբ :

«Կը փափաքիմ, կ'ըսէ պարոն Բէքօ, ֆրանսացի ականաւոր մանկավարժը, որ Հ. Մանի կենսագրութիւնը սերան ոչ միայն վարժապետամոցներու ուսուցչիները, այլ բոլոր ուսանողները և մանաւանդ մեր նախնական կրթութեան պատկանող ուսուցչութեան ստուարաթիւ-

բանակը, պէտք է զայն արժանաւորապէս ճանչնալ փորձէ: Կը փափաքէի որ Մանի կենսագրութիւնը բոլոր գօւթմներու և համարածաններու բրօֆէսօրներուն ձեռքն ըլլար, և դեռ այսքանով ալ չվերջանար այս մասին զգացած բաղձանքս, սրտագինս պիտի մաղթէի որ անոր կեանքը մեր բոլոր հասարակական գործիչներուն ծանօթ ըլլար»:

Լապուլէյ, խտացեալ ոճով մը ներբոզներու ամէնէն գեղեցիկը կը հիւսէ. «Հօրէյս Ման, մարդկութեան մեծագոյն բարերարներէն մէկն է և իր անունը յաւէրժանալու սահմանուած անունն մ'է»:

Ի մի բան, Ման եղած է այն հազուագիւտ կարողութիւններէն մէկը, որ գաղափորներու հոգի ու մարմին տուած է, զանոնք տեսական աշխարհէն գործնական աշխարհ փոխարեկով: Ինք իր մէջ ամփոփուած իմաստասէրը չէ որ կը գանհնք անոր մէջ. մանկավարժական հատորներ չէ որ կը թողու իրբեւ ժառանգութիւն մը, այլ ապրող ու տեսող գործ մը:

Կէս դարէ ի վեր, Մանի երախտագէտ հայրենակիցները, օրինակի հաւատարմութեամբ մը կը շարունակեն կրթական մեծ առաքեալին հոյակապ գործը, պարբերաբար կատարելագործելով ամերիկան հասարակական վարժարաններու դրութիւնը: Յետագայ տողերուն մէջ կը խտացնենք Հօրէս Մանի կրթական ծրագրին մէկ քանի խոշոր գիծերը:

1. Դպրոցական շենքերը: Հ. Ման կրթական հաստատութիւնները հանգստաւէտ ու հարուստ ճարտարապետութեամբ մը օժտուած տեսնել կը սիրէր: Եւ այսօր, Ամերիկան դպրոցական պալատներ կանգնած է:

Սալանտիքի ափերէն, մինչեւ խաղաղականը տուրածուող, ամենի ու ահագնածաւալ երկրին վրայ, հա-

սարակական վարժարաններու կոկիկ. ճաշակաւոր ու ընդարձակ չէնքերը, այս բաղդաւոր աշխարհին ամէնէն ուշագրաւ ու սիրուն երեւոյթներէն մէկը կը ներկայացնեն: Սնոնք այնքան զուարթ ու յանկուցիչ արտայատութիւն մը ունին իրենց փառայել կեցուածքին մէջ, որ, ոչ միայն երախտան, սրտագեղ ուրախութեամբ մը կը վազէ հոն, այլ չափահան ալ, իր կարգին, վայրկեան մը կանգ առնելու կ'ստիպուի անոր առջեւ, յափշտակուած անոր իրական հրապորէն:

Եթէ փորձել ուզէի, սեղմ ու խտացեալ ոճով մը, այդ չքեղ հաստատութիւններուն իմ վրայ գործած աղւպաւորութիւնը բացարեկ, առանց վարանումի պիտի բացագանչէի: «Դուրսը իիս պայծառ, ներսը շատ ա չի պայծառ, իսկ անոնց մէջ զործող ու տնող ողին անհունօրէն աւելի պայծառ!»

Բաղդատութեան եզր չէ կարելի դնել, եւրոպական և ամերիկեան վարժարաննական չէնքերը: Բաւեկան երկար տարիներէ հետէ, եւրոպացի քննադատներ ու մասնագէտներ, պարբերաբար Միացեաները կ'այցելէն, ամերիկեան կրթական դրութիւնը ընդհանրապէս և ի մասնաւորի ամերիկեան վարժարաննական հաստատութիւններու ճոխ ու նպատակայարմար ճարտարապետութիւնը ուսումնականիւու, և միշտ նոր աշխարհէն հին աշխարհ կը վերադառնան անոնք, դպրոցական ճարտարապետութեան ընդարձակ յատակագիծներով և մանաւանդ ամերիկեան դպրոցավարական ըմբռնուաներու, հիացումովը ոգեւորուած:

Առողջաւէտ, լուսաւոր ու ընդարձակ դպրոցական չէնքեր կառուցաներու է, կ'ըսէր Ման, հանձարեղօրէն փաստելով դպրոցական չէնքերու աւագ կարեւորութիւնը: Հ. Մանի հայրենակիցները, անհաւատալիօրէն կարձ ժա-



մանակամիջոցի մը մէջ, աւելի քան իրագործած են իր փախաքնները:

II. Զրի վարժարաններ. — Հօրէյս Ման ձրի վարժարաններ կը պահանջէր ժողովուրդի դաւակիներուն համար, իր այդ աիրական գաղափարը ծայրէ ի ծայր իրագործուած է այսօր: Այս միայն նախնական կրթութեան գուռները լայնափեռեկ բացուած են ամէնուն առջեւ առանց ցեղի, ազգութեան ու կրօնի խարութեան, այլ նոյն իսկ միջնակարգ ու երկրորդական կրթութիւնն ալ հաւասարապէս ձրի է:

Նշանաւոր քննադատներ, աշխարհի գլխաւոր ազգերու կրթական իսէանները բացատրելով ըսած են. այսօրուայ Անգլիացին ու Գերմանացին յաւէտ վաճառականական ու ճարտարաբուեստական միտումներով տողորուած են, իրենց կրթական ձեռնարկներուն մէջ. դարերէ հետէ Ֆրանսացին իսէալը եղած է պաշտօնէական կեանքը, իսկ ամերիկեան դպրոցին մեծագոյն տիտղոսը կը կազմէ, զուտ գաղաքացին կամ նկարագրի մարդը պատրաստել:

Հին ասենները, ուսմունք, գիտութիւն ու դըպրոց որոշ դասակարգի մը մենաշորչը կը կազմէին, չնորհիւ ժամանակակից գաղաքակրթութեան, չնորհիւ Մանի նման անձնուրաց և բարձր իմացականութիւններու, անիկա այսօր Միացեալ նահանգաց և կարգ մը եւրոպական երկիրներու մէջ, աղքատին ու հարուստին հաւասարապէս մատչելի է; եթէ օրուայ անտեսական կեանքը սակայն իր կողմէն բարդութեանց պատճառ չդառնայ, և ո՞վ է դարձեալ որ պիտի լուծէ այդ դժուարութիւնները: Ո՞վ է որ պիտի ջնջէ այն ընկերացին չարիքները, որոնց լուծին տակ հոծ մարդկութիւն մը կը տառապի և ի զուր տեղը լաւագոյն օրերու կը սպասէ:

Աւելորդ է ըսել թէ՝ այս բոլոր բարեշրջութիւնները, ճշմարիտ դպրոցէն ու ճշմարիտ դաստիարակէն կը սպասնք:

Ամերիկացին բնաւ ջանք չէ ինսայած, իր վարժարանները ըստ ամենայնի ճոխապէս օժտելու, որովհետեւ իր մտքին ու խորհեղակերպին մէջ, այլևս ամուր կերպով խարսխուած է, սա հիմնական գաղափարը թէ դպրոցը ընկերացին մակարդակի բարձրացման և հետեւարար նիւթական ու բարոյական բարօրութեան մայրն իսկ է: Ամերիկացին համար դպրոցը վերացական քանակութիւն մը չէ, այլ արդիւնաբերութեան տուն մը, ուրիէ չօշափելի և իրական արդիւնքներ պէտք է ստանայ:

Այս միայն ամերիկացի և Ամերիկա գաղթող օտարազգի տղաքններու համար կրթութիւնը մինչեւ 14—15 տարիքը պարտաւորիչ ըլլալ սկսած է, այլ նոյն իսկ Միացեալ նահանգներու մէջ բնակող և գլխաւորաբար հարաւային նահանգներու մէջ հաստատուած 9 միլիոն սեւսմորթներու համար ալ աստիճանաբար պարտաւորիչ կրթութիւնը կ'ընդհանրանայ: Սեւամորթներէն զատ հիւսիսացին-արեւմտեան նահանգներու մէջ ապրող, ընիկ ցեղին, այսինքն կիսավայրենի ինստիէններու մէջ անգամ, հասարակական վարժարաններ հաստատուած են և հակառակ այս կարգի ցեղերու ներկայացուցած բնական մեծ անյարմարութիւններուն, անդուլ ջանքեր ու գոհարերութիւններ կ'ըլլան, այս յետամինաց ցեղերը, քաղաքակրթութեան դատին շահելու համար:

Վերջերս, ամերիկեան կառավարութեան ֆիլիպեան, Գուախա և Բօրթօրիք կղզիներուն մէջ ստանձնած դաստիարակական ու գաղաքակրթական դերը խորին ուշադրութեան արժանի է:

Սպանօ-Ամերիկեան պատերազմի անակնկալ մէկ դրուագով յանկարծ Ֆիլիպեան ընդարձակ կղղիները, Ամերիկեան կառավարութեան ձեռքը անցան։ Փրաւումէն անմիջապէս ետք, այս կղղին նորահաստատ վարչութիւնը, մեծագոյն փաստերէն մէկը բերաւ թէ՝ ամերիկեան ռամկապետական ոգին և ժողովրդային կըրթութեան գաղափարը, մինչեւ որքան հեռուները կը հասնին. հաղիւ ամերիկեան գրաւող բանակը երկրէն ներս մտած էր և ահա՛ գունդագունդ անոր հետեւեցան ամերիկացի ուսուցիչը և ուսուցչուհին և ի՞նչ զոհարերութիւններ ջրին ասոնք իրենց կրթական միախան առաջ վարելու համար։ Ասոնցմէ շատերը ինկան անսղոք կիմայի մը արհաւերքներուն տակ, սակայն, հակառակ շատ մը դժուարութիւններու, ամերիկացի ուսուցիչն ու դպրոցը, իրենց կոչումի բարձրութեան վրայ անսասան մնացին, քաղաքակրթութեան ու լուսաւորութեան առաջնորդելով այս յետամնաց ցեղերը։ Կառավարութիւն մը կարող է իր յետին միտքերը ունենալ. այդ մնողի անծանօթ է, միայն ինչ որ իրողութիւն է սա կարեւոր պարագան է թէ՝ ամերիկեան ժողովրդային կըրթութեան սկզբունքը, ո և է հեռաւորութիւն ու անջրպետ արհամարհելով կ'իշխէ տիրականօրէն այն բոլոր սահմաններուն վրայ, ուր ամերիկեան աստղազարդ դրոշը, իր կապոյտ կարմիր ու սպիտակ երիգները կը ծածանեցնէ, իր ծալքերուն մէջ մարմնացներով անկախութեան մեծ պայքարին անմահ նշանաբանները։

Մեր մտադրածէն շատ աւելի ընդարձակ ակնարկ մը ձգեցինք, ամերիկեան ժողովրդային և պարտաւորիչ կըրթութեան հարցին վրայ, սակայն այս ընդայնումը աւելի ազդուորէն պիտի փաստէ թէ՝ ի՞նչ նախախնամական բարիք մը եղած են Հ. Մանի գաղափարները և թէ

հետզհետէ դեռ որքան անհունօրէն բեղմնաւոր ըլլալ կը խոստանան անոնք, Միացեալ Նահանգներուն մասնաւորապէս։

Հոս մէջ կը բերնոնք ֆրանսացի յայտնի մանկավարժ Պրն։ Գոմբէյրէի կարծիքը, ամերիկեան կրթական սիստէմին նկատմամբ։

«Մէկ ազգ այնքան ուժեղ կազմակերպուած ու տիեզերականացած դպրոցական սիստէմ մը ունի, որքան Միացեալ Նահանգները ինչ որ հին աշխարհի ազգերը բանակի ու նաւատորմի համար կը վատնեն, նոր աշխարհը դպրոցներու կը յատկացնէ»։

Սրդարեւ երկրին ընդհանուր տուրքերէն գոյացած գումարին  $\frac{1}{4}$  մասը կրթութեան կը յատկացուի, այսինքն 200,000,000 տոլարէ աւելի գումար մը։ Այս առթիւ շահեկան պիտի ըլլայ, ակնարկ մը պտտցնել հետեւեալ վիճակագրութեան վրայ։

Բանակի համար	Դպրոցի համար	Քր.	Քր.
Անգլիա	մարդ գլուխ	3. 72	0. 62
Ֆրանսա	»	4. 00	0. 70
Գերմանիա	»	2. 04	0. 50
Իտալիա	»	1. 52	0. 36
Աւստրիա	»	1. 36	0. 62
Ռուսիա	»	2. 04	0. 03
Միացեալ Նահանգ	»	0. 39	1. 35

Վերեւ տրուած թիւերէն սա կը հետեւի թէ՝ Միացեաները շատ աւելի կը ծախսեն դաստիարակութեան համար քան Անգլիա, Ֆրանսա և Ռուսիա հաւաքարաբար։

III. Դպրոց եւ կրօնի իրարմէ անցաւ. — Հ. Ման կը խորշէր դպրոցներու մէջ կրօնքի դասախոսութիւնը մըտ-

ցնելու գաղափարէն, և այսօր ամերիկեան աղջութեան ատուարագոյն մեծամանութիւնը համոզուած է թէ՝ կրօնքը վարժարանէն դուրս, կիրակնօրեայ դպրոցներու մէջ պէտք է գասաւանդել: Վաղուց արդէն Մանի հայրենակիցներուն մէջ, այս խոր համոզումը վերջնական հաւատքի մը ձեւը ստացած է և միանգամ ընդ միշտ եկեղեցի և վարժարան իրարմէ բոլորովին անկախ հաստատութիւններ են: Ասոր փոխարէն սակայն, Ման ուժնապէս չեշտած է միշտ, բարոյական կրթութեան անսահման կարեւորութիւնը:

Յաջորդական էջելուն թողլով Մանի կեանքի ու գործունէութեան զանազան բուլերուն մանրամասնութիւնները, հռո այս ներածական նօթերը փակելէ առաջ, պէտք է ըսել թէ երկար ատենէ ի վեր, արդէն, մեծ ազգերը Հ. Մանը ճանչցած և անոր դպրոցին ու դաստիարակութեան շուրջ յայտնած գաղափարներէն, անհունօրէն օգտուած են:

Ապահով եմ որ մեր տոհմային կրթութեան բոլոր բարեկամները և ի մասնաւորի անոր շուրջը գործող իտէալի ընկերներս ու գործի եղայրներս, խանդավառ սիրով մըն է որ պիտի ուղեն ծանօթանալ, կրթական մեծ առաքեալին կեանքին ու գործերուն:

Երբ աշխարհի դաժան իրականութիւնները, բնութեան ու մարդուն ստեղծած խոշնողունները, կուգան մեր բոլորանուէր տրամադրութիւններուն վրայ ազդելու, հաւասարով դառնանք Մանի կեանքի էջերուն, առաջնորդ ունենալով սիրեցեալ վարպետին վեհ նշանաբանը:

«Ամօթ զգացէք, մարդկութեան համար, մէկ քանի յաղթանակներ, վաստկելէ առաջ մեռնելու:»

## ՀՕՐԵՅՍ ՄԱՆ

Հօրէյս Մանի կեանքի պատմութիւնը թելաղրական է, մասնաւորապէս այն բանին համար որ, առանց մանկավարժական լուրջ նախապատրաստութիւն մը ունենալու, մէկ խօսքով, առանց գործին մասնագէտը ըլլալու, անիկա ձեռնարկած է այնպիսի փափուկ ու դըժուար հարցի մը, որպիսին է դաստիարակութիւն ու դպրոց հասարականացնելու հոյակապ հարցը, և այսօր չնորհիւ այդ հանգամանքին, բովանդակ աշխարհի կրթական տարեգրութեանց մէջ Հ. Մանը կը մնայ «Հասարակական ու ժողովրդային Դպրոցին» անդուգական հիմնադիրը:

Ճիշդ է որ, գործի սկսած պահուն, մանկավարժական գիտութեանց վրայ, ո և է լուրջ ծանօթութիւն կը պակսէր իրեն, բայց կարեւոր է դիտել թէ՝ Ման, համալարանի մէջ, դասական դօրաւոր կրթութիւն մը տեսած էր արդէն, ինչ որ բնականարար, անհունապէս դիւրացուց իր աշխատութիւնները:

Մակայն իր հմտութենէն շատ աւելի կարեւորը իր ներին մարդն էր:

Հ. Ման յաջողեցաւ իր հսկայ ձեռնարկին մէջ, որովհետեւ իր մէջ բարոյական մարդը անսահմանօրէն բարձր էր, անիկա հոգեկան այնպիսի հարուստ ու ճոխ աշխարհ մը կրէր իր մէջ որ, մարդկային ցեղի բարօրութեան ու բարձրացման պատկանող հարց չկար որ, իր սրտին մէջ ամենախորունկ տեղ մը գրաւած չըլլար:

Գլարք համասարանի նախագահ, Տոգթոր Սթէնի Հօլ, շատ իրաւացիօրէն կ'ըսէ. «Մարդկային զգացումէն կամ աւելի ճիշդը, զգացումներէն վեր բան մը գոյութիւն չունի, ուրիշ բառերով «զգացումը» ամենագեղեցիկ գանձն է որ երբէք տրուած ըլլայ մարդոց»:

Հօրէյս Ման, գերազանցապէս զգացումի մարդը եղած է, իր խանդուու ու զգայուն հոգիին կը պարտինք իր մեծադիր գործը: Այո՛, հոն ուր հմառութիւնն ու գաղափարը յաճախ վայրապար կը վիճին, «Զգացումը» կը քալէ ու կ'իրագործէ:

Բննադաս միտքը, մարդկային ցեղի պատմութեան մէջ, մանաւանդ անոր գործօն կեանքին մէջ, ի զուր տեղը, գաղափար ու բանականութիւն պիտի փնտուէ, անիկա միշտ, զգացումներու երկար ու անվերջանալի շղթայաւորում մըն է և եթէ զգացումը, առանց տրամաբանութեան ու խորհուրդի անզօր է, գաղափարն ու խորհուրդը առանց զգացումի, երբէք գոյութեան իրաւունք չեն ունեցած ու չեն ազդած մարդկային կեանքի ընթացքին վրայ:

Հոն ուր Հօրէյս Մանէ շատ աւելի մեծ իմացականութիւններ պիտի գրէին ու ճառէին, Ման շնորհիւ իր զգացումներու անսահմանութեան և հետեւաբար ոգեւորուելու, խանդավառուելու ընդունակութիւններուն, կարողացաւ գծել կրթական Մեծ ուղին, ուրիշ կէս դարէ հետէ կ'առաջանան Միացեալները. բովանդակ աշխարհի առջեւ պարզելով հասարակական վարժարաններու, այն պատկառելի դրութիւնը, որով այնքան իրաւացիօրէն հպարտ ու երջանիկ են:

Հ. Ման ծնած էր Մէսըլուսէցի Նօրֆօք գիւղին մէջ: Հազիւ 13 տարեկան եղած, կը կորսնցնէ իր հայրը և գուրգուրացող մօր մը խնամքներուն տակ կը մեծ-

նայ: Եատ քիչ տղաքներ այնքան ջերմաջերմ ու կաթոգին սիրով մը սիրած են իրենց մայրերը, որքան Հօրէյս Ման:

«Ակղբունք, սէր, պարտականութիւն, երախտագիտութիւն, ինձի այնքան սերտօրէն կապած են այն միակ ծնողքին, զոր երկնք ինձ խնայած է, որ անիկա ինձ համար յաւէտ իմ գոյութեանս մէկ մասը կը կազմէ և ոչ թէ առանձին ու ինձմէ բաժան էակ մը:

«Ես չեմ կրնար երեւակայել աւելի մաքուր, աւելի սուրբ զգացումներ՝ քան անոնք որ կապրին կատարեալ էակի մը ծոցին մէջ, քան անոնք որ առաքինի զաւակ մը պէտք է զգայ գուրգուրացող մօր մը հանդէպ: Կըրնամ իրաւամբ ըսել թէ ամէնչէն զօրաւոր և ամէնչէն տեւական ձգտումը դէպի լաւագոյնը իմ մէջս ծնունդ առաւ, այն խանդաղատ ու յուսաւէտ նայուածքէն, մայրական գուրգուրանքի այն երկնային արտայայտութենչն, երբ առանց բար մը իսկ փոխանակելու մայրս իր նայուածքին մէջ, լուելեայն ինձ զուրցեց թէ՝ իմ կեանքս զուգորդուած է իրենին, քանի որ աս վերջնը իր մէջ կը կրէր, մեր երկուքին ճակատագիրը միանգաւայն:»

Իրբեւ աղքատիկ ընտանիքի մը զաւակ, անիկա իր պատանեկան առաջին օրերէն իսկ, կը հարկադրուի կեանքի պայքարը մղելու: Հող փորելով հանդերձ, գերբնական ճիգեր կ'ընէ, իր մտային աշխարհը անմշակ չմղելու և կատարելապէս կը յաշողի:

1816ին, Ման արդէն Բրավիթընսի Պրառւն համալսարանին մէջ, իրաւաբանութեան ուսանող էր: «Մարդկային ցեղի յառաջիմական նկարագիրը» խորագրով Հ. Մանի պատրաստած թէզը. ճշգրտօրէն կը բնորոշէ, իր բեղուն մտքին որդեգրած, գերազանցապէս թելադրական ուղեղիթը:

Նրջանն աւարտելէ վերջ, ատեն մը նոյն համարսարանին մէջ ծառայեց, իրեւ լատին և յոյն գրականութեանց ուսուցիչ, շատ քիչ մամանակի համար այդ պաշտօնը վարելէ յետոյ, Տէարմ քաղաքը հաստատուեցաւ, իրաւաբանական գործերով պարապելու համար:

1827ին Նօրֆօքը զինք ներկայացուցիչ դրկեց, Մէսըշուսէցի նահանգային օրէնտիր ժողովին: Երեք տարի վերջ, նահանգային ծերակոյախն անդամ ընտրուած էր և 1836ին, Ման այդ պատկառելի ժողովին նախագահութեան աթոռին հրաւիրուած էր:

Հօրէյս Մանի դերը, այս ժողովներուն մէջ, խիստ փայլուն ու արդիւնաւէտ եղած է, հոն սկսաւ ժուժկալութեան և դաստիարակութեան ի նպաստ իր գեղեցիկ ու հմտալից ատենաբանութիւնները, որոնք խրունկ արձագանք մը գտան, երկրի բովանդակ տարածութեան վրայ:

1838ին, Տիկին Ման կը մեռնի, խոր ու անմիջիթար սուգի մը մասնելով իր պաշտող ու անձնուէր ամուսինը: Վաղահաս մահուան մը տիսուր ու չարագուշակ ստուերները, արդէն տարածուիլ սկսած էին այս պատուական կեանքին շուրջը, մեծ վիշտ պատճառելով իր բազմաթիւ բարեկանմերուն, սակայն այս 41 տարեկան մարդը, որ պահ մը թախիծներու մէջ ջախջախուած կը կարծուէր, յանկարծ, կարծես հրաչքով մը կը վերակենդանանայ, տիրական ու մեծ գաղափարէ մը հմայուած: Իր կեանքի մնացեալ օրերը, մարդկութեան ծառայեցնելու համար:

Մէսըշուսէց նահանգը որոշած էր, իր կրթական պիւրօն ունենալ, Պուդոնի մէջ: և այդ անդրանիկ կը թական պիւրօնին քարտուղարութիւնը կը վիճակուի Հօրէյս Մանի: Շատ անդամ ամերիկան վարչութիւններու մէջ,

փոխանսակ վարիչ բառը գործածելու, քարտուղար համեստ տիտղոսը կը գործածուի:

Ման, 12 տարի մնաց սոյն պաշտօնին մէջ, և այս ժամանակաշրջանին անոր կրթական, դպրոցական խընդիրներու շուրջ մղած պայքարը, աներկրայօրէն ամենագեղեցիկն է, որ բովանդակ աշխարհի կրթական տարեգրութիւնները երբէք արձանագրած ըլլան:

Իր այս նոր պաշտօնին մէջ, Ման ամբողջ հասարակութեան մը ամենակենսական մէկ դատին հոյսակապ փաստաբանը կը հանդիսանար: Արդարացի հպարտութեամբ մ'էր, որ անիկա կը գոչէր:

«Թոյլ տուէք որ ինձի գան, իմ նոր յաճախորդներս, երիտասարդ սերտանդները . . .»

Իր քրոջ ուղղած նամակիներէն մէկուն մէջ կ'ըսէ: «Եթէ վարժարաննական բարենորոգումներու միջոցը կարենայի ըլլալ, եթէ կարենայի ցոյց տալ, թէ՝ ինչպիսի դպրոցներ շնուռելու են, թէ որոնք են լաւագոյն գիրքերը, ուսմանց օգտակարագոյն ծրագիրները, լաւագոյն մնթունները, եթէ ես յաջողէի գտնել թէ՝ ինչ եղանակաւ կարելի է մանուկը լաւ խորհրդածելու և լաւ արտայայտուելու վարժեցնել, թէ ինչ կերպով կարելի է անոր մէջ ապագայ աղնիւ ու պարկեշտ քաղաքացիի հակումները ստեղծել, միով բանիւ, եթէ ինձ արուէր այս բոլորը իրագործելու երջանկութիւնը, իմ անվերջ ու տաժանագին ջանքերս, լիուլի վարձատրուած պիտի նըկատէի ևալին»:

Ոչ ոք այնքան խանդաղատագին գորովով մը խօսած է մանուկներու վրայով:

«Ի՞նչ չնորհալի են մանուկները, իրենց զուարթ անփութութեան մէջ, մինչ կեանքի անողոք պայքարը կը պարտաւորէ զիրենք ուսում ու գիտութիւն ձեռք բե-

բելու, գոյութեան կոխոց կարենալ վարելու համար, անոնք ներկայով գրաւուած են, կոյր ու անտեղեակ զիրենք շրջապատող վտանգներուն, նոյնքան ալ անդիտակ, այն ազնիւ վերացումներուն ու բիրտ տենջանքներուն, որ քովէ քով, իրենց սրտին խորը կը նիրեն, ինչպէս փոթորիկը ամակերու ետև։ Առա թէ ի՞նչպէս են այն սիրելի էակները, որոնց ապագան մեզի յանձնուած է։» Աւրիշ տեղ մը, հետեւեալ սիրուն պատկերը կը գծէ մանուկը բացատրելու համար։

«Բանաստեղծութեամբ ու նուագներով լիքը, այս խարտեաչ մանկիկը, ո՞րկէ մեր գիրկը եկաւ։ Ո՞վ դրած է համակ պարի դպրոց մը իր ոտներուն տակ, ամենադոյզն շուկը իրեն զուարթութիւն մը կը սերէ, ան կը թռչտի ու կ'ոստուանու, կարծես իր մարմինը սիրուն փետուր մը ըլլար, և իր հոգին զեփիւռէն թեթև շունչ մը, որ իրեն նետ կը խաղայ . . . մանուկը հրաշտեաց մեծագոյնն է։»

«Բարտուղարութեան պաշտօնին կոչուելէ առաջ, Հ. Մանի դաստիարակութեան դատին ձօնած, շատ մը հատընտիր տողերէն հետեւեալները յստակօրէն կը պարզեն իր կրթական բրօքականտը բնորոշող ոգին։

«Եթէ վաղը իմանայիք թէ՝ ածուխի հանք մը գըտնուած է, որ հարիւրին 40—50 շահ կը սերէ, անմիջապէս հոն կը փութայիք և անդին կան մարդիկ որ, եթէ դաստիարակուած ըլլային, նոյն շահը պիտի արտադրէին, բայց դուք թոյլ կուտաք որ, անոնք տգիտութեան մէջ ոչոնչանան, բոյսեր և կենդանիներ գործածել գիտէք, բայց կը շուարիք թէ՝ ինչ ընելու էք ձեր զաւակները։ Հիւանդանոցներ և դատարաններ կը շինէք, ինչ բանի համար։ Անշուշտ պատժելու համար շանուշ պատժելու համար անոնք, զոր տգիտութիւնը մէջ է։»

պատժապարելու համար այն թշուառները, որ զանազան դժբաղդութեանց զոհ կ'երթան, դաստիարակութեան հիմնական բարիքներէն զրկուած ըլլարով։ Սակայն, ինչո՞ւ չէք ուզեր ըմբռնել թէ՝ ձեր անտարբերութիւնն է որ, այս բոլոր չարիքներուն պատճառ եղած է։ Դպրոցներ շինեցէք! ու այդ կերպով դուք կը յաջողիք արգիտութիւնը, ոճիրը, թշուառութիւնը նուալեցնել ու գուցէ օր մը, չնորհիւ դաստիարակութեան անսահման բարիքներուն, զայնս խապառ կը վտարէք ձեր մէջէն։»

Ման իր օրագրութեան մէջ կ'ըսէ։ «Ել սարսափիմ, երբ կը մտածեմ թէ՝ պիտի կարողանամ արդեօք, ինձ վսահուած մնծ պարտականութիւնները ի գլուխ հանել։»

Հակառակորդներ կը մեղադրէին զինք թէ, մասնագիտական պատրաստութիւն չունի ևայլն։ սուկայն իր բարեկամներն ու համակիրները, անպայման կը վսահէին իր սահման չնամնցողաւ նձնուիրութեան, բարութեան ու աշխոյժին։

«Բարտուղարութեան գործօն գերը սկսելէ մէկ քանի շաբաթ առաջ, Ման առանձնացաւ, մանկավարժական լուրջ ուսումնասիրութեանց նուկրուելու համար, և 1837 Օգ. 28ին, հոգեկան գերազանց տրամադրութիւններու մէջ, անիկա մտաւ բուռն պայքարի ասպարէզը։ հանձարել հրապարակախօսութիւններով, կրթական զարթնումի ձայները տարաւ գիւղէ գիւղ, քաղաքէ քաղաք, բովանդակ նահանգի տարածութեան վրայ։»

Ման քաջ համոզուած էր թէ իրեն տրամարանական միսիան է, նախ հոգիները գրաւել, բոլոր բարի տրամադրութիւնները շահագրգուել և այս կերպով ստեղծել կարծիքներու այն նպաստաւոր հոսանքը, որով կարելի պիտի ըլլար գողովուրդը գործի մղել։

Աւրիշ երկիրներու մէջ, կրթական գործոց նախա-

բարներ, որոշումներ կ'ստորագրեն և ուղղակի հրամաններ ու հրահանքներ տալու իրաւասութիւնը ունին. մինչ Մանի իր հրապարակախօսութիւններէն, տարեկան անդեկագիրներէն ու այցելութիւններէն դուրս, միջոցներ չունէր, պարագայ մը որ ակներեւաբար ուղղակի ազդեցութիւն մը չ'ենթագրեր:

Մանի 12 տարուայ պաշտօնավարութեան միջոցին հրամարակած 12 տեղեկագիրները մանկավարժական գրականութեան տեւական յիշամակարաններէն մէջ կը ներկայացնեն :

Հասարակութեան անտարբերութիւնը, բնականաբար շատ կը գառնացնէր զինք, Վիգդոր Գուղէնի «Այսպիսի ուսուցիչներով, այսպիսի ալ վարժարաններ» խօսքը փոխելով կ'ըսէր. «Այսպիսի ծնողքներով, այսպիսի ալ վարժարաններ»:

Երբեմն սրահը բոլորովին դատարկ կը գտնէր, և անգամ մը միայն երեք տիկիններ կը գտնէր իր շուրջը իրեւ ունիսդիր, և ուրիշ անգամ մ'ալ, սրտաբեկ ըլլալու չափ ջախջախիչ ու դժնէ օր մը, ինքզինքը բոլորովին միայնակ կը գտնէ սրահին մէջ: Սակայն խանդավառութեան, սիրոյ և յոյսի մարդը վհասութիւն ճանչնար: Ման ջանքերը բազմապատկերով, խօսքի բրուտականտին կը միացնէ մամուլի աջակցութիւնը, և կրթական թերթ մը հրատարակել կ'սկսի, կանխօրօք, ապագայ մանկավարժական բազմաթիւ թերթերու ճամբան բանալով:

Ման ամպերու մէջ կորառւած խոէալիստ մը չէր, ամերիկացի էր ամէն բանէ առաջ և հետեւաբար խոէալիստ մը ըլլալով հանդերձ, դարձեալ միշտ գործնական: Դպրոցներու նիւթական հարցերու բաժինը զինք նոյնքան կը շահագրգռէր, որքան բարոյական դաստիարակութեան ամենաբարձր հարցերը:

Սաորե մէջ կը բերենք իր 12 տեղեկագիրներու խտացումը:

Առաջին տեղեկագրով, Մանի, դպրոցական չէնքերը առողջապահիկ պայմաններով օժտելու կարեւորութիւնը կը չեշտէ:

Երկրորդին մէջ, ընթերցանութեան մեթոսները կը քննէ, հեգելու զրութիւնը դատապարտելով, անոր տեղ «բառերու մեթոսը» կը յանձնարարէ: Փոխանակ առանձին տառեր սորվեցնելու, բաղադրեալ վանկեր և աշակերտին քաջածանօթ գաղափարներ թարգմանող բառեր սորվեցներ:

Երրորդին մէջ ճարտարաբուեստի կամ գործարաններու մէջ աշխատով տղայոց համար մատենադարաններ հաստատելու պէտքը կը բացատրէ:

Չորրորդին մէջ, աշակերաններուն կանոնաւոր դպրոց յաճախելու հարցը և ներդաշնակաւոր դասաւորման անհրաժեշտութիւնը:

Հինգերորդով կը չեշտէ թէ գիտութիւնով առաջնորդուած ձեռքը տարրեր ձեռք մ'է, դաստիարակութեան բարոյական ու մտաւորական մեծ օգուտներուն հետ, անոր ընձեռնած նիւթական առաւելութիւններուն վրայ կը խօսի:

Վեցերորդ հասորին մէջ, իր յաճախ պաշտպանած ու կրկնած հարցերէն մէկուն, մարդակազմութեան ու առողջապահութեան վրայ կը խօսի: Հըրազըրդ Մընսըրի այս մասին յայտնած տեսութիւնները, Մանի բաածներուն կրկնութիւններն են: Ի՞նչ է պատճառը կը յարէ Ման, որ երեխաններուն  $\frac{1}{4}$  մասը մէկ տարեկան չ'եղած կը մեռնին, ճիշդ այն բանին համար որ, ծնողք, կեանքի հիմնական օրէնքներէն բոլորովին անտեղեակ են:

Եօթերորդը, որ շատ մեծ աղմուկ կը յարուցանէ,

1843 թուականին, Մանի Եւրոպա կատարած ուսումնաւիրական ուղեւորութեան պատմութիւնն է։ Դերման վարժարաններու նկատմամբ Հ. Մանի յայտնած տարապայման գովեստները զանազան վիճարանութեանց առիթ տուած էր։

1844ի տեղեկագրով, իգական սեռի նախնական կրթութեան մէջ ամենակարեւոր դեր մը ունենալը կը շեշտէ և բուռն կերպով կը պնդէ որ նախնական կրթութեան հոգը գլխաւորաբար կիմերուն յանձնուի։

Եթէ Հ. Ման, այս պահուս, գէթ փոքրիկ վայրկեան մը Միացեալի կրթական պայմաններուն վրայ, ակնարկ մը ձգելու պատեհութիւնը վայելէր, անհուն գոհունակութեամբ մը պիտի դիտէր, այս ուղղութեամբ կատարուած ահագին յեղաշրջումը։

Կարելի է ըսկել թէ, ամերիկացի դաստիարակուհին, իգական սեռի տարեգրութեանց մէջ, նոր գարագուխ մը բացած է իր գաղափարներով, ու մանաւանդ իր կենդանի գործքով։

Եթէ Ֆէնըլօնէն սկսեալ դարերէ ի վեր, աշխարհի մեծագոյն միտքերը կնոջ դաստիարակութեան կարեւուրութիւնը փաստած են, չ'կայ երկիր մը սակայն որ, այնքան խանդավառութեամբ ու հաւատքով։ Փարած ըլլայ այդ նշանաբանին որքան Միացեաները։

Իններորդը, որ ամենալուրջ ուշագրութեան արժանի է, ընդէ. Կարգապահութեան վրայ կը խօսի։

Աշակերտներուն հասզանդութիւնը, սիրոյ և յարգանքի գդացումներով պէտք է ձեռք բերել, փոխանակերկողի և սպառնալիքներու։

Ընդէ. Կարգապահութեան հարցէն ուսուցման մեթոդներուն անցնելով, Բեսդալոցիէն ներշնչուած, կը դատապարտէ դասերը գոյց ընելու ստրկացնող ու մեքե-

նական բրոսէն և կը յարդորէ այդ դրութիւնը դպրոցական յարկէն խսպառ վտարել։

Տղային դիտելու, բազդատելու ընդոծին յատկութիւններուն կոչ ընելով, անոր մէջ դատելու և խորհելու ոգին զարգացնել կը յանձնարարէ։

1845ին, գոյն ձեռք բերուած արդիւնքներէն, Ման կ'անդրադաւնայ անցեալին վրայ և Մէրջուսէցի դաստիարակութեան պատմութիւնը կը գրէ, սկսելով ճիշդայն օրէն երր Փիլկրիմ հայրերը կամ առաջին գաղթականները, նոր աշխարհի կոյս հողին վրայ կը բերէն, իրենց կրօնական ու ընկերային իտէալները։

Իր ամենավերջին տեղեկագրին մէջ, Հ. Ման դաստիարակութեան անսահման բարիքներուն գեղեցիկ մէկ ներրողը կ'ընէ։

Հասարակական վարժարաններու հիմնարկութեան հոյակապ գործին հետ, Հ. Մանի տեւական յիշատակարաններէն մէկն ալ վարժապետանոցներու բացումն է։

Աւարժապետանոցները, կ'ըսէ Ման, մարդկային ցեղի յառաջիմութեան հզօրագոյն ազդակներէն մէկը կը նկատեմ։ Եւ այնպէս կը խորհիմ թէ՝ առանց այս հաստատութիւններուն, դպրոցները բոլորովին ապարդին պիտի դառնային և այն։

Երեք անդրանիկ վարժապետանոցներու սկզբնաւորութիւնը շատ համեստ եղած է։ Լէքսինկդընի վարժապետանոցի բացման օրը, մի միայն երեք օրիորդներ կը ներկայանան իրեւ ուսանող։ Այդ թուականին ուսմանց տեւողութիւնը միայն մէկ տարի եղած է։

Վարժապետանոցներու բացումն առթիւ, Ման հետեւեալ բացագանձալիր տողերը կը գրէ իր օրագրութեան մէջ։

«Երբէք այսքան պայծառ լոյս մը ծագած չէր մեր

դատին վրայ, այս առթիւ զգացած հրճուանքս անսահամանէ : Այս յաջողութիւնները, մտքիս ու առողջութեանս վրայ, շատ նպաստաւոր ազդեցութիւն մը պիտի ունենան, այն ծանրագին աշխատութիւնները որ տարիներէ հետէ կը շարունակեմ, սրտիս արիւնը և մինչեւ ուկորներուս ծուծը քամեցին : Եւ ահա այսօր, այս բարեպատեհ առթիւ, կ'զգամ դարձեալ թէ՝ ուժերս ինծի կը վերագառնան և թէ պիտի կարողանամ կրկին, իմ աշխատութիւններս, աւելի գորաւոր թափով մը յառաջտանիլ :»

Հ. Ման, վարժապետանոցները վարելու գործը յանձնեց, Սէմուէլ Նումենի, Նիգօլա Թիլինկհըլդի պէս նշանաւոր ու կարող անձնաւորութեանց և Սայրը Փիերը նման անզուգական դաստիարակի մը : Ման այս վերջինին հանդիպած էր իր քննական պտոյններէն մէկուն միջոցին, Նէնթըքէթի փոքրիկ կղզիին մէջ, ուր Փիերը, երկար տարիներէ հետէ տեղական դպրոցները կը կառավարէր : Ման Փիերը վարժարանները բոլոր նահանգին մէջ, ամէնէն աւելի բարգաւաճը կը նկատէր . «Դպրոցներ, կ'ըսէ Ման, ուր կարգապահութիւնը, աշակերտներու գիտակցութեան ու խոճին գործը կը նկատուէր և ոչ թէ բանի կամ հարկադրելի բան մը» :

Լէքսինկդընի վարժապետանոցին մէջ Փիերս հարավիքներ գործած է : 1845ին, Ման իր օրագրութեան մէջ կ'ըսէ .— «Ամրող օրը, Պ. Փիերսի դպրոցին մէջ անցուցի, շատ հաճելի օր մը եղաւ ինծի համար, արդէն մեծ համարում մը կը տածէի անոր բարձր տաղանդին նկատմամբ, սակայն պէտք է խոստովանիմ թէ Փիերսը նոյն իսկ յուսացածէս շատ աւելի բարձր կը դանեմ իր դասախոսելու արուեստով և ինչ որ ամէն օգտակար դասախոսութեան պայմանն է, աշակերտներու

համարումը շահելու տեսակէտէն Փիերսի հաւասարող ու նոյն իսկ մօտիկցող մէկը չեմ կրնար յիշել» :

Լէքսինկդընի վարժապետանոցի նախկին աշակերտներէն մէկը կ'ըսէ .

«Միշտ, գասախօսութիւնները աւարտելէ անմիջապէս վերջ, Պ. Փիերս կը կրկնէր իր սիրած նշանարանը .

«Զաւակներս ճշմարտութեան համար ապրեցէք» :

Մեր դպրոցի պատերը, այնքան յաճախ լսած են այս բառերը որ, եթէ անոնք յանկարծ խորտակուէին, քայլայցոյումի մեծ ժիրորին մէջէն, նոյն գեղեցիկ խօսքերուն, հնչուիլը պիտի լսէին մեր ականչները : «Զաւակներս, ճշմարտութեան համար ապրեցէք» :

Հօրէյս Ման ալ, միշտ նոյն ոճը գործածած է : «Չ'կայ բան մը, չ'կայ գանձ մը որ կարելի ըլլայ բաղդատել ճշմարտութեան հետ, ճշմարտութենէն աւելի բարձր երջանկութեան պատճառ չ'կայ աշխարհի վրայ :»

Մանի յիշատակութեան արժանի գործերէն մէկն ալ եղած է, դպրոցական գրադարաններու հաստատութիւնը : Անիկա շատ կը փափաքէր որ կարելի եղածին չափ կանուխ, աղայոց մէջ ընթերցասիրութեան ճաշակը դարգանայ, անձամբ գրադարաններու մէջ գործածելի գիրքերու ցանկ մը կը պատրաստէ . վիպական ու նոյն իսկ շատ մը պատմական գործեր դուրս ձգելով, սակայն նոյն ատենի նահանգային կառավարիչը, ընթերցանութեան աղատութիւնը պաշտպանելու մտքով, յիշեալ ցանկին գործածութիւնը չ'արտօնէր :

Որո՞նք էին Մանի ընտրած ու քաջալերած գործերը : 1. — Մեծ մարդոց կենքագրութիւնները : 2. — Բարձր ու մաքուր զգացումներ ներշնչող պատմութիւնները : 3. — Առողջապահական գիրքերը : 4. — Ժողովրդային

իեղուով պատրաստուած գիտական գործերը : Յ . — Պարզ ու շնորհ միտքերով օժտուած գրականութիւն մը , որ տղայց մտայնութեան մատչելի ըլլար :

Ընթերցանութեան գիրքերէն շատերը , կ'ըսէր Ման , յեցուած են բարոյական սկզբունքներ խտացնող ասացուած քննորով , որ մեծ խորհողներու փորձառութեանց ու խորհրդածութեանց արդիւնքը կը ներկայացնեն , ու մննք այս խրթին ու դժուարահասկանալի , բացատրութիւնները մեր աշակերտներուն կը հրացնենք նախնական ուսումներու համար . իբր թէ՝ ասոնք , որովհետեւ , Պագոնէն ու Ֆրանգինէն վերջ , աշխարհ եկած են , այդ բոլորը հասկնալու կարող ըլլային !»

Անկորենի է , այս սեղմ էջերուն մէջ , Հօրէյս Մանի մանկավարժական բովանդակ գործունէութիւնը , իր լիութեանը մէջ ներկայացնել : Անիկա ոչ միայն իր ժամանակը գործին նուիրած էր . այլ իր ստացած , բաղդատարուր շատ նշին վարձամրտութեան մէկ կարևոր մասն ալ . գործին համար կը զուէր . իր անշահախնդրութիւնը իր վեհանձնութեան ու խանդին հաւասարեցներով :

«Այս օրէն որ , ես կրթական պիտոօյի քարտուղարութեան պաշտօնը յանձն առի , ինքզինքս անձնապէտ պատասխանատու զգացի , ձեւնարկին յաջողութեան համար , և եթէ նոյն իսկ . իմ ունեցած բոլոր միջոցներա գործածել հարկ ըլլար , առողջութիւնս ու կեանքս ալ տալ , կրթական գործի յառաջացման համար ունէ զոհութեան առջև կանգ առնել կարելի չէր ինձ համար : »

Հակառակ իր բոլոր մերժումներուն , նահանգային ժողովը 2,000 տոլար քուէարկեց , իբրև հատուցում մը , Հ . Մանի կրթական գործերուն համար , իր սեփական քաակէն ծախսած դրամներուն փոխարէն :

1848ին Մէսչուսէց նահանգը , իր երախառագիտու-

թիւնը յասնելու համար , քուէներու ստուար մնծամասնութեամբ , Մանը Ռւօչինքթընի գօնկրէսին ներկայացուցիչ կը դրէ իր կողմէն : Հ . Ման ցաւ ի սիրտ կը թողու քարտուղարութեան պաշտօնը , բայց իր խիզճը կատարելապէս հանդարտ էր , թէ իր պարտականութիւնը կէտ առ կէտ կատարած էր և վերջապէս անսահման ջանքերէ վերջ , հուսկ յաջողած , կրթական գործը իր տրամադրանական ուղին մէջ դնելու :

Հ . Մանի գօնկրէսի մէջ անցուցած չորս տարիները , իր կեանքի ամէնէն պայծառ ու շքեղ էջերէն եղած են , սակայն որքան ալ շահեկան , այդ գործունէութիւնը , մեր անմիջական նիւթէն դուրս ըլլալուն , կ'աճապարենք վերադառնալ դէպի դաստիարակը :

Երեսփոխանութեան շրջանը հաղիւ բոլորած , կրթառիրաց ընկերութեան մը կողմէ , Ման նորահաստատ ևնթիոք գոլէժի նախագահանութեան կը հրաւիրուի և այս կերպով , անիկա կրկին կը վերադառնայ իր սիրած գործին , բովանդակ էութեամբը նուիրուելու , չափազանց դժուար ու խոհնդուալի ձեռնարկի մը յաջողութեան :

Զարմանալի ու սրտառուչ նմանութիւն մը կայ այսաեղ , Բեսդալլոցի և Հօրէյս Մանի մէջւ : Այս երկու մեծ ու անզուգական հոգիներն ալ , հաւասարապէս , իրենց կեանքի գնով մաքառած են , ժողովրդային կրթութեան և հասարանկական դպրոցին համար :

Իվիրառն և Անդիոք , Բեսդալլոցի և Հօրէյս Ման , զուգընթաց կը քալեն մեր միտքին մէջ :

Իվիրտոնն և Անդիոք , դաստիարակութեան պատմաւթեան նշանաւոր գողգոթաները եղած են , և պէտք է ըսել թէ՝ այս երկու արիսակրտ ու վեհոգի դաստիարակները , Բեսդալլոցի և Հօրէյս Ման , հաւասարապէս , Քրիստոսի մը քով . կողք կողք կանգնելու չափ , մեծ ու անբասիր եղած են :

Ու կը մտածեմ, երկիւղած պաշտումի ամենախոռունկ զգացումովը թէ՝ եթէ պէտք ըլլար, խտացնել մեր երախտագիտութեան արտայայտութիւնը, այս պատուական մարդկու յուշարձանին վրայ, սրտազեղ գոհունակութեամբ մը, պիտի արձանագրէինք, անոնց չքեղ արձաններու ճակտին :

«Ապրած մարդկութեան համար,  
Մեռած, մարդկութեան սէրը պրտին :»



## ՀՕՐԷՅՍ ՄԱՆ

ԱՆԹԻՈՔ ԳՈԼԷՃԻ ՆԱԽԱԳԱՀ

1852 Մեպտ. 15 ին, Ման Ուսումնասիրաց ընկերութեան մը կողմէ, Օհայո նահանգին մէջ, նոր գօլէժ մը կազմակերպելու կը հրաւիրուի :

«Արեւմուտաքը (Միացեալ նահանգաց արեւմտեան նահանգներուն վրայ խօսելով) կեսարներու կայսրութեան չափ ընդարձակ այս երկիրը, պէտք է չուտով գիտութեան ու քաղաքակրթութեան պատկանի : Պէտք է որ, Մէսոլուսէցի զաւակներէն մէկը, այս նահանգին մէջ տիրող կրօնքի ու գիտութեան սէրը, հոն ան արծարծէ :»

Իր վառ երեւակայութեան այնպէս կը թուէր թէ՝ ինք պիտի երթար արեւմուտաքը վերակենդանացնելու կամ աւելի ճիշդը կենդանացնելու, քանի որ քաղաքակրթութիւնը, հոն բնաւ ապրած չէր դեռ, անվկա այնպէս կը հաւատար թէ գօլէժի մը հաստատուիլը, երկրի այդ մասին մէջ, բաւական պիտի ըլլար, չուտով Արեւմուտաքն ալ, արեւելեան նահանգներու մտաւորական ու բարյական մակարդակին հաւասարեցնելու : Ակներեւաբար, այդպիսի գօլէժի մը հիմնարկութիւնը, լաւագոյն միջոցներէն մէկն էր, ակնարկուած հիմնական յեղաշրջումը կատարելու համար :

1853ին Ման 57 տարեկան էր, մինչեւ այդ օրը, դեռ անձամբ գտատիարակի գործօն դերին մէջ եղած չէր, հետեւաբար այս նոր պաշտօնը իրեն բարեբաստիկ առիթը կ'ընծայէր, իր կեանքի մնացեալ տարիները իր սիրած գործին նոււիրելու :

Թեթեւ սրաուվ մը չէր սակայն, որ անիկա իր սիրեցեալ ծննդավայրէն կը բաժնուէր, վերջին պահուն երբ հրաժեշտի ողջոյնը կուտար իր բարեկամներուն, անհուն կորովի ու հզօր նկարագրի տէր Մանը երեխայի մը պէտք արտասուէր:

Իր բարեկամները, մասնաւորապէս Տիկըն Պիչըր «Եղբայր Թօմասի տնակին» հռչակաւոր հեղինակուհին, կը ջանային զինք համոզել որ հրաժարի, այդ անիրագործերի երեւցող ձեռնարկէն, մատնանիշ ընկրոլ իրեն այն խոշնդուսները, որ արեւմուտքի խոպան ու անհշակ գաւառները կը ներկայացնէին:

Ուկայն ծերունի Մանը, իր սրտին մէջ երիտասարդութեան խանդն ու արիւնը կը պահէր դեռ, իր մարդասիրական բարձր խորհրդածութիւնները արգելք ու խոշնդու չէին ճանչցած: «Ուր տեղ կամք հոն տեղ ելքի նշանաբանին բացարձակ մարմնացումն էր այս մեծ Ամերիկացին:

«Միացեալ նահանդաց մայրաքաղաքը, Միավիլիքի գեղեցիկ ու լայնարձակ հոլիստին մէջ հաստատուելու է ապագային, ո՛չ Գանուրի, ո՛չ Գանգէսի, ո՛չ Նեղոսի, ո՛չ ալ Ամազոնի հոլիստները կատարած են այն՝ ինչ որ Միսիսիպին կոչուած է կատարելու:»

Անթիոք գոլէմի բացումը տեղի ունեցաւ 1853ին, աշակերտներու թիւը 200ի կը հասնէր բացման օրը: Մանայդ օր 3000 հանդիսականներու ներկայութեան գեղեցիկ բանախօսութիւն մը կ'ընէ որուն մէջ Սրեւմուտքը քաղաքակրթութեան գատին շահելու գաղափորը կը բացատրէ:

Փարքը իր չնորհաւորական նամակին մէջ կը գրէ Մանի:

«Ձեր ճառին մէջ այնքան կեանք կայ, որ կարող է

նոյն իսկ Սահարայի մէջ ալ գոլէմի մը գոյութիւնն ու բարգանաճումը երաշխաւորել . . .»

Երիտասարդ մտքեր ու սրտեր կազմելէ աւելի գեղեցիկ գործ մը կա՞յ միթէ մարդուս համար, կըսէր Ման: Ուկայն դժբաղդաբար կեանքի իրականութիւնը, Մանի երազներուն չէր համապատասխաներ: Երբ գործին վայրը կը հասնի, ամէն բան քառային դրութեան մէջ կը գտնէ: Շինութիւնները դեռ աւարտած չէին ու երկար ամիսներ կ'անցնին, անբացատրելիօրէն տաժանագին ամիսներ, մինչև որ շինութեան ու կարգաւորման գործը կը վերջանայ:

Աճապարանքով բարձրացուած շէնքերուն շուրջը ո՛չ պարիսպ, ո՛չ յանկսպատ քաշուած էր, այնպէս որ շրջակայ դաշտերուն վրայ արածող կենդանիները, յաճախ գոլէմին մօտերը խռնուելով, կը խանգարէին աշակերաններու և ուսուցիչներու երթեւեկութիւնը:

Իյուերու ջուր բերուած չէր դեռ շինութեան մէջ և երիտասարդ ուսանողուհիները, ջուր բերելու համար ստիպուած էին քառորդ մղոն տեղ քալել և այդ ալ ձմեռուայ ձիւներուն մէջէն ճամբայ բանալով: Միւս կողմէն մինչև որ վառեկանիւթ կը հասնի. ձմեռուայ առաջին ամիսները կ'անցնին, վերջապէս հաստատութիւնը իր ամբողջութեան մէջ, ո՛չ միայն հանգստաւէտ պայմաններ չունէր, այլ նոյն իսկ անհրաժեշտութիւններ կը պակսէին: Աչ գրադարանին մէջ գիրք գոյութիւն ունէր, ո՛չ ալ աշխատաւթեան սեղաններ պատրաստուած էին, աշակերտները միանգամայն կուտանէին ու կը ճաշէին միեւնոյն սեղաններուն վրայ:

Այս առաջին դժուարաւթիւնները վերջինները չ'եղած դժբաղդաբար Ման իր վհատութեան վայրկեանները ունեցաւ: Բացի այն որ հաստատութեան գէպի տնտե-

սական քայլայում դիմելը անխուսափելի կ'երեւար, Ման խորունկ տիրութեամբ մը համակուեցաւ, երբ զի՞նք շրջապատղներուն մէջ, դէսի իր անձը խուզ հաւկառակութիւն մը նշմարեց: Հաստատութեան հիմնադիրները թէ և կանխորօք յայտարարած էին թէ՝ իրենք ու է յարանուանութեան մը չէին պատկաներ, սակայն հետզնետէ երեւան եկած էր թէ՝ անոնք ներքնապէս աւետարանական միտումներ ունէին: Հ. Մանի անկախութեան ձգաւամիները զիրենք չափազանց անհանգիստ կ'ընէր: Երբ քարոզչի մը փոխարէն ինք անձամբ քարոզել սկսաւ, շատ մը ամբաստանութիւններ տեղաբ սկսան, առ ու ան կողմէն:

Ման, այլ ևս ծերանալ սկսած էր, իր ուժերը կը պակսէին, 1855ին, մէկ քանի շաբաթ լեզուի մասնակի անդամալութութեան ենթարկուելով, ցաւերու անկողնին դաստապարտուած մնաց, սակայն իր երկաթեայ կամքը աւելի զրաւոր էր քան հիւանդութիւնը, աւելի վեհանձն ու անդրդուելի, քան իր հակառակորդներու ճշճմ հաշվները:

«Հոս եմ և հոս կը մնամ, կը գրէ Ման իր օրագրութեան մէջ, հոս արեգակին ծագին ու մարը մտնելը նոյնքան գեղեցիկ գանելու կը ջանամ, որքան Պօղընի մէջ բարեկամներուս հետ միասին ապրած ատենա»:

Ու է արգելք չէր կարող զի՞նք ետ կեցնել, իր դաստիարակողի միախայէն, գործ մը որ իրեն համար երկու մեծ նշանակութիւն ունէր, պատուել Աստուած և ծառայել մարդկութեան:

Պէտք է կըսէր Ման, կամ յաջողիլ կամ մեռնիլ:

Ինչպէս նախընթաց էջերուն մէջ ըստնք, Հ. Մանի Անթիւք գոլէմի նախապահութեան վեց տարիները, իր կեանքին ամէնէն տաժանապին ու մասամբ ալ նոյն իսկ եղերական մէկ շրջանը կը ներկայացնեն:

Ման իր այս վերջին գործունէութեամբ, ոչ միայն իր կազմակերպողի հիանալի կարողութիւնները անգամ մը ևս հաստատել արուաւ, բովանդակ ամերիկան հասարակական կարծիքին առջեւ, այլ հոս, այս դաշտին մէջ էր որ, այնքան ցայտունօրէն ի լոյս եկան Հ. Մանի գործնական դաստիարակի հանճարեղ ու գնահատելի յատկութիւնները:

Անթիւք գոլէմը դիմող ուսանողութեան հոծ բազմութիւնը, սովորական աշակերտներու նման կառավարել անկարելի էր: Ասոնք ամէն դաստակարգի ու հասակի կը պատկանէին, նոյն իսկ ամուսնացեալ մարդիկ ու քարոզիչներ, որ Մանի մեծ հոչակէն հրապուրուած կը լեցուէին դաստիարանները, բայց ասոնցմէ գրեթէ բոլորը, շատ աւաղելի տգիտութեան մը մէջ էին, այնպէս որ, դաստուները կը շուարէին թէ՝ ինչ ընեն, ծիծաղին թէ արտասուեն այս դրութեան վրայ: 1853ի շրջանին 200 աշակերտներէն միայն 7 հոգի ֆրէշմէններու (երկրորդական կրթութեան առաջին տարին) դաստիարան մը կազմելու յարմարութիւն ցոյց առւած էին, ուրկէ կը մակարերուի անմիջապէս թէ՝ մնացեալները պարզապէս, բոլորովին տհաս ու անպատրաստի կը ներկայանային երկրորդական կրթութեան, սակայն, պարագաները շուատ փոխուեցան, առաջին օրերու խառնաշփոթութիւններուն յաջորդեցին, կանոնաւոր տարիներ, այնպէս որ գոլէմին մուաքը, սաստիճանարար դժուարանու սկսաւ այլեւս, դիմունները այնքան բազմաթիւ էին որ, Ման կարող էր, ընտրութեամբ միայն ընդունիլ: Ինչ որ յատկանշական է այդ ընտրութեանց եղանակին մէջ, Հ. Մանի, ենթակային, բարոյական նկարագիրը մատորական պաշարէն գերադասելու ուշագրաւ պարագան է, Մանի հայեացքով, բարձրագոյն ուսմունքը, առաքինի

ու պարկեշտ երիտասարդներու առանձնաշնորհը պէտք էր նկատուէր :

Սօկրատի «Ով որ գիտնական է ան իմաստուն էն խօսքը փոխելով, կ'ըսէր «Ով որ իմաստուն է, ան միայն, գիտնական ըլլալու կոչուած է» :

Ճիշդ է որ, հոս տեսակ մը հակասութիւն կայ: Ման մէկ կողմէն, հասարակական կրթութեան մնծագոյն ախոյեանը եղած էր, միւս կողմէն, այս պարագային ալ, տեսակ մը արտակարգ բժանողութիւն ցոյց կուտար, և ուսում ու գիտութիւն մասնաւորելու հարցեր կը դնէր:

Մէկ քանի կարճ աւարիներու ընթացքին մէջ, Անթիոք գոլէմը բարորավին տիպար հաստատութիւն «մը եղած էր, Հ. Ման իր գործունէութեան առաջին օրէն մինչեւ վերջին վայրկեանը լաւագոյն ուսուցիչներ պատրաստելու մատահոգութիւնը ունէր: Փօլէմին մէջ տեսական և գործնական մանկավարժութեան դասընթացք մը հաստատած էր և քիչ քիչ հաստատութիւնը, տեսակ մը վարժապետանոցի ընորդ սահացած էր:

Ինչ որ ուրիշ նստութիւն մէկ, ատիկա, բերանացի սորվեցներու մեթոտին աստիճանական յառաջդիմութիւնն էր: Կարելի եղածին չափ: Քիչ դասագիրք, կ'ըսէր Ման: Անիկա կը փափաքէր որ տղաք իրենք զիրենք, յստակօրէն արտայայտելու կարողութիւնը մշակեն իրենց մէջ, ուսանողական առաջին օրերէն իսկ:

Նոյն միջոցին, Ման կրթական ու մանկավարժական շատ լուրջ հարցերով զբաղի սկսաւ: Դրական՝ ուսմանց թէ ին լեզուներու, գիտութեանց թէ մաթեմաթիքական ուսմանց մէջ արդեօք վիճուռելու էր մտամարդանքի կամ մտային կարգապահութեան առաւելութիւնները: Միւս կողմէն կը մտածէր թէ ինչ եղանակաւ արդեօք կարելի պիտի ըլլար դասական ուսմանց ծայրայեղ խճողումէն զերծ պահել ուսմանց ծրագիրը:

Կը մտածէր նոյնպէս թէ ինչ եղանակաւ հնարաւոր պինակի ըլլար, ուսմանց զանազան մասերը ներդաշնակաւորել և այդ զանազան ծիւղերու մասնայատկութիւնները, իմացական ընդհանուր գարգացման հետ համաձայնեցնել: Թէ ինչպէս, իրողութիւններու անձամբ հետամուռ ուսուցիչը, իր հետազօտողի սեփական օրինակով, նախանձենութեան ողին պիտի ներչնչէր իր դասարանին կամ աշակերտներուն մէջ, հետազօտելու ու պրատելու մեթոդին առաջին սերմերը դնել պիտի յաջողէր և այն:

Ման չէր բաւականաբար իր աշխատակիցներուն դասիսութեանց ուղղութիւնը նշանակելով և ինք անձամբ ալ կը դասախոսէր: Քաղաքական տնտեսագիտութեան և բարոյական իմաստափրութեան դասերը ինք ստանձնած էր, այս եղանակաւ իրեն վերտպահելով, պարկեշտ մարդն ու քաղաքային պարասատկու փափուկ ու դժուարին գործը:

Այս բոլոր դասախոսութիւններուն մէջ ալ հուաստրապէս, Հ. Ման առաջնակարգ դասախոս մը եղած է:

Իր ընդհանուր կեցուածքին ու գործերակերպին մէջ կնոջական փափկութիւնն ու քնչքութիւնը յիշեցնող բան մը կար, որ իր դասախոսութիւններն ու յորդունները վերջին ծայր շահեկան ու թելադրական կ'ընծայէր: Ամէն բանէ աւելի սակայն, կարգապահութեան խնդրոյն մէջն էր որ, Ման իր սեփական դրոշմը կը դնէր: Աղատ կարգապահութիւնը, կըսէ Ման, աշակերտներուն մէջ իրենք զիրենք կառավարելու կարողութիւնը: Կը զարգոցնէ: Հակողութիւնը չնշուած էր, նոյն իսկ ննջաւարահէն: Ման ամէնուն բարի ու հոգածու հայրը, ընտանիքի հօր մը նման, իր զաւակներով շրջապատհւած կ'ապրէր և բոլոր աշակերտները, համերաշխօրէն կը գործակցէին, յօդուտ կարգապահութեան:

1856 ին, 0հայո համանգի գօլէմներու համաժողովին, Ման քուէտրկել տուած էր:

«Իրթական հաստատութեան մը աշակերտները պէտք է միանաբար, յիշեալ հաստատութեան բարւոք կառավարութեան ու կարգապահութեան աշխատակցին»:

Անթիոք գօլէմի մէջ, մուտքի ատեն աշակերտները պատոյ խօսք կուտային, գօլէմի օրէնքներուն ու կանոններուն հպատակելու և իրենց այդ խոստումը կը յարգէին:

Հ. Ման, աշակերտներուն խղճին ու աղաս կամքին կոչ ընելով, ո՛չ միայն զանոնք կը պատրաստէր ապագային համար, այլ ինչ որ անսահմանօրէն ուշագրաւ ու լուրջ խորհրդածութեան արժանի է, անիկա այդ եղանակաւ կը փափաքէր ուսուցչին և աշակերտին միջեւ, ընդհանրապէս գոյութիւն ունեցող խուլ և յամառ ոգորումներու արամաղրութիւնը ջնջել:

Հ. Մանի ըմբռնած կարգապահութեան հիմնական սկզբունքն էր, ըստ կարելւոյն պատիմը գպրոցէն վտարել:

Պատիմը, կ'ըսէ Ման, չարիք մ'է որ ուրիշ չարիք մը արգիելու պատրուակին տակ, նոր չարիք մը ևս կ'ստեղծէ, յետոյ, պատիմը աշակերտին մէջ, վախի զգացումը կը սաստկացնէ և վախը կը ստորնացնէ թէ միտքը և թէ պիրաը:

Ման չէր ուզեր վախցուիլ, այլ սիրուիլ:

Մանի հասկացողութեամբ, կարող ուսուցիչը անիկա է որ, աշակերտին ուսման սէր ներչնչելով, զայն աշխատութեան ու կարգապահութեան կը մղէ, առանց անհարկի խստութիւններու պէտքը զգալու:

Սուանց Հըրպարդը ճանչցած ըլլալու անոր պէս կը արամարանէր:

«Եթէ ուսուցիչը, օրը մէկ ժամ, շահեկան դասախոսութիւն մը պատրաստելու յատկացնէ ։ շատ մը անհարկի խստութիւններ ի գործ դնելէ պղատ կը մնայ ։»

Ուրիշ կաորի մը մէջ ալ կ'ըսէ:

«Որպէսզի ուսուցիչ մը յաջողի, պէտք է անպայման իր աշակերտներուն համարումը վաստիի ։»

«Ճեսած էք, անշուշտ, ծերու կ ծառի կոճալ մը, որ իր երիտասարդութեան միջոցին, ստացուած վէրքի մը հետքերը կը կրէ, վիրաւորուած կողմը բոլորպին փճացած է, մինչ միւս կողմը որ, իրեն աճումին անհրաժեշտ եղած հիւթէն զրկուած չէ, անհամեմատ կերպով զարգացած է։ Այս վերջինը, ճիշդ և ճիշդ այն մարդուն պատկերն է, որուն տղայութիւնը, ծայրայեղ խստութիւններէ զերծ եղած է։»

Իսկ այն պարագային որ պատիմը բոլորովին անխուսափելի կը դառնայ—և Ման լաւ գիտէր բնականաբար թէ՝ երբեմն պէտք է այդ տիսուր պարտականութեան համակերպիլ—կարեւոր է այդ պատիմը գէթ այնպէս գործադրել որ, աշակերտին ուզզուելուն նպաստէ։ Պատճել, ոյ թէ պատճելու համար, այլ ուղղելու համար։

Պատիմ մը, կ'ըսէ Ման, միայն այն ատեն բարերար արդիւնք մը կրնայ տալ, երբ պատժողը պատուողէն շատ աւելի ցաւ կը զգայ, դիմացինը պատճելուն համար։

Հարստանարուղ ու ճնշող կարգապահութեան մը տեղ, Ման վստահութեան ու քաղցրութեան րէժիմը հստատած էր։ Ակներեւարար, այսպիսի րէժիմ մը, զայն գործադրովին մէջ, բարոյական մեծ հեղինակութեան և աշալուրջ հակողութեան ոգին կ'ենթաղրէ։

Ամէն առաւօտ աղօթքէն վերջ, Ման աշակերտներու աշխարհական քարոզ մը, կամ աւելի ճիշդը բարու-

յախօսութիւն մը կ'ընէր, յաճախ աղ աշակերտներուն հետ անհատապէս գլուխ գլուխի խօսակցութիւններ կ'ունենար, պէտքին համաձայն, անհատին վրայ որոշապէս ներգործերու համար :

Եւ չնորհիւ իր համոզիչ ու գրաւիչ յատկութիւններուն, իր հեղինակութիւնը բացարձակապէս պարաւ դիր կը դառնար. և իր մաքուր ու անբասիր կենցաղով, իր քարոզներուն կենդանի օրինակը կը հանդիսանար :

«Եռանդ ու ոգեւորութիւն ստեղծելու արուեսաբն մէջ, Ման բոլորովին եղական դէմք մ'էր — կը գրէ իր աշակերտներէն մէկը — անոր ծշմարտին համար ունեցած խորտւնկ հաւատքին մօտ ապրիլ ու այդ հաւատքին մասնակից չըլլալ, նոյնքան անկարելի էր որքան արեւտակին սերտ դրացնութեանն մէջ, անոր ջերմութիւնը չզգալը : Այնպիսի փոխանցիկ ու տնդիմադրելի հաւատք մը, զոր անաւարերութիւն, սկեպութիւն, մարդատեցութիւն, այս բոլորը կը շոգիանային, կը ցնդէին իրեն հետ շփման մէջ : »

«Անհուն խանդավառութիւն մը և անսահման հաւատք մը մեղի ներշնչելով հանդերձ, Ման մեղի կը յորդորէր որ, մենք մեր ինքնատիպ նկարագիրը անձեռնմիսեր պահենք. միշտ կ'զգուշացնէր մեզ իր անձնական կարծիքներու ազդեցութիւնը կրեէ. և այս կերպով Մանի մէջ գտած էինք զօրաւոր ներշնչողին հետ, փափկանկատ ու հոգածու առաջնորդը» :

«Հ. Ման իր բարձր նկարագրով, Մէյֆլառուրէն առաջին անդամ, Փլայմըթի ժայռերուն վրայ ցամաք ելող, Փիլկրիմ հայրերէն բան մը կը յիշեցնէր մեզ : »

Ծխախոտի և ոգելից ըմպելիներու դէմ, անհաւատալիօրէն կատաղի պայքար մը մղած է : Անթիռքի աշակերտներուն ուղղելով իր խօսքը կ'ըսէ : «Միայն,

պարզ ծուխ մը չէ, երիտասարդներ, որուն գոյորշիածեւ պատկռամներուն, օդին մէջ՝ քարձանալը կը տեսնէք, այլ ձեր հոգիին մէկ մասն է ան, ձեր ծխախոտով թունաւորուած ու քայքայուած ջիղերը, չեն կրնար «կամքի» մեծ մեքենան դարձնել : »

Ծխողներու համար յայտնած գաղափարները, պաշտպաներու համար, տասնեակներով պատճառներ մէջ կը քերէ :

1.— Ծխախոտը առողջութեան վեասակար է : 2.— Օդը կ'ապականէ : 3.— Չ'ծխողներուն անհանգստութիւն կը պատճառէ : 4.— Աղասու և սուզ է : 5.— Ծխող մը, ծխախոտի տուած դրամով, կարող է ագարակ մը կամ տուն մը գնել և կամ գէթ փոքրիկ գրադարան մը շտկել : Ոգելից ըմպելիները, Մանի չափ անողոք հակառակորդ մը ունեցած չեն Միացեալներու մէջ :

1836 ին, Օհայօյի մէջ գումարուած ուսուցչական համաժողովին, Ման հետեւեալը քուէարկել կ'ուտայ : «Դպրոցական քննիչները պէտք չէ բնաւ ուսուցչական վկայական տան անոր որ ոգելից ըմպելիներ գործածելու սովորութիւն ունի, և հաւատար արժանիքով առաջնորդիւնը միշտ ժուժկալութեան մարդոց տալու է : »

Կիներու դաստիարակութեան մասին կ'ըսէ : «Երկանու դրութիւնը մեր մեծագոյն փորձառութիւնը եղաւ Անթիռքի մէջ : » Մէսրչուսէցի երկու վարժապետանոցներու մէջ, խառն դրութեան հետեւելէ վերջ, նոյն բանը գոլէժի մը մէջ աղ փորձկով շատ յաջող ու գոհացուցիչ արդիւնքներ ձեռք բերած էր :

Հ. Ման, յաճախ իգական սեռի բարեմասնութեանց և չնորհքներուն ներբողը կ'ընէ, այնպիսի շեշտով մը, որ իր սեփական զգացումներու տարապայման փափկութիւնը կը յայտնին :

«Կինը, այլես, մարդուն հետ քով քովի կը քալէ։ վերածնութեան գործին մէջ իր դերն ու բաժինը ստանձնած, քաղցր ու չնորհափ է կինը։ բարութեանն ու առաջինութեան գործերուն մէջ բոլորովին անբաղդատելի։ Զէնքերու շփումին մէջ կարծրացած ձեռքերով չէ, այլ փափուկ ու նուրր մատներով է որ, անիկա կը կապէ մարդուն վէրքերը և անոր սիրաը, միշտ բռնկած միճակի մը մէջ է։ աշխարհի վրայ խաղաղութիւն ու մաքրութիւն տիրապետել տայու համար։

186ին, գումարուած գոլէմներու համաժողովին, Հ. Ման, երկսեռ դպրոցական դրութեան ի նպաստ, հետեւեալ բանաձեւը քուէարկել տուած է։ «Խորագանչիւր սեռ իր դիմացինին վրայ, բարերար ազդեցութիւն մը ունեցաւ, իմացականապէս, անոնք փոխադարձաբար ազնիւ մրցում մը շարունակեցին, բարոյապէս ալ իրարու զօրավիդ մը հանդիսացան։»

Ման միեւնոյն ատեն քաջ գիտէր թէ՝ երկսեռ դրութիւնը, իր բոլոր առաւելութիւններով հանդերձ, բոլորովին ալ զերծ չէր վտանգներէ և անոնց դէմ կը ուեկու համար, ամէն տեսակ կանխազգուշութիւններ ձեռք առած էր։ Կարելի եղածին չափ յաճախ դպրոցական հանդէմներ կուտար, ուր երկսեռ աշակերտութիւնը իրենց դաստիարակներու ներկայութեան, իրարու հետ ազնիւ ու մաքուր յարաբերութիւններ մշակելու առիթ կունենային, պարագայ մը որ իրենց բարոյական ինքնավարութեան ու հաւասարակշռութեան անհունապէս նպաստած էր։

Գոլէմի վկայականին հետ, քանիներ այս պատուական հաստատութեան մէջ կեանքի յարմարագոյն ընկեր մը գտած, կը մանէին պայքարի աշխարհը, փոխադարձաբար իրարու թեւ ու թիկունք հանդիսանալով։

Եթէ Ման երկսեռ դրութեան ջերմ պաշտպան մըն էր, երկու սեռերու տրուած դաստիարակութեան նմանորինակ ըլլալուն բնաւ համաձայն չէր, անիկա կը փափաքէր որ կինը իբրեւ կին դաստիարակուի, պահելով ու զարգացներով սեռին բնատուր առանձնայատկութիւնները։

Անթիոք գոլէմը իր յաջողութեանց զէնիթին վրայ էր և Ման կը փափաքէր դեռ երկար տարիներ, իր ազատ դաստիարակութեան փորձերը առաջ տանիկ։ Տարիքին հետ իր մէջ աւելի և աւելի աճած էին, մարդկային ազգին համար, իր սրտին մէջ անուցած բարձր զգացումները։

186ին, իր բարեկամներէն ձօրճ Գօմի կը գրէ։

«Կաթուն տարեկան եմ, մարդկային յառաջդիմութեան մեծ գործին հետ, շատ սերտ կերպով կապուած կ'զգամ ինքոյնքս, որ երբէք մահը փնտոել ուզեմ։ Խաղաղութեան, թշուառութեան, գերեւսաճառութեան, ժուժկալութեան և դաստիարակութեան կենսական հարցերէն չեմ կրնար բամսուի, առանց իմ սրտիս բովոր թելերուն կարտուիլը զգալու։ Պիտի ըսէք ինձի թէ՝ այդ բաները հետզհետէ իրենց կարգին կ'իրագործուին։ ամկայն ես անձամբ կ'ուզէի աչքովս տեսնել ասոնց հզորնթաց յառաջխաղացութիւնը։ Այս գերազանցապէս մարդկային դատերուն համար, կ'զգամ այն, ինչ որ հայր մը պիտի զգար իր զաւակներուն համար, երբ դողանար մտաբերէ թէ զանոնք բարոյական ու նիւթական վասնգներու դէմ չ'ապահովածի դեռ, կրնայ աշխարհը թողելու պարտաւորուիլ։»

Դժբաղդաբար Մանի տրուած չէր աւելի երկար աշխատակցելու այն մեծ գործերուն, որոնց իր բովանդակ կեանքը զոհաբերած էր։ Անիկա այլ եւս իր կեանքի

վերջալոյսին շատ մօտիկցած էր; սակայն հակառակ իր ուժասպառ վիճակին, մինչև վերջին օրը անդուդը ու անդադար մաքառեցաւ գոլէժին սպառնացող վտանգներուն դէմ:

1858ին, գոլէժին փակումը անխուսափելի կ'երեւնար, սակայն Ման յաջողեցաւ այդ ճգնաժամն ալ պնդացնել. Պատրիսի մօտերը ունեցած իր անձնական տուցնել գրաւի դրաւ, և միւս կողմէն մէկ քանի անձնը գրաւի դրաւ, և միւս կողմէն մէկ քանի անձնուէր բարեկամներու ալ դիմեց և վերջապէս կարունութիւն մը կազմելով գոլէժը անկուղացաւ նոր ընկերութիւն մը կազմելով գոլէժը անկուղացաւ մէ փրկել:

Սակայն, այլ եւս շատ ուշ էր, Ման կորսուած էր, և 1859 Օգոստ . Զին իր անրիծ հոգին անցաւ յաւիտենականութեան գիրկը:

Մեռնելէ գեռ մէկ քանի ամիսներ առաջ, Ամերիկան վարժապետանոցներու ընդհանուր համագումարին գրաւիրուելով կը պատասխանէր: «Հասարակական վարժարանները իմ առաջին սէրա կազմեցին և վերջինն ալ կը միան, սակայն առողջութիւնս վերատանալու պէտք ունիան, սակայն առողջութիւնս վերատանալու պէտք ունիմ, քայլայուած լմացած եմ, «abolished» տաժանագինս աշխատութեան մը լուծին տակ, սպիտակամորթ գերիշ յուսապէս աշխատութեան մը լուծին տակ, սպիտակամորթ գերիշ մըն եմ որ, աւազ, չեմ կրնար, գերութեանս ջնջուիլը յուսապ...»

1859ի շրջանաւարտներուն ուղղելով իր խօսքը ըստ էր:

«Դեռատի օրիորդներ և պարտներ,

«Տարիներու ճամբորդութենէ մը վերջ, ձեզի հետ միասին, անաւասիկ, այսօր, իրարմէ բաժնուելու վայրկանը հատած է. օր մը, ժամ մը եւս, և ահա իրարու կեանը կուտանք: Ահա, ինչո՞ւ չեմ կրնար ձեր մօհրաժեշտ կուտանք:»

ահնայ ձեր քովին քալել, նայուած քովս և ձայնովս ձեզի, ուժով յանելու, օքնելու ձեղի, այն պայքարին մէջ, որ, պիտի երթաք մղելու տգիտութեան ու անձնասիրութեան դէմ:

Ո՞ն, երիտասարդներ միշտ կանգուն ու արի, Կեանքիս երկար տարիներու փորձառութիւններէն վերջ, երբ ինքզինքիս կը հարցնեմ թէ՝ ինչ ընել պիտի սկրէի այս պահուս, կ'ըսեմ իւրովի, եթէ կարելի ըլլար, կեանքիս սրբագրեալ երկրորդ տպագրութիւնը ունինալ, պիտի ուղէի ի բոլոր սրտէ, մարդասիրական գործերու, ժուժկալութեան, խաղաղութեան, դաստիարակութեան, մանաւանդ իգական սեռի դաստիարակութեան համար աւելին ու շատ աւելին ընել...»

«Պիտի ուղէի, վերապրիլ և յիսնամեայ նոր պայքարի մը զինուորագրուիլ ու մաքտնչիլ, յարատեւ, Աստուծոյ փառացը համար, մարդկացին ազգի բարօրութեանը համար»:

Մանի մահու անկողին մէջ արտասանած վերջին բառերը, իր զօրաւոր ու պայծառ հոգիին անսահման գեղեցկութիւնները կը ցոլացնեն: Հոգեվարքի անձկութիւններուն մէջ անգամ, կրկին ու կրկին անգամներ կ'անդրադառնար այն գաղափարներուն որ իր բովանդակ հաւատքը կազմած էին:

Հոգեվարքը մէկ ժամ կը տեւէ: Մանի վերջին բառերը կ'ըլլան. «Մարդ... Աստուած... Պարտականութիւն...»:

Մանի կեանքի վերջին ժամերը նոյնքան յուղեալ ու ասժանագին եղած էին, որքան իր կեանքը փոթորկալի եղած էր:

Այս զօրաւոր միտքը մինչեւ վերջին վայրկեանը,

կարծես չէր ուզած մահուան հետ հաշտուիլ։ Մինչեւ  
ամենավերջին վայրկեանն ալ, Ման պահած էր իր մտքի  
վեհ պայծառութիւնը։

Անիկա ապրեցաւ առաքեալի ու նախակոչեցեալի  
սրբազն կոչումովը և հուսկ այդ բարձրութեան վրայ  
ալ աւանդեց իր մաքուր հոգին։

## Հ. ՄԱՆԻ ԽՍԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆԸ

Հ. Ման այնպիսի յուզեալ ու սենդուտ կեանք մը  
վարելու ստիպուած էր որ, կրթական հարցերու շուրջ  
իր իմաստափրական հայեացքները ամփոփելու ժամա-  
նակ չէր ունեցած։ Թէպէսեւ Ման պատկառելի գրա-  
կանութիւն մը կը թողու իր ետին, սակայն այս բոլորը,  
աւելի օրուայ ընթացիկ կեանքէն ներչնչուած գրու-  
թիւններ են, տեղեկագիրներ, բանախօսութիւններ ևայն,  
որ յաւէտ գրականութեան կնիքը կը կրեն։ Երկու բա-  
ռով իր բոլոր փիլիսոփայութիւնը, մարդկային ցեղի,  
անպայման կատարելագործութեան մասին՝ իր ունեցած  
ջերմ հաւատքին մէջ պէտք է վիճուել։

Արդէն, ինչպէս նախընթաց էջերուն մէջ տեսանք,  
Հ. Մանի կեանքը փոխն ի փոխ պարբերական տատա-  
նում մը եղած է, քաղաքականութեան ու գպրոցին  
միջեւ, այնպէս որ Բեսդալոցի մը կամ Ֆրէօպէլի մը  
նման, տարամերժօրէն կրթական հարցին նուիրուիլ,  
դժբաղդաբար կարելի եղած չէր իրեն։

Ման, աւելի բնազդային հզօր հակումով մը, քան  
թէ զիտական սկզբունքներու հիմանց վրայ, համողում  
գոյացուցած էր թէ ինչպէս բնութեան բոլոր երեւոյթ-  
ներուն մէջ, այնպէս ալ իմացական աշխարհի մէջ որոշ  
օրէնքներ գոյութիւն ունին և առանց այս օրէնքները  
սերտելու, կարելի չէ մտքի գործունէութիւնը հաւա-  
սարակչուել ևայն։

Մտային վիճակներու ու գործօններու վրայ առանց  
որոշ թէորի մը յղանալու, ինչպէս կարելի է դաստիա-

բակել, կը հարցնէ Ման, սակայն, այս հարցին անձամբ պատասխանելու ինքինք անկարող զգալով, ծօրճ Գօմ անուն անդիմացի գրագէտին յայտնած գաղափարներուն կը հետեւի:

1838ին, երբ այս վերջինը, հրապարակախօսութեանց շրջանի մը համար Ամերիկա կ'այցելէր, Պոսդընի մէջ, Մանի կը ծանօթանայ, և երկուստեք շուտով սերտ, մտերմութեամբ մը կը կապուին:

Գօմ «Մարդակազմութիւն» անուն գիրք մը գրած էր: Ման այդ գիրքին վրայ արտասովոր ոգեւորութեամբ մը կը խօսի, զայն «Խորհուրդի» գլուխ գործոց մը կը հռչակէ եալին:

Քննադատներ ի վերջոյ ցոյց տուած են թէ Ճ. Գօմի գործը, ո և է արտակարգ արժանիք մը չէր ներկայացնէր իր մէջ: Սակայն որովհետեւ Մանի և Գօմի միջև հոգեկան վիճակներու որոշ նոյնութիւն մը կար, Մանի անեղի հիացումը առանց պատճառի չէր:

Սւելորդ է ըսել թէ՝ Գօմ, բառին իսկական իմաստով, փիլիսոփայ մը չէր, և անոր գործը, կրթական արուեստին պատշաճ ներածական մը հազիւ կարելի է նըր կատել:

Ծօրճ Գօմ յաւակնութիւնը ունէր թէ յաջողած է իր գործին մէջ մարդուս կեանքը կառավարող բարոյական ու բնական օրէնքները բացատրել և ճիշդ այս շողշողուն բացատրութիւններն էին որ, Մանի այնքան խորունկ հիացում մը պատճառած էին:

Ի մի բան, այս երկու մեծնոգի մարդիկներու մտածումները, շատ յաճախ իրարու զուգընթաց եղած են: Գօմ ալ Մանի պէս, Փիզիքական ու առողջապահական պայմաններու վրայ յաճախ կ'անդրադառնայ: «Մնունդը և հագուստը որքան գիրքերն ու դասերը, մարդկային բարօրութեան տարրերը կը կազմեն:

Այս առթիւ Մանի յայտնած գաղափարը՝ «Շատ մեծ դժբաղդութիւն մ'է որ, մարդուս մէկ անգամէն ստանալու մնունդին քանակը և որակը ճշդուած չէ բայ»:

Քանի կը ծերանամ — կրնամ արդեօք ըսել թէ՝ աւելի կ'իմաստնանամ — կ'զգամ թէ այնարհամարհնքը որ ատենով ունեցած եմ ստամոքսի և թոքերու մասին, այժմ տեսակ մը յարգանքի փոխուած է, մարմնոյ այս գործարաններուն ոչ թէ նուազագոյն այլ ամենակենսական հոգածութեան արժանի ըլլալը կ'ըմբռնեմ, կ'ըմբռնեմ նոյնպէս թէ՝ առանց ասոնց անարգել գործունէութեան, ուղեղին մէջ տեղի ունեցող մտային բարձրագոյն գործունէութիւնները անկարելի կը դառնան:»

Գօմի հետեւողութեամբ, Ման փորձած է՝ «կեանքի և մտքի օրէնքները» բացատրել:

Ման միաբը կառավարող երկու օրէնքներ մատնանիշը ըրած է:

I.

Համաշափութեան օրէնքը, որ մարդկային գանազան կարողութիւններու ներդաշնակաւոր ու համեմատական զարգացումը կը պահանջէ, և որուն էական սկզբունքն է, փոխադարձ օժանդակութեան գաղափարը:

Անհատներ — կ'ըսէ Ման — ինչպէս համայնքներ, մարդուս մարմնային ու մտային կարողութեանց չափազանցեալ բաններ կը վերագրեն, մինչ բոլորովին բացայտ ըլլալու է թէ՝ ներդաշնակ կարողութիւններու աէր մարդ ոչ մէկ տեղ գոյութիւն ունեցած է:

II.

Ու և է կարողութիւն, գործօն կեանքի մէջ կ'աճի, ու կը զօրանայ և անգործութեան մէջ կը փեանայ:

Խնչ ուժեր կը կորսուին յաճախ, ո՞հ, ի՞նչ ուժեր, որ յարատե գործունէութեան մէջ որքան բարիքներ պիտի արտադրէին:

Հ. Ման, շատ կանուխէն կրօնական ո և է յարանուանութենէ քաշուած էր, բնական կրօնքին պատկանելու համար :

Բնական կրօնքի գերազանցութիւնը յայտնութեանց կրօնքներուն վրայ, հետեւեալ կերպով կը բացատրէր :

«Ի՞նչ ահագին տարբերութիւն կայ տարտամ ու թեթեւ կերպով լսուած բանի մը և անհատական շփումով սերտ ծանօթութիւն ձեռք բերուած բանի մը միջեւ :»

«Ժամանակը եկած է այլեւս, որ, բնական կրօնքը, դառնայ յայտնութեանց կրօնքներուն համար այն, ինչ որ ծագող արեգակի պայծառ լոյսը աստղերու ամգոյն լրսերուն համար է :»

Ուրեմն ջերմեռանդ հաւատացեալ մ'էր Ման, անբացատրելիօրէն խորունկ հաւատացեալ մը : Տարտամ միտափականութիւն մը կայ սա խօսքերուն մէջ :

«Հոգիէ հոգի հաղորդակցութեան ճամբաներ կան. բառերը, մտածումները անգամ երկրորդական են . . .»

«Մարդուն հոգին, ուղիղ տիեզերքի հոգեկանութեան կը նայի :»

Այնակարսղ արարչի մը, բարութեան Աստուծոյ մը և երջանկութեան յաւերժականութեան համար ունեցած հաւատքի մը մէջ կը խտանար անոր բովանդակ կրօնքը :

«Մանք այս անդադրում կեանքի սոսկ մէկ դիպուածն է : Մեր բարի ու չար գործերը իրենց փոխադարձ հետեւանքով, յաւիտեան կ'ապրին :»

«Եզօսղիսի մարմնոյն հետ զմոսուած ցորենի հատիկ մը, կրնայ այսօր ալ ծիլ և ամենահին դարերը մեր 19րդ դարուն միացնել, ապա ուրեմն ինչպէս հաւատալ թէ՝ մեծ թագւորին հոգին, այժմ անէութեան գիրկն է . . .»

## ՄԱՆ ԲԱՐՈՅՑԱԳԷՏԸ

Զկայ բան մը, որ, իրեն այնքան պատշաճէր, որքան այս տիտղոսը՝ Արդէն մինչև հիմայ տեսանք թէ՝ Մանի մէջ տիրող գաղտփարը եղած է բարոյականութեան ու այլասիրութեան գաղափարը :

Պատասխանատութեան զգացումին ու բարոյական գիտակցութեան է որ Ման աւաշնակարգ տեղը կ'ուտայ իր բարոյախօսութեան մէջ : Ընասնեկան զգացումներէն առաջ նոյն իսկ, պարտականութեան, բարեացակամութեան և մարդասիրութեան զգացումները կը յանձնարարէ : Ուրիշ բառերով, մարդ ամէն բանէ առաջ, իր նմաններուն հանդէս պարտականութեան ու անձնասիրութեան էակը պէտք է ըլլայ :

Ման կ'ըսէ. «Անցեալ գարերու քրիստոնէական նաւատակներու նշխարները թէպէտե դարերէ հետէ ցրուած ու փոշիցած ըլլան, մեր մէջ այնպիսի ուժգին վերացումներու շարժառիթը կը դառնան որ բուռն տեհջանք մը կ'զգանք իրենց տեղը ըլլալու . և այս զգացումը մեզ այն ասախճան կը բարձրացնէ որ. արուած վայրկեանի մը ամենասուկայի մահը արհամարհել պիտի ուղէնք, սուրբ ու նույրական դատի մը ծառայելու համար :»

Մարդկային բնութեան նկատմամբ այս գեղեցիկ ներփողը ընելէ վերջ, Ման անողոքօրէն կը խարանէ, մարդուն եսասիրական հակումները . որ, երբ անոր տիրապետած են — կ'ըսէ Ման — զայն վայրի գաղաններուն կը հաւասարեցնեն : «Ո՞չ առիւծին որջին, ոչ ալ անգղին

բոյնին մէջ եղածը և ոչ խսկ աւազակները կարելի է բաղդատել այն մարդիկներուն հետ, որ իրենց նողկալի կիրքերուն գերին դարձած են :

Ման որքան պիտի տիրէր, եթէ գիտնար թէ իրմէ վերջ, մարդիկ վերլուծելու ոգին, ի՞նչ տենդոտ բացասականութեանց տարած են: Եւ եթէ անոր տրուած ըւլար վերստին ապրիլ, ապահովաբար ան պիտի կրկնէր թէ՝ խորհողի մը իտէալը պէտ է լլայ յդացումներու յրատակուրեան միացնել զգացումներու ջերմուրիւնը :

«Եթէ լաւագոյն գինիները անոնք են, որոնց խազող ոք հրաբուխի մը լանջեքերուն վրայ հասունցած է, լաւագոյն մտածումներն ալ անոնք են որ մեծ սրտով մը չեռուցուած պայծառ ուղեղներու մէջ ծնունդ կ'ստանան :»

Հ. Ման, միշտ մտաւորական զարգացումը, բարոյականին ստորագասած է :

«Միտքը զարգացնելու համար, որքան դասախօսութիւններ! կրկին ու կրկին անգամներ կարդալու գիրքերու ի՞նչ ահագին բազմութիւն մը! Եւ անդին նկարագրի ու ազնիւ զգացումներու կազմութեան համար ի՞նչ խեղճ ու կրակ դաստիարակութիւն մը: Անբարտաւանութեան, ազանութեան, նախանձի, վրէժիմդրութեան առաջ բերած չարիքներուն դէմ ի՞նչ կը սորվեցնենք:

Թուարանութիւնը կրնա՞յ սորվեցնել մեզ թէ վիճակահանութեան գրուիլը յիմարութիւն է:

Պատմութիւնը բաւականաչափ կը բացատրէ՝ պատերազմներու արհաւարիքը թէ՝ անիկա զէպքերու ու դէմքերու պարզ մէկ ցանկագրութիւնը կ'ընէ:

Երբ բանականութիւնն ու առողջ գատողութիւնը չենք զարգացներ աշակերտներու մէջ, ապագային անոնց լաւ քերականազէտ կամ հաշուագէտ ըլլալը ի՞նչ բանի պիտի ծառայէ:

Ինչպէս կը տեսնուի, Մանի իւրաքանչիւր բառին ու վանկին տակին, միշտ բարոյախօսութեան ու բարոյական դաստիարակութեան հարցն է որ կը ծագի:

«Անիկա որ, շատ աւելի բարիք կը գործէ իր նմաններուն, վարպետներու վարպետն է և արուեստներու արուեստը սօրված է :»

«Ի՞նչ հիման վրայ, կրնանք արդարացնել թէ՝ ալձեպիան որ 1000էն մէկ մարդ հազիւ իր ապագայ կեանքին մէջ գործածելու պէտքը կը գգայ, գպրոցական ծրագիրներու մէջ այնքան խոչոր տեղ մը գրաւէ, մինչ անդին, տոմարակալութիւնը, որ ամէն մարդու համար ալ հաւասարապէս կարեւոր է, նոյնիսկ գործաւորներու, միմիայն աշակերտներու մէկ աննշան մասին դասախոսուի :»

«Եետոյ, անոնք որ իմացական ճշմարտութեանց հետագօտումին կը նույիրուին, ինչո՞ւ համար, ասոնց մէ ճարտասանութեան հետեւողներու թիւը, արամարանութեան հետեւողներու թուոյն կրկնապատիկն է :»

Ոչ ոք այնքան կորովի ոճով մը բացատրած է, յաջորդական սերունդներ իրարու կապող «Համերաշխութեան օրէնքը»:

1. Մարդոց յաջորդական սերունդները հաւաքաբար առնուած, մեծ հասարակութիւն մը կը կազմեն, այդ մեծ ու տեւող հասարակութիւնը, իր զաւակներուն պարտական է, և պէտք է անոնց հարկ եղած դաստիարակութիւնը տայ. զանոնք մոլութիւններէ և չքաւրութենէ զերծ պահելու և իրենց ընկերային ու քաղաքացիական պարտականութիւններուն պատրաստելու համար: Այս յիշուած հասարակութեան հարատութիւնը, յաջորդաբար ժառանգողները, պարզապէս անոր մէկ մէկ աւանդապահներն են, ուխտերու ամէնէն նույիրականովը

ուխտած, իրենց ստացած մանտաղն հաւատարմաբար գործադրութեան դնելու :»

Հ. Ման կրթութիւնը բռնի պարտաւորիչ ընկու գաղափարին դէմ էր :

«Թողէք, կ'ըսէ Ման, որ մտացի ու զարգացած մարդը, օրէ օր այցելէ տգէտին, ինչպէս օր աչքի մասնագէտը կ'այցելէ կոյրին, և անոր աչքին փեճոկը քանդելով, հետզհետէ լոյսը զգալի կը դարձնէ անոր զգայանքին :

«Թողուցէք որ աւիւնոտ ու խանդոս մարդը, մուտք գործէ անոնց մէջ, որ խաւարին ու անտարբերութեան մէջ ընդարձացած են և աստիճանաբար հարցընէ այն սառոյցը որուն մէջ անոնք տեսակ մը թաղուած են :»

Այսպիսի անսւղղակի միջոցներով, ժողովուրդի մը ինքնազարթումին սպասել, հարկաւ, չափազանց պատրայիր լաւատեսութիւն մըն է :

Պատմութիւնը ցոյց տուած է թէ՝ որպէսզի ժողովուրդ մը գաստիարակուի, կրթութիւնը պարտաւորիչ դարձնելը, բացարձակապէս անհրաժեշտ է :

Բարեբախտաբար, Ման ալ իր սիսալ հայեցակէտէն շուտով հրաժարեցաւ և 1847ին, իր անձնական փորձառութիւնով, կատարելապէս համոզուեցաւ թէ՝ ժողովը դային դաստիարակութիւնը պարտաւորիչ դարձնելէ զատուրիչ միջոց չկայ հասարակական կրթութեան մեծ խտէւը իրականացնելու համար :

## ԳՐԱԳԷՏԸ ՄԱՆԻ ՄԷԶ



Հ. Ման, ո՛չ միայն կարող ատենաբան մըն էր, այլ միանդամայն ներհուն ու հրապուրիչ զրող մը: Եթէ, կեանքի փոթորկուն վաղքը այնքան նուաճող դեր մը ունեցած չըլլար իր վրայ, ասպահովաբար իրեն պիտի պարտէինք, բանաստեղծական ընտիր գործերու գեղեցիկ չարք մը: Իր ոճին համար ըսուած է թէ՝ այնքան փայշը ունի ու պայծառ էր, որքան նոր Անգլիոյ մարգագետինները բազմերանգ գոյներով զարդարուն են գարնան եղանակին :

Մանի, ոճի փայտոնութիւնը գուցէ քիչ մը շատ չափազանցեալ էր. ինք անձամբ զայն խոստովանած ու նոյն իսկ թերութիւն մը նկատած էր:

«Այս թերութիւնը ինծի պիտի ներուի, եթէ գիտցուի թէ՝ ինչ ճիգեր կ'ընեմ ամէն օր, լեզուէս ու գրիչէս հեռացնելու փոխարերութեանց այն մեծ հեղեղները, որ կրեւակայութիւնս կ'ողովեն»:

Իրեն պիտի ներուի նմանապէս, բանաստեղծական այն շեղումները, որ այնքան նպաստած էին սակայն, իր աշխաղութեանց :

Դրագէտներու կամ գիտնականներու համար չէ որ գրած էր, այլ պարզ հասարակութեան մը ուղղած էր միշտ իր խօսքը: Եւ որպէս զի, կատարելապէս հասկնակի դառնայ և ազգեցութիւն գործէ իր ունկնդիրներուն վրայ, միշտ փաստերն ու պատճառաբանութիւնները բազմապատճան :

Ի՞նչ փայլուն ու շողովուն էջեր ունի, որոնք չէ

կարելի հոս ամփոփել առանց անոնց գեղեցկութիւնը խանգարելու :

Բնութեան գեղեցկութիւնները արտայայտող հրաշալի բացատրութիւններ գործածած է :

«Սիրուն, զունագեղ ծաղիկներ, որ լնդարձակ գետինները կը կանաչագարդեն — պայծառ ու պալպուն աստղեր որ երկնքի անձայրածիր ու վճիռ կապոյար կ'երփնաչարդեն, դեռաբուղով տերեւններու պայծառ գոյներ ու աշնան մեռնող տերեւններու շատ աւելի պայծառ գոյներ . . .»

«Ճշմարիտ է որ, ֆիզիքական աշխարհի օրէնքները վսեմ են, բայց ասոնցմէ շատ աւելի վեր բարոյական վսեմութիւնն կայ, որուն առջեւ ամենաբարձր իմացականութիւնն իսկ, պաշտումով կը խոնարհի» :

«Այն օրէնքները, որ հոգմերը կը վարեն, մակընթացութիւնները կը գոյացնեն, մոլորակները կը թաւալեցնեն ու արեգակներու պայծառութիւն կուտան, այն օրէնքները որ հիւլիններու նուրբ բաղկացութեան կամ ելեքտրականութեան կ'իշխեն և անոնք ալ որ բուսային կամ կենդանային աշխարհի մէջ աճումի և սերնդագործութեան փոխ յարաբերութիւնները կը կաղմեն, ասոնք որքան ալ մեծ ու վսեմ ըլլան, այս ամէնը կը տժգունի, կը նսեմանայ այն բարոյական շքեղութեանց առջեւ, որ տիեզերքը երկնային լոյսով մը կը բոլորագծեն :

«Սիրու այնպիսի հմայքներ կը ճանչնայ, որ . ոչ միայն մեզի յայտնի գեղեցկութիւնները այլ նոյն իսկ, մեր անուրջներու մէջ յլացածներն անգամ, անոր հաւասարող բան մը չ'ունին : Սուաքինութիւնը, աւելի յստակ պայծառութիւնով մը կը շողայ քան ադամանդը : Արարիոյ պարտէզները չ'ունին այնքան քաղցր բոյրեր, որքան առաքինութիւնը :»

Պարկեշտ քաղաքացին բարեմասնութիւնները թուող գեղեցիկ պատկերներ գծած է :

«Պարկեշտ մարդը, բարի քաղաքացին, անշուշտ գեղարուեստական հմայքներու անտարբեր չէ, բայց անիկա իր սրտին խորը համոզուած է թէ՝ արուեստաներու ամենագեղեցիկը, թշուառութեան գիրլը հեծող երախաններու տժգոյն այտերուն վրայ, ժպիան ու բերկրանքը նկարելն է» :

Հ. Ման չէր կարող ըմբռնել թէ՝ ինչ կը նշանակէ թանգարաններ և այլն, արուեստական հրաշալիքներով օժանել, երբ անդին, որք ու անտէր տղան, փողոցները մնալու կը դատապարտուի, երբ անպատիւ ու անառակ մարդուն գաւակը, լուտանքներու դպրոցին մէջ կը միծնայ և երբ աշխարհ լեցուած է, անթիւ ու անսահման թշուառութիւններով :

Սիլլիիւ Բրիւտօմ, մեծարուեստ Ֆրանսայի քնարերգակը, ճիշդ միեւնոյն ոճով կը խօսի թշուառութեան ճանկերուն տակ ինկած կնոջ վրայ. «Մարմարիոնէ ու քարէ շինուած կինները կուվսի նման պալատներ կը բնակին! Իսկ ապրողները անօթութենէ կը մեռնին :»

Ինչպէս արդէն իր սեփական տողերէն դիւրաւ կըրնայ մակարերուիլ, Հ. Ման գրադէտը բանաստեղծի բոլոր չնորհքներովը օժառուած էր, ակայն անիկա իրեն գերագոյն նպատակ ընտրած էր, ամէն գնով ու ամէն պարագայի տակ. իր նմաններուն օգտակար դառնալ :

Սրուեստէ ու ամէն բանէ վեր, Մանի մտահոգութեանց մեծագոյն առարկան, մարդկային բարօրութեան ու երջանկութեան հարցն էր: Ծառայել բովանդակ մարդկութեան, իր բովանդակ ուժով և եթէ կարելի է նոյն իսկ, իր ուժերէն վեր, ահա՛ իր կեսնքի նշանաբանը :

## ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Այս կենսագրական տողերուն մէջ, տեսանք թէ՝ որքան միծ ու օրինակելի եղած է, և Մանի կեանքը և թէ որքան տեւականապէս նշանակելի իր թողած գործը:

Ամէն ասպարէզէ աւելի, դաստիարակութեան պատմութեան մէջ տեղ մը գրաւելը վերջին ծայր դժուար է, քանի որ հոս անհատին գործունէութիւնը որոշ շրջանակի մը մէջ պարփակուած կը մնայ, և փայլելու երեւնալու ընդունակ են անոնք միայն, որոնց անունը, իմացական ու կրթական կարեւոր շարժումի մը միացած է:

Աւրիշ ասպարէզներու մէջ, պարագան բոլորովին կը ասրբերի: Երէկի անծանօթ պատերազմիկը, այսօր վճռական ընդհարումէ մը վերջ, օրուաց հերոսը կրնայ դառնալ: Գիտնական մը, գրագէտ մը, հնարիչ մը ևայն, շատ աւելի նպաստաւոր հողի մը վրայ կը գտնուին, արրուած վայրկեանի մը, յանկարծ հրապարակի վրայ յայտնուերու համար: Սակայն, ինչպէս քիչ առաջ շնչացինք, դժբաղբար նոյնը կարելի չէ ըսել դաստիարակին համար:

Փօմինիս, ժան-ժագ-Ռուսո, Բեսդալլօցի, Ֆրուպէլ, Հըրպարդ, Հօրէյս Ման նոյնքան շքեղ անուններ են դաստիարակութեան պատմութեան մէջ, սակայն ասոնք պարզ դաստիարակներ չեն եղած, այլ իրենց անունին միացած կը տեսնենք կրթական նոր շարժում մը կամ նոր գաղափար մը:

Հօրէյս Ման նշանաւոր հանդիսացաւ իբրև դաստիա-

րակ, որովհետեւ անիկա իր ապրած ժամանակաշրջանին, հրամայական պահանջները և իր անմիջական շրջապատին հոգեբանութիւնը կարողացաւ ըմբռնել:

Ակներեւաբար, անհատը առանձինն իմացական կամ բարոյական շարժումի մը ծնունդ չ'կրնար տալ, եթէ իր միջավայրն ու ժամանակաշրջանը զի՞նք հասկնարու պատրաստուած չեն:

Անհատին մէջէն, միշտ ցեղն է որ պիտի գիտենք և ապահովաբար հոն պիտի գտնենք մեր հարցերուն լուծումը:

Ստեղծագործող բացարձակ ուժի գաղափարը զըդուար է ըմբռնել, քանի որ իմացական ու բարոյական բոլոր շարժումները, միշտ իրենց նախակարապետները ունեցած են, ուրիշ բառերով, գաղափարական հոսանքներն ու շարժումները յաւէտ, ցեղերու հաւաքական—իմացական կեանքէն է որ գուրս կը ժայթքեն, երբ իրենց գոյութիւնը ապահովագույն, նպաստաւոր վայրկեանը կը ներկայանայ:

Հօրէյս Ման, հոյակասի շարժումի մը տիրական արտայայտիչը հանդիսացաւ, սակայն. չենք կրնար միանգամայն անզիտանակ թէ՝ իր միջավայրն ու անոր պատմա-ընկերացին պայմանները, իր սիսիան հնարաւոր դարձընող հանգամանքներէն ոչ միայն զուրկ չին, այլ ընդհանրապէս նոյն իսկ նպաստաւոր:

Ծեղի մը դաստիարակութեան պատմութիւնը, իր գպրոցական ու կրթական կեանքի պարզ մէկ տարեգրութիւնը չէ, այլ աւելի ճիշդը, անոր քաղաքակրթութեան պատմութիւնը, մեր ներածական տողերուն մէջ անդրադարձած ենք այն գործօններուն վրայ, որ Մանի յաջողութեանց գաղտնիքը ունին իրենց մէջ:

Այժմ, «ՅԵՂԻՆ» , «ՄԻԶԱՎԱՅՐԻՆ» և «ՊԱՏՄԱ-

ԿԱՆ ՈՐՈՇ ՄՈՄԷՆՏԻՆ» տիրական ազդեցութիւնը, կէտ առ կէտ ընդունելով հանդերձ, պէտք է փութանք հոս վերջին անգամ մ'ալ շեշտելու թէ՝ Հօրէյս Մանի մեծագոյն արժանիքը կը կայանայ, զիսաւորապէս այն բանին մէջ որ, անիկա ինքինք ընդունակ զգաց տարապայման զոհարերութեանց :

Աւելորդ է ըսել թէ՝ եթէ Ման. իրեն նպատակ ընտրած ըլլար, տարբեր ասպարէզներու մէջ յաջողիլ, իրրե կարող ու պերճախոս իրաւաբան մը, եթէ անիկաթեքուիլ ուզէր, դէպի քաղաքական կեանքը, աչքառույաջողութիւններ ձեռք բերելու յատկութիւնները իրեն չէին պակսեր :

Տարակոյս չկայ թէ՝ իր մագնիսացնող խօսքը, զինք պիտի առաջնորդէր, մինչև քաղաքական կեանքի գերագոյն բարձրութիւնները, հաւանականորէն մինչև Միացեալներու նախագահական աթոռը. ստկայն Հ. Ման, իր Բիւրիթանեան մեծ պապերու կորովին ու արիութեան կը միացնէր, գերազանցապէս մեծ սիրտ մը և մեծ հոգի մը :

Դեղեւում ու երկրիմութիւն չ'կայ իր կեանքի ընթացքին մէջ, վայրկեան մը անգամ անիկա չուզեց յամենալ անձնական նկատողութիւններու վրայ: Բարձր ու սէգ ճակատով մը ան յաւերժապէս փարած մնաց իր մեծ հաւատամքին, հասարակական դասիարակութեան չինադիմակին:

Իր «Ամօթ զգացէք, մարդկութեան համար մէկ քանի յաղթանակներ վաստկելէ առաջ մեռնելու» շքեղ ու պանծալի նշանաբանը, գործնականապէս արտայայտող ինչ կայ աւելի թելաղբական ու հրահանգիչ, որպան իր սևիկական կեանքն ու գործը:

Այժմ մեզի կր մնայ, յետագայ էջերուն մէջ քիչ մը աւելի մօտիկէն ճանչնալ, Միացեաներու դպրոցական անցեալն ու ներկան, իրենց ամէնէն համառօտ ու խոշոր գիծերուն մէջ :

## Ա.ՄԵՐԻԿԵԱՆ

## ՀԱՍՏՐԱԿԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԸ



Ամերիկան դպրոցը 1850 իւ



Ամերիկան դպրոցը 1900 իւ

## ՊԱՏՄԱ-ԸՆԿԵՐԱՅԻՆ ՆՇՄԱՐՔ

Միացեալ Նահանգաց կրթական դրութեան վրայ խօսելէ առաջ, օգտակար թուեցաւ մեզ, քանի մը համառօտ ծանօթութիւններ դնել նոս, Միացեալներու հոգային ու վարչային պայմաններուն նկատմամբ:

Ամէն բանէ առաջ, պէտք է յիշել թէ՝ Միացեալներու բնակչութիւնը, նոր հողի մը վրայ նոր և երիտասարդ ազգութիւն մը կազմերու առաւելութիւններով օժտուած է, մինչ երրոպական ազգութիւններէն շատերը, մօտաւորապէս, իրենց աճումի ու յառաջատութեան գէնիթին վրայ կը գտնուին:

Երբ ասդին երրոպական գրեթէ բոլոր երկիրներուն մէջ, հողի ամենափոքր տարածութիւնն անգամ, այնքան ինամբով մշակուած է, Միացեալներու մէջ, հողի անսահման տարածութիւններ, նոյնիսկ իրը արօտատեղի չեն գործածուած: Աւելորդ է ըսել թէ՝ ասոնք Միացեալներու կ'ապահովեն, ապագայ վիթխարի կարելութեանց գեղեցիկ հեռանկարը:

Միացեալներու կիման, հանգային ու բնական հարստութիւնները, անվիճելիօրէն շատ նպաստաւոր գիրք մը տեղծած են, իրենց սահմաններուն մէջ ապրող ժողովուրդներուն համար, սակայն փութանք աւելցնել թէ ամերիկեան ընդհանուր բարգաւաճութեան շարժառիթները բուն իսկ ամերիկեան ազգութեան կերպարանաւորման ուշազրաւ բրօսէին մէջ պէտք է փնտուել:

Յայսնի իրողութիւն մ'է թէ նոր երկիր մը գաղթելու համարձակութիւնը ունենալու համար, մարդ որոշ

ձեռներնցութիւն և չարքաշութիւն գգալու է իր մէջ։ ա՛րդ, Միացեալներու բնակչութիւնը կազմող տարրերը, ընդհանրապէս անոնք են որ իրենց պատկանած փոխադարձ երկիրներուն ամէնէն խիզախ ու կենաւունակ տարրերէն կրնան ենթադրուիլ։

Անսահման է միջավայրի ազդեցութիւնը։

Ինչպէս որ, անապատը իբր միջավայր, վրանամնակ ու վաշկատուն ցեղերու ծնունդ տուած է։ ինչպէս որ հասարակածային երկիրները իրենց ապրուստի համար ընծայած դիւրութիւններով մեղկ ու այլասեռած ցեղերու գոյութեան պատճառ դարձած են, այնպէս ալ, Միացեալներու մասնայատուկ միջավայրը և հոն համախմբուած անթիւ ցեղերու հոծ բազմութիւնը։ իրենց բազմազան ձիրքերով ժիր, կորովի ու ձեռներէց ցեղի մը կեանք տուած են։

Թէ՛ սոսկական բնութիւնը չէր կրնար ինքիրմով յիշուած պայմանները ստեղծել, կարելի է դիւրաւ հանտատել աչքի առջեւ բերելով վիթխարի Զինատանը։ Երկիր մը, ուր բնութիւնը նպաստաւորած է մարդիկ, սակայն ցեղային ուրոյն յատկանիշներ ու սովորութիւններ զայն յառաջադիրութեան գլխովին հակադիր գիծեցու վրայ նետած են։

Միացեալներու հողային պայմաններուն ու ցեղին առանձնայատուկ կազմութեան վրայ այս համառօտ ակնարկը ձգելէ վերջ, վայրկեան մը կանգ պիտի առնենք Միացեալներու կառավարական ու վարչական ձեւին վրայ, անկէ անմիջապէս վերջ, մեր նիւթին անցնելու համար։

Առաջին ակնարկով, Միացեալներու վարչական մեքենան՝ օտար դիտողին վերին աստիճանի բարդ ու անթափանցելի պիտի թուի, և անիկա իր բարդութեան

գաղափարով շատ աւելի ընկճող տպաւորութիւն մը կը գործէ, որքան որ դիտողը, իր անձնական փորձառութիւններուն մէջ, անոր մօտիկցող ու զուգորդուող պարագայ. մը չիշեր։

Հակիրճ բացատրութեամբ մը, Ամերիկայի Միացեալ Նահանգները, հանրապետութիւններու հանրապետութիւններ մը կը ձեւացնեն։

1776ի Յեղափոխութեան կամ անկախութեան պատասկարագմէն առաջ, Միացեալներու արեւելեան մասերուն վրայ, բնակութիւն հաստատող գաղթականները, անգլիական տիրապետութեան ներքեւ, 13 գաւառներ կը ներկայացնէին. 3,000,000 բնակչութեամբ, այսօր Միացեալ Նահանգներու կամ աւելի ճգրիտ բացատրութեամբ մը, գաշնակից հանրապետութիւններու թիւը 49 է, 91,972,266 բնակչութեամբ։

Միացեալներու և ասոնցմէ կախում ունեցող կալուածներու բնակչութեանց ընդհանուր թիւն է 101,100,000։

Միացեալներու ներկայ քաղաքական կազմը և ասոր յարակից զանազան հաստատութիւնները, արժանաւորապէս ճանչնալու համար, մէկը պէտք է լրջօրէն ուսումնասիրած ըլլայ Անգլիոյ պատմութիւնը։ Աներկայօրէն հետազօտող միտքը, հոս ալ կանգ չ'առնելով, աւելի հնագոյն ընկերութեանց կազմութեամբ և մանաւանդ Հռոմի քաղաքական կերպարանաւորութեան հարցերով պիտի գրաւուի, սակայն նման հայեցողութիւններ, բնականաբար մեղի շատ հեռուները պիտի տանէին և մենք կը բաւականանանք, հոս, անմիջական պատճառներու քննութեամբ։ քանի որ հեռաւորին պատճառարանութիւնը, հազիւ ակնարկութեան մը իրաւունք ունենար այս էջերուն մէջ։

1776ի Յեղափոխական Գոնկրէն, անկախութեան

պատերազմի յայտարարութեան հետ, գաղթականական ընդհանուր և անքակտելի միութեան մը ծրագիրը մշակեց:

«Յաւերժական միութեան ու գաշնակցութեան յօդուածներ» որակումին ներքեւ, 13 գաւառները կամ նահանգները, փոխադարձ յարձակողական և պաշտպանողական դաշնագրութիւն մը կը կնքէին: Հոս մէջ կը բերենք, անոր հիմնական գիծներէն հետեւ հալ հատուածը: «Իւրաքանչիւր նահանգ կը պահէ իր սեփական անկախութիւնն ու տղատութիւնը, մէկ բառով իր վեհապետական իրաւունքները:»

Վերեւ տրուած յայտարարութեան մէջ արդէն պարզուած կը անսննեք սա կարեւոր իրողութիւնը թէ՝ այսօրուայ Միացեաներու հիմնադիրները, աղքային կազմակերպութեան ու գոյառութեան առաջին վայրկեաններէն սիսած, որպիսի հոգատարութիւն ու հեռատեսութիւն ցոյց կուտան, տեղային ինքնավարութեան սկզբունքները հաստատուն կուտանի մը վրայ դնելու համար:

Այս սեղմ էջերուն մէջ, կարելի չէ ուրուագծել, այն բոլոր դժուարութիւնները, որոնց դէմ պարբերաբար կուրծք տալով, ամերիկեան նորածին աղղութիւնը տակաւ կարողացած է երկրի վարչական մեքենան ներկայ կատարելագործութեան բարձրացնել:

1776—1789, տասերեք տարիներու տաժանագին ջանքերով ու բիւրաւոր գայթումներէ վերջ, հազիւ կարելի եղած է 1789ի սահմանադրութիւնը գծել, որը կ'սկսի ժողովրդային վեհապետութեան գաղափարը բիւրեղացնող սա գեղեցիկ յայտարարութեամբ:

«Մէնք, Միացեալ նահանգներու ժողովուրդս, աւելի կատարեալ միութիւն մը կազմելու, արդարութիւն հաստատելու, առտնին խաղաղութիւնը ապահովելու, ար-

տաքին յարձակմանց դէմ պաշտպանուելու, բովանդակ համայնքի բարեկաւութեան և աղատութեան բարիքները թէ մեղի և թէ մեր ապագայ սերունդներուն ապահովելու համար կը կազմենք ու կը հիմնենք, Ամերիկայի Միացեալ նահանգաց ներկայ սահմանադրութիւնս»:

Աղգային կամ գաշնակցային մայր սահմանադրութեանէն դուրս, 49 դաշնակից նահանգներէն կամ հանրապետութիւններէն իւրաքանչիւրը, իրեն յասուկ նահանգային սահմանադրութիւնը ունի և ինչպէս որ աղգային օրէնսդիր մարմինը Փօնկրէն, կը բաղկանայ երկու հատուածներէ, Երեսփոխանական ու Ծերակուտական ժողովներէն, այնպէս ալ իւրաքանչիւր նահանգ իր սեփական օրէնսդիր ժողովներն ունի, դարձեալ, ինչպէս որ Միացեաներու սահմանադրութիւնը բարձր ու անմատչելի կը մնայ Փօնկրէն համար, նոյնպէս ալ իւրաքանչիւր նահանգի սահմանադրութիւնը, նահանգային օրէնսդիր ժողովի իրաւասութենէն վեր ու անձեռնմխելի կը մնայ երկու պարագաներու մէջ ալ, ժողովուրդին միայն վերապահուած է միշտ, սահմանադրական կարգերու մէջ ուեէ փոփոխութիւն մացնելու իրաւունքը:

Այս բոլոր ըստուածներէն կը հետեւի թէ՝ Միացեալ նահանգները կազմող բոլոր մեծ ու փոքր համայնքները, հակառակ իրենց դաշնակցային սերտ կապերուն, ամէն քայլափոխի, տեղային բացարձակ ինքնավարութեան լայն սկզբունքներով կ'առաջնորդուին. ինքզինքը կառավարել այնպէս որ թէ ենթական, այսինքն ունէ տըրուած վայր և ասիկո ընդգծող աւելի մեծ համայնքը և ասոր յարակից գործօնները, ուրիշ համայնքներ, ոչ միայն իրենց անհաստականութենէն ու անկախութենէն բան մը չտուժեն այլ իրենց ինքնորոյն ու ազատ ապրեկակերպով հանգերձ, կարող ըլլան գիրար ամրողացնել, անամերիկեան վարչական ձեւը բնորոշող գիծը:

Եղրակացներու համար, պէտք է ըսենք թէ՝ չկայ երկիր մը որու քաղաքական փորձառութիւնները այն քան հրահանգիչ ըլլան որքան Միացեալ Նահանգները։ Ինչ են այն խորհրդաւոր ոյժերը, ինչ է այն գաղտնիքը որ այս երկիր քաղաքական բէժիմը միշտ իր բարձրութեան վրայ անխախտ ու անսասան պահել յաջողած է։

Չատ բացայայտօրէն հասարակական կրթութեան համար առաջին օրերէն իսկ ձեռք առնուած արմատական միջոցները, լաւագոյն գրաւականը եղած են, այս երկրին առանձնայատուկ ընկերային պայմանները յաւերժացներու գործին մէջ։

Միացեալ Նահանգաց մէջ հասարակաց կարծիքը անհուն կշիռք ունի երկրի վարչութեան ու կառավարական գործերուն վրայ, արդ հասարակական վարժարանը եղած է հասարակական կարծիք ստեղծող ամէնէն գօրաւոր ազդակը և այսօր ամերիկեան ամենապարզ քաղաքացին անգամ, ուշիմօրէն կ'ըմբռնէ, հասարակական վարժարաններու բարձր խմաստն ու կարեւորութիւնը և անոնց ստեղծագործող ուժին առջեւ յարգանքով կը խոնարի։

Հու մէջ կը բերենք Միացեալներու Սահմանադրութեան հիմնական սկզբունքներէն հետեւեալ տողերը։ — «Կրօնք, բարոյականութիւն և գիտութիւն հաւասարապէս անհրաժեշտ ըլլալով, լաւագոյն կառավարութեան մը և մարդկային բարօրութեան փոխադարձ տեսակէտներէն, վարժարաններ և կրթական լայն միջոցներ պէտք է մատակարարել հասարակութեան։»

Բարքերն են, որ կը պատրաստեն գործերը և Դաստիարակութիւնն է, որ բարքերը կը հիմնէ և հետզհետէ ժողովուրդ մը կ'առաջնորդէ իր տրամաբանական ժամադրավայրը։

Կէս դարէ ի վեր Միացեալ Նահանգները, օրինակելի հաւատարմութեամբ մը, հետեւած են կրթական այն ծրագրին, որ ամերիկեան հասարակական վարժարաններու մեծ առաքեալը՝ Հօրիչյա Ման, գծած էր։

Անոնք որ մօտէն Միացեալ-Նահանգաց կրթական պայմանները ճանչնալու առիթ ունեցած են, կատարելապէս համոզուած են թէ՝ ոչ թէ աշխարհագրական աշխալութիւնները, բնութեան պարգեւած լայն միջոցներն են միայն որ երկրին սննդեսական ու նիւթական անբաղդատելի բարգաւաճումին նպաստած են, այլ ժողովրդային դաստիարակութեան մասին ձեռք առնուած արմատական միջոցները, հզորագոյն աղդակը եղած են Միացեալ Նահանգներու բովանդակ աշխարհի մէջ գերակշիռ զիրք մը բռնելուն։

Չատ թերագրական է այս առթիւ երկու Ամերիկաներու՝ այսինքն հիւսիսային և հարաւային կիսագունդերու բաղդատութիւնը ընել։ Երկու հատուածներն ալ հաւարապէս բնական հարստութիւններով օժտուած են, սարապէս բնական վառաջադիմելու հաւասար պատեհութիւններ կը վայելեն, սակայն ինչ վիթխարի տարբերութիւններ կը երկիրներու միջև։ Հիւսիսային մասը անկլօսաքերկու երկիրներու միջև։ Հիւսիսային ցեղին ձեռակերտն է։

Առաջին՝ անստեսական գերազանցութեան անզուգական երկիրը՝ յաջողած է աշխարհի իմացական ու բարոյական կեանքին մէջ առաջնակարգ զիրք մը գրաւել։ Իսկ երկրորդը չափազանց աննախանձելի դրութեան մէջ կը մնայ։ Երկրին անհուն կարելիութիւնները անգործութեան մասնուած են, բացի այն որ հարաւային Ամերիկայի բնակիչները չեն կարողացած հողը պէտք եղածին շահագործել, հոն տիրող ընկերագաղաքային պայպէս շահագործել, հոն տիրող ընկերագաղաքային պայմանները յանախ քառսային դրութեան մէջ են։

Առասարակ լատին ցեղի մէջ երեւան եկած քայլայումի ախտանիշները հոն չատ աւելի բացայայտօրէն կարելի է ընդնշմարել :

Շատ ստոյգ է թէ Անկօ-Սաքսօն ցեղը նոյն իսկ սահարաներու մէջ ովախաներ չինել կը յաջողի, ցեղին առանձնայատուկ երկաթեայ աննկուն կամքին չնորհիւ . շատ բնական է ուրեմն, որ տրուած ըլլալով հաւասար պայմաններ՝ Անկօ-Սաքսօնը միշտ զօրաւոր մրցակիցը դուրս գայ պայքարին մէջ :

Չկայ ժամանակակից պատութեան մէջ օրինակ մը, ուր մատառական — բարոյական կեանքով զարգացած ժողովուրդ մը իր զրայի երկիրն, այդքան արտասովոր չափերով գերազանցած ըլլայ, որքան Միացեալ Նահանգները հարաւային ամերիկեան երկիրները գերազանցած են, իրենց բարձր քաղաքակրթական հանգամանքներով :

Ամէն պատշաճ վարկ տաղով հանդերձ ցեղային ուրոյն յատկանիշներու և տարբերութեանց հիմնական հարցին, չէ կարելի սակայն չդիտել այս ամենի տարբերութեանց պատճառը :


Միացեալ Նահանգները իրենց ընդհանուր բարգաւառումէն շատ բան կը պարտին իրենց հասարակական վարժարաններու պատկանելի սիստէմին, որ տարուէ տարի իմացական, անտեսական ու բարոյական զարգացումներու լայնարձակ ուղին կը բանայ իր սահմաններուն մէջ ապրող բոլոր ժողովուրդներուն առջեւ :

Միացեալներու քառոստունընը դաշնակից նահանգներէն իւրաքանչիւրն, իր սեփական խառնուած քը ունի . թէև ազգային նկարագիրը իր ընդհանուր գիծերուն մէջ նոյնն է, սակայն ինչպէս որ զանազան հասուածներ իրենց կիմայական զգայի տարբերութիւնները ունին, այնպէս ալ նկատելի ըլլալու աստիճան բարքերու տարբերութիւններ կան :

Ընդհանուրապէս Աթլանթիքի նահանգներու օդը խիստ է, եղանակներու համաձայն թէ ցուրտը և թէ տաքը սաստիկ են . այս նահանգներու ժողովուրդն ալ բնաւորութեամբ պազարիւն, հաշուագէտ ու պահպանողական է, իսկ անդին հարաւային տաքուկ արեգակին ազդեցութիւնը վայելող նահանգները իրենց արեւին պէս տաք ու բուզս սիրտ ժողովուրդ մը ունին, աւելի երազուն ու դիւրահաղորդ . քան իրենց արեւելեան նահանգներու հայրենակիցները : Դասախարակութեան տեսակէտէ, այս տարբեր նահանգները անցեալի մէջ չեն կարողացած հաւասար քայլերով յառաջադիմել : Արեւելեան նահանգները միշտ զգայի կերպով կանխած են հարաւը և արեւմուաքը, սակայն չնորհիւ հասարակական վարժարաններու՝ այդ տարբերութիւնները հետզհետէ նուազած են և այսօր մասսամբ բոլորովին ջնջուած :

Այսօր այլևս արեւմտեան բաժինը նոյնքան հապարտ զգալու իրաւունք ունի, որքան արեւելեան նահանգները : Ուշագրաւ պարագայ, Միսիսիպիի լայնածաւալ հովիտը, բնութեան ընծայած անսպառ հարստութիւններուն չնորհիւ, ամերիկեան քաղաքակրթութեան գերագոյն բնագաւառը ըլլալու սահմանուած է: Աչ միայն վիթխարի քաղաքներ, ստուարաթիւ համայնքներ արագաթուիչ լոյս աշխարհ կուգան հոն, այլ կրթական հոյակապ տաճարներ, որ իրենց արեւելեան քոյր հաստատութիւններուն, դարեւոր Հարվըրդներուն և Եէլերուն նախանձելու բան մը չունին:

## ՀԱՍՏԱԿԱՎԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԿԱԶՄՈՒԹԻՒՆԸ



Մինիստա նահանգի դպրոցներու ընդհ. վերատեսուշը իր 1891—92 տեղեկագրին մէջ կ'ըսէ.

Մեր երկրի հասարակական վարժարանները այնպիսի ծանր պատասխանատուութիւն մը ունին, որ բորբոքին անծանօթ է եւրոպական երկիրներուն ատիկա, Հին Աշխարհն զէսի մեզ զիմող ազգերու հոծ բազմութիւնը ամերիկացներու բարդ ու դժուար հարցնէ, այդ այլազան ցեղերով կամելու համացեղ ազգութիւնն մը ծանօթ մեր պատմութեան, մեր լեզուին, որ պիտի բանայ իրենց առջև անդիմական գրականութեան անսպառ գանձերը և, վերջապէս, զանոնք պիտի միացնէ մեր ազգային կեանքին հետ։ Այս ամէնը հասարակական դպրոցները միայն կարող էնել։ Էնտանիքին, եկեղեցին, գործարանին և վերջապէս ընկերութեան բոլոր խաւերուն մէջ մարդիկ իրենց որոշ զիրքերը ունին, իսկ հասարակական դպրոցներու մէջ՝ հարուստ, աղքատ, սպիտակամորթ, սեւամորթ, տեղացի թէ օտարական միատեղ կուգան, նոյն հաւասար իրաւունքներուն տէր, և միայն իրարմէ կը տարբերին իրենց մտաւոր ու բարոյական արժանիքով։ Կրօնական, ցեղական և այլ տարբերութիւններ կրթական յարկէն դուրս կը մնան։ Բարութեան, պարկեշտութեան; ուշիմութեան և աղնիւ բարքերու անհատական յատկանիշները միայն փոխադարձ յարգանքի հիմունքը կը կազմեն վարժարանին մէջ»։

Ամերիկեան միջավայրի առանձնայատուկ հանդա-

մանքները այնպիսի երեւոյթներ սանդած են, որ ընտանիքին իր զաւակներուն վրայ ունեցած ազգեցութիւնը չատ կանուխին կը չեղոքացնեն, մինչեւ այն աստիճան, որ հին և նոր սերունդներու միջեւ խոշոր անշըրպետ մը կը բացուի. ինչ որ մէկ կողմէն ընտանիքը կը տուժէ իր ազգեցութենէն, դպրոցը կը չափի, բայց երբ այս վերջինն ալ չհաւասարի իր կոչումին, ինչ որ հազուադէպ պարագայ մը չէ, այս անգամ երեխան, շղթայագերծ այդ երկու կենսական ազգեցութիւններէն, կը դատապարտուի մութին մէջ խարխափել։

Հիմնական ճշմարտութիւն մըն է, թէ ընտանիքին գործակցութիւնը դպրոցին հետ՝ այս վերջինին յաջողութեան էտկան պայմանն է, սակայն երբ ի նկատի ունենանք թէ նոյն իսկ ամնաքաղաքակիրթ կեզրոններու մէջ անգամ ընտանիքներու ստուար մեծամասնութիւնը դպրոցին հետ զուգընթացար քալերու կամ գործակցելու պարասատուած չէ, չուտով կրնանք մակարերել թէ ինչ դժուարութեանց կրնդհարուին յաճախ դպրոց և դաստիարակ։ Իտէալ ընտանիքներու թիւը գեռ այնքան աննշան է աշխարհի վրայ, որ այս հարցը գոյութիւն ունի ամէն երկիրներու համար, մասնաւորապէս Ամերիկայի նաման բազմացեղ միջավայրի մը համար, ուր բոլոր դուրսէն եկողները կամ գաղթականները, գէթ, ժամանակի մը համար, պիտի յամառին իրենց որդեգրած երկրի քաղաքակրթութեան չենթարկուիլ. սակայն ամերիկեան հասարակաց վարժարանը վալուց արդէն այս հարցը լուծած է. կին դաստիարակի ներկայութիւնը հոն, երկսեռ դըրութիւնը, որ բոլորովին ընտանեկան բնոյթ մը կուտայ դաստիարակին, մանկավարժական լաւագոյն մէթոսներու իմաստուն հետեւղականութիւն մը, դպրոցական առարկաներու ձոխութիւնը, հասարակական վարժարանները

բնորոշող ռամկապետական լայն ոգին և շատ մը ուրիշ մանրամասն երեւոյթներ միացած կը կազմեն այն արդաւանդ հողը, որու վրայ կ'աճին ու կը զարդանան օտար ու տեղացի երեխան, կեանքի առաջին քայերուն իսկ, իրարու սերտ կերպով կապուած ու միացած:

Միացեալ Նահանգները, ամէն բանէ առաջ տնտեսական գերակութեան, արդիւնաբերող մեծագոյն երկրի համբաւը կը վայելեն, ու մարդ ինքզինք հակասութեան մը դէմ կը գտնէ, կարծես, երբ ճարտարաբուեստի և ֆինանսական գերագոյն բարձրութեանց հասած երջանիկ եանքին հպարտ կերպով կը յայտարարէ իր ամենակարող տօլարի դաւանանքին հետ սա գաղափարը. «Մեր հասարակական դպրոցներու իտէան է ուշիմ, մտացի ու առաքինի քաղաքացիներ պատրաստել»: Առ երեւոյթ անողոք դրականութեան մը ետեւ, թագնուած կան ուրեմն իր մէջ, գաղափարական բարձր հակումներ, միայն, ինչ որ յատկանշական է, այդ գեղեցկութիւնները յաճախ այնքան խորը թագուած են իր մէջ, որ ընդ երկար օտար աչքեր՝ գործ, ճարտարաբուեստ, տօլար դաւանող ամերիկացին միայն կը տեսնեն:

Վերեւ տրուած ծանօթութիւններէն կը հետեւի թէ՝ հասարակական վարժարանը իր վրայ առած է ամերիկեան քաղաքացին պատրաստերու չափազանց փափուկ ու դժուարին պարտականութիւնը, հետեւաբար այս վերջինը, հանդէպ հանրապետական կառավարութեան բարոյագէս պատասխանատու է:

Այսօր այլեւս տիեզերապէս ընդունուած իրողութիւն մ'է թէ՝ ամերիկեան հասարակական վարժարաններու դրութիւնը, աշխարհի ամէնէն չքեղ հիմնարկութիւններէն մէկն է:

Ժողովրդացին կրթութեան այս մեծածաւալ ու հոգյակապ դրութիւնը իր մէջ կը բովանդակէ.

1. Նախնական կրթութիւնը կամ նախակրթարանը:
2. Երկրորդական կրթութիւնը կամ բարձրագոյն վարժարանը:

3. Պետական վարժապետանոցը:

Եթէ, Միացեալներու դաստիարակութեան պատմութեան վրայ փոքրիկ ակնարկ մը ձգենք, պիտի տեսնենք անմիջապէս թէ՝ ժողովրդացին կրթութեան մեծ շարժումը, հազիւ 70 տարուայ ծագում մը ունի: 1830 թուականին, միայն երեք նահանգներ նու Եօրք, Մէարչուսէց և նու Հէմշիր, հասարակական վարժարաններ բացած են և այդ ալ խիստ ցանցառ թուով:

Սյօ վերջին քառասուն տարիներու ընթացքին մէջ է զիխաւորապէս, այսինքն 1870էն ի վեր որ, հասարակական վարժարաններու շարժումը հսկայագալ յառաջադիմած է:

Վերջին վիճակագրութեան համաձայն ճիշդ այս պահուս, ամերիկեան հասարակական վարժարաններու աշակերտաց թիւը զրեթէ 20,000.000ի կը բարձրանայ, այսինքն Պուլկարիոյ կամ Լօնտօնի բնակչութեան եւապատիկը, իսկ Բարիզի բնակչութեանէն 5—6 անգամ աւելի միւս կողմէն բոլոր դպրոցական չէնքերու տարածութիւնը Մեծն Բրիտանիոյ և Հոլանտայի տարածութենէն աւելի ընդարձակ ու փրանսայի տարածութեան  $\frac{7}{10}$  է, այս գետիններուն համագումար արժէքը մէկ միլիոն տօլարի կը բարձրանայ: Բոլոր ուսուցչաց թիւն է 513000:

Այժմ դիւրու կրնայ մակաբերուիլ թէ՝ հասարակական վարժարաններու այս վիթխարի կազմը, ինչքան արդական դեր մը կատարերու է բովանդակ ամերիկեան ազգութեան կեանքին վրայ, ընդհանրապէս:

Բացայատ իրողութիւն մ'է թէ՝ ո և է ազգ չը կրնար, իր մէջ բովանդակուած բոլոր հսարաւորութիւնները:

Ներէն օգտուիլ, եթէ անիկա իր ծոցին մէջ ապրող մաս-  
սաներու լուսաւորութեան հարցով չ' հետաքրքրուիր:

Անցեալի մէջ, Հռոմը ինկաւ, ոչ այն բանին հա-  
մար որ իրեն զօրապետներ ու վարիչներ կը պակաէին,  
այլ որովհետեւ իր կրթական սիստէմը, բացարձակապէս  
թերի ու անրաւական էր և չէր կարողացած հասնի  
մինչեւ ժողովրդային խաւերուն սիրտը:

Միւս կողմէն, ներկայ ժամանակներուս մէջ դարձ-  
եալ, պատմութիւնը մնջի ցոյց կուտայ թէ՝ միչ Միաց-  
եալները իրենց անկախութեան առաջին օրէն մինչեւ  
այսօր, այսինքն 130 տարիներէ հետէ, կառավարական  
ու վարչական, գեղեցիկ կայունութիւն մը կը վայելեն,  
անդին Ֆրանսայի մէջ, հանրապետական րէժիմը, իրա-  
րու ետեւէ երկու անգամ տապալած է և այսօրուոյ եր-  
րորդ հանրապետութիւնն ալ, ցարդ չէ կարողացած իր  
օձիքը բոլորովին ազատել, միապետական և այլ տասնեակ  
մը յետադիմական հոսանքներէ, որոնք, աւելորդ է ըսել,  
չեն դադրած ատեն ատեն, երկրի կառավարութեան մտա-  
հոգութիւն պատճառելէ:

Ի՞նչու քաղաքական րէժիմի այս տարապայման ան-  
կայունութիւնը ֆրանսայի մէջ: Պատճառը խիստ բացո-  
րոշ է: Լայնիմաստ հասարակական կրթութեան մը չ' գո-  
յութիւնը և կղերին ապերասան ու մենաշնորհեալ դիր-  
քը: դպրոցական հարցերու մէջ:

Միիթարական է սակայն որ, այս վերջին տասնեակ  
տարիներու ընթացքին, այս ուղղութեամբ մեծ յեղա-  
շըրջում մը կատարուիլ սկսած է ֆրանսայի մէջ:

Ըսկերային այս վէրքերը անծանօթ են ամերիկեան  
ազգութեան և ասիկա աւելորդ անգամ մը ևս պիտի  
շեշտենք, չնորհիւ հասարակական դաստիարակութեան:

## ԿՐԹԱԿԱՆ ԱՊԱԿԵԴՐՈՆԱՑՈՒՄ

Ֆրանսայի կրթական գործոց նախարարներէն մէկը,  
առենօք հպարտութեամբ յայտարարած է: «Այս ժամանակ,  
ֆրանսայի բոլոր գոէժներուն վեցերորդ դասարանի ա-  
շակերտները, Լաֆոնթէնի առակները կ'արտասաննեն:»

Ֆրանսայի կրթական գործերու նույիապետական  
գլուխը, այս յայտարարութիւնը ընելով, գուցէ, ութե-  
րորդ հրաշալիք մը մատնանշողի ինքնաբաւարարութիւնը  
զգացած էր, և իրաւամբ մինչեւ այսօր ալ ֆրանսան,  
հակառակ էտմոն Տէմոլէններու և իր համախոհներու  
ստեղծած փրկարար շարժումին, կը մնայ գերազանցա-  
պէս կեղրոնացեալ բէժմով կառավարուող երկիր մը:

Զույցերիան և Անգլիան բացառութիւն առնելով,  
գրեթէ մնացեալ բոլոր եւրոպական երկիրներու վարչու-  
թիւնները, ֆրանսականին նման, կեդրոնացեալ դրու-  
թեան կը պատկանին, հաղիւ հազ, երբեմն թեթեւ տար-  
րերութիւններով:

Ասոր փոխարէն, Միացեալ Նահանգները, անհատա-  
կան նախաձեռնութեանց և ինքնօգնութեան մեծ հայրե-  
նիքը կը ներկայացնին: Անհատական թէ հասարակական  
կեանքի մէջ, ամերիկացին մեծագոյն նշանաբանն է  
«Թուն քեզի օգնէ որ Աստուած ալ քեզի օգնէ»:

Խւրաքանչիւր համայնք, ինչպէս որ իր քաղաքային  
վարչութեան պատկանող պաշտօնեաները քուէի առաւե-  
լութեամբ կ'ընտրէ, միևնոյն կերպով ալ կը կազմէ իր  
աւատումնական ու կրթական վարչութիւնները. այս  
դրութիւնը գրեթէ ընդհանուր է, հազիւ հազ տեղ երբեմնակի թեթեւ տարբերութիւններով:

Եւրոպական ազգութեանց ունեցածին նման կրթական նախարարութիւն, կեղրոնք մը ուղղուած հրահանգներ ու տնօրինութիւններ գոյութիւն չունին Միացեալներու մէջ, սակայն ասոր փոխարէն, ամերիկեան հասարակութեան արթուն ու աշալուրջ հսկողութեան ներքե, կրթական ու ուսուցչական կարեւոր ընկերութիւններ, այս այլազան ու ցիր ու ցան ձեռնարկները համադրելով, կը յաջողին անոնցմէ դուրս բերել, տիպար ծրագիրներ, կանոնագիրներ ու դպրոցական օրէնքներ, որոնք հաւասարապէս օգտակար կը դառնան երկրի զանազան դըպրոցական դրութեանց :

Հակառակ համայքներու ինքնազլուի գործունէութեան, ասոնց մէջ տիրող ներդաշնակութիւնը շատ աւելի մեծ ու գեղեցիկ է, ասիկա բնականաբար, չնորհիւ ազգային կրթութեան մեծ իտէալին. «Ամէնուն ալ կրթուելու, ուսանելու հաւասար պատեհութիւններ տալ» : Այո՛, չնորհիւ կրթական այս մեծ իտէալին, այսօր. Գալֆորնիայէն մինչեւ Նիւ Եօրք, ու Միջըլինէն դէպի հարաւ, մինչեւ Նիւ Օրէսան տարածուող երկրին վրայ ապրող ժողովուրդները ամենասերտ կապերով կապուած են մէկզմէկու, միեւնոյն հակումներով ու միեւնոյն բազմանքներով տոգորուած :

Ամերիկեան կեանքի բազմազան երեւոյթներուն մէջ, ներդաշնակութեան ու կանոնաւորութեան այս գեղեցիկ պատկերը դիտելէ վերջ, խորին ուշադրութեան արժանի է սա պարագան ալ որ, չնորհիւ ժողովրդային կրթութեան ծաւալման, լեզուական տեսակէտէն ալ, երկիրը շատ բան չահած է, մինչ շատ մը ուրիշ երկիրներու մէջ, այնքան մեծ թուով գաւարաբարբառներ գոյութիւն ունին, Միացեաներու մէջ, արեւելքէն արևմուտք ու հրասիսն հարաւ ամէն կողմ. կարելի է ըսել թէ՝ անգլերէն լեզուն գրեթէ միօրինակ կանոնաւորութեամբ մը խօսուած է :

## ԱՄԵՐԻԿԵԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԴՐՈՒՅԵԱՆ

### ՎԱՐՉԱԿԱՆ ԶԵՒԸ

Միացեալ նահանգները, իրենց մէջ կը ներկայացնեն քաղաքային, նահանգային և ազգային երեք տարրեր կրթական վարչական ձեւեր, որ, հակառակ իրենց առերեւոյթ տարբերութիւններուն, ոգիով բացարձակապէս նորն են, միենոյն լնդարձակ գործարանաւորութեան, տարբեր անդամները, միենոյն նպատակին ու արդիւնքին ձգտող :

### I

### ՔԱՂԱՔԱՑԻՆ ԿՐԹԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

Խւրաքանչիւր քաղաք կամ գիւղաքաղաք, քուէ-արկութեամբ կ'ընտրէ իր ուսումնական կամ կրթական վարչութիւնը: Ընդհանրապէս Սքուլ Քըմիթի անունին ներփեւ, նոյնպէս և դպրոցներու ընդհանուր վերասեառուց: Սքուլ Քըմիթին կը յանձնանձնէ. քաղաքին կամ տրուած ուեէ համայնքի դպրոցական բարոր գործերը, անօրէններու, ուսուցիչներու և զանազան ուրիշ պաշտօնեաններու ընտրութիւնը, չէնքերու հոգատարութիւնը, դպրոցական այլապէս պէտքերու մատակարարութիւնը, միով բանիւ ամէն ինչ որ կը վերաբերի համայնքին հապարակական դպրոցներու սիստէմին:

Սքուլ Քըմիթին, աշխատաւթեան բաժանումի գիւտական միտքէն առաջնորդուած, անդամներու փոխա-

դարձ կոչումին համաձայն, յանձնախուժեր կ'ընտրէ և այս ուղղութեամբ, առանց մամանակի անհարկի վատ-նումներու, իր աշխատութիւնները անհունապէս երագա-ցնել ու արդիւնաւորել կը յաջողի: Այս մարմնին անդամ-ները, քաղաքին կամ հսմայնքին ուսումնական լաւագոյն տարրերը կը ներկայացնեն և առանց վարձատրութեան, կը տրամադրեն իրենց ժամանակը, հսմայնքին դպրո-ցական գործերուն:

Տրուած հսմայնքի մը վարժարաններուն ընդհանուր վերատեսուշը, վերին աստիճանի պատասխանատու պաշ-տօնեայ մըն է, քանի որ այս վերջնոյն ձեռնհանութենէն կախում ունի, քաղաքին վարժարաններուն ընդհանուր գնացքը:

Ամերիկեան կեանքի տասնըմէկ տարուայ ծանօ-թութիւններուս մէջ, առ հասարակ ուր որ գտնուած եմ և որքան որ մօտիկէն ու հեռուէն կարողացած եմ ուսումնախրել, այս պաշտօնները վարող անձնաւորու-թիւնները, բիւրաւորներու մէջէն արտակարգ խնամքով մը ընտրուած մարդիկ են, ասոնք կարելի է նմանցնել կարող ու կորովի ռազմագէտներու, ընդհանրա-պէս այնքան աշխոյժի տէր ու գործունեայ որքան Ռօզ-վէլթ մը, միով բանիւ ինչպէս որ ամերիկեան ճարտա-րարուեատը իրեն գարիթէնները ունի, այնպէս ապ հա-սարակական վարժարաններու դրութիւնը, յանձին իր ընդհանուր վերատեսուշներու ունի իրականապէս արժէ-քաւոր մարդիկ, որ իրենց անձնաւորութեան մէջ, փի-լիստփայի խառնուածքին կը միացնեն, գործի մարդու ուժեղ ու վճռական տրամադրութիւնը, և գարիթէնի մը բոլոր հեղինակութիւնով կը վարեն որոշ վայրի մը դպրոցական դրութիւնը:

Մեր ըսածները պիտի չնասկցուին, ասոնք արտա-

քուստ վայրագ ու կատաղի բան մը չունին իրենց մէջ, ինչպէս շատ անգամ ատով բնորոշուած են գարիթէն-ները, ընդհակառակը վերին աստիճանի հեղարարոյ, նոյն իսկ կարելի է ըսել, անուշ բնաւորութեան տէր մարդիկ են ասոնք, իրենց բոլոր ուժը իրենց ներսիդին է հարկաւ, այդ ուժը աւելորդ է ըսել բարոյական մարդու հոգեկան անպարտելի ուժն է:

Ընդհանրապէս, դպրոցներու ընդհանուր վերատե-սուշը, Սքուլ Քըմիթին քարտուղարութեան պաշտօնն ալ կը վարէ, քարտուղար բառէն խավուելու չէ, աւելի ճիշդը յաճախ այս վերջինն է որ Սքուլ Քըմիթին ուղ-դութիւն կ'ուտայ:

## II

### ՆԱՀԱՆԳԱՑԻՆ ԿՐԹԱԿԱՆ ՊԻՒՐՈՆԵՐԸ

Իւրաքանչյուր նահանգ ունի իրեն կրթական պիւ-րօն, նահանգի մայրաքաղաքին մէջ: Նահանգին կառա-վարիչը և փոխ կառավարիչը, յիշեալ պիւրօյին պատ-ուակալ նախագահի ու փոխ-նախագահի ախտղոսները կը կրեն:

Նահանգային կրթական պիւրօններու անդամներու թիւը 7—8—9 կընայ ըլլալ, նահանգին կարեւորութեան համաձայն: Այս սիւրօյին անդամ ընտրութիլը, ինընին շատ բարձր պատիւ մ'է, քանի որ ասոնք բովանդակ նահանգի մտաւորական ամէնէն կարկառուն դէմքերէն կ'ենթադրուին,

Նահանգային կրթական պիւրօյին անմիջական ազ-դեցութեան տակ կը գտնուին նահանգային կամ պիտա-

կան վարժապետանոցները, դարձեալ այս պիւրօն է որ կ'ընտրէ նահանգային վարժարաններու յանձնակատարը (commissionner) :

Այս վերջինին պաշտօնն է նահանգին բոլոր դպրոցներուն վրայ ընդարձակ տեղեկագիրները ու սթաթիսթիքներ պատրաստել, նահանգային վարժարաններու յանձնակատարը անմիջական կամ ուղղակի ազդեցութիւն ի գործ դնելու իրաւունք չ'ունի, կը միայն յանձնարարութիւններ ու թեղադրութիւններ ընել :

### III

#### ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՑ ԱԶԳ. ՊԻՒՐՕՆ

1867ին, անօրէն-դաստիարակներու ազգային ընկերութիւնը, յիշատակագիր մը կ'ուղղէ գօնկրէսին, որուն հիման վրայ կը հաստատուի «կրթական գործոց ազգային պիւրօն», հանրապետութեան մայրաբազարին, Ուօշինկողընի մէջ :

Այս պիւրօյին առաջին յանձնակատարը (commissioner) եղած է Հանրի Պարնըրտ, որը, Հորէյս Մանէ վերջ, միացեալներու կրթական ամէնէն աշխառու դէմքերէն մէկը եղած է :

Ազգ. կրթական պիւրօն, վարչական ո և է իրաւասութիւն չ'ունի, ուրիշ բառերով ինք չէ որ, երկրին դպրոցները կը վարէ, այլ պարզապէս ասոր ինդրանաց վրայ, երկրին բոլոր կրթական մարմինները, դպրոցական կեանքի վերաբերեալ ամէն աხսակ աեղեկութիւններ, տեղեկագիրներ, վիճակագրութիւններ և այլն կը զրկին իրեն. և այս վերջինն ալ իր կարգին, ասանց վրայ հիմնուերով, կը պատրաստէ երկրին կրթական գործերու,

ընդհանուր տեղեկագիրը և վիճակագրութիւնները, հազարաւոր էջերէ բաղկացած :

Այս պիւրօն շատ սերտ յարաբերութիւններ կը մշակէ նաև, օտար երկիրներու կրթական պաշտօնատանց հետ : Պիւրօյին հրատարակութիւնները, չսփազանց առատորէն կը զվարերին թէ բուն երկրին մէջ, թէ արտասահման, աւելցնենք նոյնպէս թէ՝ կրթական պիւրօյին ծախքերը, կեդրոնական կառավարութեան կողմէ կը հոգացուին :

Կ'արժէ մասնաւորապէս յիշել թէ՝ ազգային կրթական պիւրօյին, տարեկան տեղեկագիրները, վերին աստիճանի շահեկան ու թեղադրական պարունակութիւն մը ունին : Շատ յաճախ Միացեալներու և եւրոպական զանազան կրթական դրութեանց բարդատութիւնը կուտայ, որոնք միշտ իմաստամիրական ու գիտական խորութենէ մը ներշնչուած են : Այս պիւրօյին նախկին գըմիշնըրիներէն տաղանդաւոր Պրն. Հէրիսը, իր առաջին տեղեկագրին մէջ, հետեւեալ կերպով կը սահմանէ պիւրօյին պաշտօնը :

«Ազգային կրթական պիւրօյին, օրինական իրաւասութիւնն է, հաւաքել ու ցրուել դաստիարակութեան ու դպրոցին վերաբերեալ ամէն տեսակ տեղեկութիւններ : Անհրաժեշտ է որ իւրաքանչիւր վայր, ուրիշ վայրերու մէջ փորձարկուած, կրթական հարցերու վրայ գաղափար ունենայ» :

Ազգային կրթական պիւրօյին ներկայ գըմիշնըրը, Պրն. Գլէքսթօն. յիշեալ պիւրօյին գործունէութեան սահմանները ընդարձակերու և ազգ. կրթութեան համար ընդհանրապէս, պիւրօյին գերը աւելի արդիւնաւոր ու օգտակար ընծայելու համար, վերջերս գօնկրէին դիմելով, յաւելուածական վարկ մը ինդրեց, ծրագրուած

կարգ մը բարեփոխութիւններ ու ընդլայնումներ ընելու համար :

Պ. Գլէքսթօնի դիմումը երկրորդելու և անոր յաջողութիւնը ապահովելու համար, նահանգգային ուսուցչական միութիւններէն շատերը, Ուօշինկթընի մէջ, իրենց շրջանը ներկայացնող երեսփոխաններուն ու ծերակուտականներուն դիմելով, խնդրած են որ իրենց բոլոր լաւագոյնը ընեն, խորհրդարանի մէջ Պ. Գլէքսթօնի առաջարկութիւնները ընդունիլ ատալու համար :

Հոս ալ անգամ մը ևս, երեւան կ'ուգայ սա իրուղութիւնը թէ՝ ամերիկան հասարակական կարծիքը, որքան աիրապետող ու ազդու է երկրին վարչական ու քաղաքական կազմին վրայ :

Ի մի բան, ազգ. կրթական պիւրօն շատ նպաստած է, մեթոններու միօրինակութեան ու աւելի ճիշդը, ներդաշնակ վիճակ մը ստեղծելու. երկրի զանազան մասերու, դպրոցական դրութեանց միջեւ :

## ՄԱՆԿԱՊԱՐՏԷԶ

Հակառակ անոր որ, մանկապարտէզը գերմանական ծագումէ է, անիկա նոր աշխարհի մէջ շատ աւելի արգաւանդ հող մը գտած է. քան իր բնագաւառին մէջ:

1900ին միայն 250 քաղաքներ, մանկապարտէզի դրութիւնը ընդունած հն, ներկայիս մանկապարտէզ ունեցող քաղաքներու թիւը 400ը կ'անցնի:

Մանկապարտէզի վերաբերեալ տեսական և մասամբ ալ գործնական ուսումները վարժապետանոցներու բոլոր

ուսապնողներուն համար ալ պարտադիր ուսումներ են սակայն անոնք որ մասնաւորապէս քինտըրկարթընըի (մանկապարտիզպանուհի) կոչումին համար կը պատրաստուին, ասոնք առանձին բաժանում մը կը կազմեն և նոյն ճիւղին մասնագէտ բրօֆէսէուին և քինտըրկարթընի ուսուցչուհին ամսիջական հակուութեան ներքելարժապետանոցի կցորդ քինտըրկարթընին մէջ, փորձական դասերով կը պարապին :

Ամերիկեան մտածողութեամբ ճշմարիտ քինտըրկարթընըրը պէտք է սուածնակարգ արուեստագէտ մը ըլլայ, հետեւաբար մէկը բասին իսկական իմաստով քինտըրկարթընըրը մը կոչուելու համար աւելի ճիգ ու ջանք թափելու հարկադրուած է, քան նկարչութեան, երաժշտութեան, քանդակագործութեան կամ գեղարտեատի ու և է տարբեր ճիւղի հետևող մը:

Ինչպէս կրթական ուրիշ դաշտերու մէջ նոյնպէս ալ այս ճիւղին մէջ երկիրը ունի իրեն պէտք եղած ուժերը: Տաղանդաւոր մանկապարտիզպանուհիներու հոյլ մը, ոչ միայն ֆրոպէլեան դրութեան կիրարկումին նուիրուած է այնքան ձեռնասօրէն, այլ, յաճախ ինքնատիպ փորձերու հետամտելով, նորանոր կատարելագործումներ ձեռք բերած է:

Ֆրօպէլէն մինչեւ մեր օրերը, որքան փոխուած է մանկապարտէզի դրութեան ներքին թէ արտաքին ֆիզիօնոմին: Ֆրօպէլ հարկադրուած էր գետնափոր խըրճիթի մը մէջ բանալու իր առաջին մանկապարտէզը: Սրտառուչ, միանգամայն վերին աստիճանի հրահանգիչ է պատկերացնել գաղափարի մարդը, որ անկարելի պայմաններու մէջ աշխատելով հանդերձ. կարողացաւ հիմնել քինտըրկարթընի նման բարերար հաստատութիւն մը: Երեւակայեցէք մութ, անհրապոյր տնակ մը, առանց

դուռի ու տախտակամածի և ձմեռ եղանակին առանց վառարանի մը , ու մտածեցէք վայրկեան մը թէ՝ այս պայմաններուն մէջ , ինչպէս կարեի էր ընել այս բովածէլ ըրած է :

Ֆրօպէլի նշանաբանն էր .

«Komm Kinder, lass' uns singen and springen.»

Եկէք պղափիներ , երգենք ու ցատկենք :

Անոր բրոկրամը յաւէտ բնութեան ու վայրկեանի թելադրութիւններէն ներշնչուած էր , բնականութիւն ու յանկարծականութիւն , ահա՛ Ֆրօպէլի սկզբնական մանկապարտէզի մթնոլորտը բնորոշող երկու զլսաւոր երեւոյթները : Ուրիշ բառերով , Ֆրօպէլ մանկապարտէզի կազմութեան մասին իրեն սեփական յղացումներն ու գաղափարները արտայայտող մասնաւոր ծրագիր մը չէ ձգած : Ֆրօպէլի աշակերտները իր նուէրներու և զբաղմանց դրութիւնը զանազան ձեւերով ներկայացուցած են և ժամանակին , տեղին ու միջավայրին համաձայն . յիշեալ մեկնաբանութիւններն ու ըմբռանումները , միշտ աստիճանական ձեւափխութեանց ենթակայ եղած են :

Միացեալները իրենց մէջ կը հաջուեն , այս շարժուամին պատկանող , մէկէ աւելի ներկայացուցիչ դէմքեր որոնք չնորհիւ երկրին ընծայած ֆինանսական ու բարույական լայն միջոցներուն , մանկապարտէզի դրութեան , երկրի ընդհանուր կրթական սիստէմին մէջ , իրեն արժանաւոր ու տրամարանական տեղը տալ յաջողած են :

Ճ . Պոտուին , թէքսասի համալսարանի մանկավարժական ճիւղի բրօֆէսէուը , մանկապարտէզի մասին հետեւեալ դրուասականը կ'ընէ .

«Մանկապարտէզը իր մէջ կը մարմնացնէ դաստիարակութեան փիլիսոփայութիւնը :

Մարդկային կեանքի մէջ մանկական շրջանը բնորու-

շող գիծը խաղն է , և խաղը մանկապարտէզի դրութեան կեղրոնական գաղափարն է : Ժան Բոլ , խաղը մարդկային կեանքի առաջին բանաստեղծութիւնը կը նկատէր , և միանգամայն այն միջոցը , որուն չնորհիւ , մարդուս մէջ բովանդակուած , բոլոր բարձրագոյն կարողութիւնները կրնան ի հանդէս գալ ու զարգանալ :

Ֆրօպէլ կրթական մեծ բարենորդիչ մը եղաւ , որովհետեւ անիկա խաղը հրահանգիչ դարձնելու կերպը դտաւ :

Իմաստուն և բարի քինտըրկարթընըրը , Աստուծոյ և մայրերու հետ կը գործակցի , մանկան մէջ եղած ձիրքերը իրենց կատարելութեան հասցնելով : Քինտըրկարթնի մէջ հաւաքուած փոքրիկները ազատ մթնոլորտին մէջ ճախրող թռչունին չափ երջանիկ ու զուարթ կ'զգան :

Անոնք գողտրիկ կերպով մը կ'առաջնորդուին հետազոտելու , փնտուելու , տեսնելու , լսելու , չօշափելու , հոտուելու , ճաշակելու , ընելու :

Մանուկը հօն նոր և հին փորձառութիւնները իրարու հետ զուգորդելով զայնս կ'իւրացըջէ :

Նոր բաղկացութիւններ ու համագրութիւններ մանկան երեւակայութիւնը կը ձոխացնին :

Ինչպէս որ ծաղիկները կը ծին ու կը ծաղին , այնպէս ալ մանկապարտէզի երախան ֆիզիքապէս , բարոյապէս թէ՛ մտաւորապէս կ'ածի , այս յարկին մէջ երախային աճումը համարական է , որովհետեւ անոր բոլոր բնածին աշխաւժութիւնները իմաստնօրէն կը մարդուին :

Երբ , ամերիկեան մանկապարտէզի պատմութեան վրայ ակնարկ մը պատցնենք , պիտի տեմնենք թէ սկիզբները մանկապարտէզի գաղափարին , կրթական առաւելութիւններուն հիմանց վրայ չէ՛ որ մանկապարտէզի դըրութիւնը Ամերիկա մուտք գործած է : Ո՛չ ալ ամերիկ-

եան դպրոցը . իր կողմէն ուեէ նախաձեռնութիւն ունեցած է սնոր ընդունելութեան գործին մէջ :

Մանկապարտէզը , 19րդ դարու գաղափարապաշտ իմաստափրութեան արդիւնքն էր և որովհետեւ , գաղափարապաշտ միեւնոյն մտայնութիւնն ու հոսանքները ամերիկեան կեանքին վրայ ալ հզրուափէս ներգործած էին , առ հասարակ . ժողովուրդը պատրաստուած էր , անոր սրտաբաց ընդունելութիւն մը ընկաւ :

1848ի յեղափոխութիւնը , Եւրոպան տակն ու վրայ ըրած և նոր աշխարհ գաղթելու մզած էր . բարձր ուսման ու զարգացման տէր գերմանացիներ : Այս վերջինները , մասնաւոր վարժարաններ հաստատած էին գլխաւորէս , իրենց ազգակիցներուն բնակած քաղաքներուն մէջ . Նու Եօրք , Հօպօքը . Տիթրոյթ . Միլվոքի , Լուիզիլի ևն : Առաջ այս գերմանացիներն էին որ 1860 թուականին արդէն , ամերիկեան առաջին մանկապարտէզներու , հիմնուելուն պատճառ դարձած են :

Երկար տարիներէ հետէ , ամերիկացի հոգեբաններու մեծագոյն մասը . խորունկ շահագրգուռութիւն մը ցոյց տուած է . մանկապարտէզի վերաբերեալ հարցերու շուրջ և «Երեխացին բնութիւնը» խորագրին ներքեւ , շատ աւելի ուսումնասիրութիւններ հրատարակուած են Ամերիկայի մէջ քան Եւրոպա :

Ամերիկեան մանկավարժութիւնը , հետզհետէ աւելի եւս գնահատելով Ֆրօնէլեան դրութեան առուելութիւնները , ուշագրաւ ու թերազրական ջանքեր ընելէ չդադարիր , մանկապարտէզէն վերջ , նախակրթարանի մէջ ալ , ըստ կարելոյն , տղան միեւնոյն ոգիին ազդեցութեան տակ պահերու , ուրիշ բառերով , անոնք կ'աշխատին նախակրթարաններու մէջ Ֆրօնէլեան գաղափարներու ու գործելակերպին մուտքը դիւրացնել և ընդհանրապէս

նշանները ցոյց կուտան թէ՝ այս ուղղութեամբ . ամերիկեան մանկավարժութիւնը ինքնատիպ ու խոշոր դեր . մը կատարելու կոչուած է :

Մեր ազգային կրթութեան մէջ ընդունուած 3-4 տարիներու շրջանին փոխարէն , ամերիկեան մանկապարտէզը , միայն մէկ տարիի շրջան մը կը ներկայացնէ (5-6 տարեկան) :

Հնդհանրապէս մանկապարտէզի տղաքննրու դասարանը , նախակրթարանի չենքին մէջ կը գտնուի :

## GRAMMAR SCHOOL



## ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆ

Կրամըր Սքուլը , որ բառական թարգմանութեամբ քերականական վարժարան կը նշանակէ , ամերիկեան նախնական կրթութիւնը ներկայացնող հաստատութիւնն է : Կրամըր Սքուլը ընդհանրապէս ծ դասարաններէ բաղկացած է : Առաջին 4 տարիները «Փրայմըրի Կրէյտծ» կը կոչուին , որը համապատասխան է նախնական աստիճաններ բացատրութեան , իսկ վերջին 4 տարիները , բուն կրամըրեան դասարանները կը կազմեն :

Ակներեւաբար , շատ տարիներ առաջ , նտխակրթարաններու ծրագիրը , խիստ համեստ եղած է , հազիւ ընթերցանութիւն , գիր ու հաշիւ պարունակած է անիկա : Ստորեւ մէջ կը բերենք , իրենց յաջորդականութեան կարգով , այն առարկանները որ աստիճան առ աստիճան , պարբերաբար , հարստացնեցած ու ընդարձակած են դըպրոցական ծրագիրը :

- I. Ի՞նքեցում — Գիր — Հաշիւ ,  
 II. Ռողագրութիւն — Շարադրութիւն — Լեզուական դասեր ,  
 III. Քերականութիւն — Աշխարհագրութիւն — Պատմութիւն ,  
 IV. Երածյութիւն — Գծագրութիւն — Մարմնաւարգ ,  
 V. Տարերի զիտութեանց — Առուիին և Տեսութիւն — Զեռագործ  
     աշխատութիւններ :

Վերև նշանակուած առարկաներէն զատ , զանազան առիթներով , կարգ մը յաջող փորձեր կատարուած են , նախակրթարաններու ծրագրին մէջ առնելու հետեւեալները :

Քաղաքացիական պարտականութիւնք — Գերմանիաներէն — Լատիններէն — Բնախօսութիւն — Առողջարանութիւն — Ժուժկալութիւն — Ոգելից ըմպելիներու հետեւանքը — Գիտելիք երկրագործութեան վրայ — Տօմարակալութիւն — Տարերք գրահաշուի և երկրաչափութեան — Օրուայ ընթացիկ դէպքերը — Երբեմն արհեստներ ինչպէս ատաղձագործութիւն , գրաշարութիւննեայն :

Տրուած ըլլալով , երկրին մէջ ափրող լայն ապակեղերնացման դրութիւնը . շատ բնական է որ , իւրաքանչիւր ամերիկեան համայնք , իր պէտքերուն համապատասխան կրթական ծրագիր մշակէր :

Այս առթիւ աւելորդ չպիտի ըլլար . միշելը թէ Միացեալներու մէջ և առասարակ ամէն կողմ , եթէ քսաներորդ դարու դպրոցին նկատմամբ . տիեզերական դանդատ մը կայ . ան ալ դպրոցական ծրագիրներու չափականց խճողուած ըլլալն է :

Տարակոյս չկայ թէ , հինին համեստունակ պարզութիւնը ու նորին արտակարգ խճողումը , երկուքն ալ հաւասարապէս , նպատակայարմար չեն կրնար նկատուիլ , այս տեսակէտէն մեկնելով , ներկայիս , ամէն կողմ , կըրթական աշխարհի ձեռնհաս ուժերը , կարեւոր ճիգեր

ընել սկսած են , ինդրոյն դարուս ոգիին համապատասխան լուծում մը տալու համար : Այս նոր չարժումին էական նպասաւին է , դպրոցական ծրագիրներէն , ուսմանց անգործնական մասները յապաւելու դրական գիտելիքներու և մասնաւորապէս ձեռագործ աշխատութեանց աւելի լայն տեղ մը տալ :

Ազգային կրթական Պիւրօյին վրայ , խօսելու պարագային , առիթ ունեցանք ըսելու թէ՝ ազգային ընդհանուր ուսուցչական միութիւնը որ այնքան ստուարաթիւ մարմին մը կը ներկայացնէ , ատեն ատեն 10 — 12 — 15 նշանաւոր մասնագէտներէ բաղկացեալ մասնախումբեր տեղեկաբեր կը նշանակէ , կրթական կարեւոր հարցերու շուրջ և ընդհանրապէս այս վերջիններուն կարծիքն ու տեսութիւնները , ահագին ազգեցութիւն կ'ունենան , բովանդակ Միացեալներու կրթական դրութեան վրայ :

Մեր ընթերցողներուն գաղափար մը տալու համար , պիտի փորձենք հոս ուրուագծեկ ամերիկեան նախակրթարաններու ծրագիրը , հիմնուելով վերեւ յիշուած մասնախումբերու ներկայացուցած ծրագիրներուն վրայ :



## ՄՕՏԷԼ ԾՐԱԳԻՐ

### ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹԻՒՆ

I և II. շաբաթական 10 դաս :

III. IV. V. VI. VII. VIII. շաբաթական 5 դաս :

### ԳՐԱՎԱՐԺԱՐԺՈՒԹԻՒՆ

I և II. շաբաթական 10 դաս :

III և IV.         »         5     »

V և VI.         »         3     »

**ՈՒՎԱԳԱԳՐՈՒԹԻՒՆ**

IV. V. VI. շաբաթական 4 դաս :

**ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ** (քերանացի) և շարադրութիւն.

I. II. III. IV. V. շաբաթական 5 դաս :

VII. VIII. (դասագրքով) » 5 »

**ԼՈՏԻՆԵՐԻՆ ԿԱՄ ԳԵՐՄԱՆԵՐԻՆ**

**ԿԱՄ ՖՐԱՆԿԵՐԻՆ**

VIII. շաբաթական 5 դաս :

**ԹՈՒԹԱՅՆՈՒԹԻՒՆ**

I. II. շաբաթական 4 դաս : (Բերանացի)

III. IV. V. VI. շաբաթական 5 դաս : (Դասագրքով)

**ԳՐԱՀԱՇԹԻ**

VII. VIII. շաբաթական 5 դաս :

**Ս.ՇԽԱԾԱԳՐՈՒԹԻՒՆ**

II. շաբաթական 4 դաս : (Բերանացի)

III. IV. V. VI. շաբաթական 5 դաս : (Դասագրքով)

VII. VIII. » 3 »

**ԲԵՎԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆՆԵՐ+ՍՈՍԴԱԾԱԲՈՒԹԻՒՆ**

իւրաքանչիւր դասարանի շաբաթական 60 վայրկեան :

**ՄԻԱՅՆԱԿԱՆ ԿԱՄ ԱԳՐԱՐ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ**

VII տարիին մինչեւ VIII տարւոյ կէսը . շաբաթական 5 դաս :

**ՄԻԱՅՆԱԿԱՆ ԿԱՄ ԱԳՐԱՐ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ**  
ԵՒ ՊԱԳԱՔԱՅՈՒՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆՆԵՐ  
Նախակրարանի վերջին վեցամսեան:

**ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱԶԳԱՅՅ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ** (քերանացի)

իւրաքանչիւր դասարանի շրթին . 60 . վյրկեն :

**ՄԱՐՄՆԱՄԱՐՁ**

իւրաքանչիւր դասարանի շրթին . 60 . վյրկեն .

**ԶԵՐԱԿԱՆ ԵՐԱՎԵՏՈՒԹԻՒՆ**

իւրաքանչիւր դասարանի շրթին . 60 . վյրկեն :

**ԳԻՒՅԱԳՐՈՒԹԻՒՆ**

իւրաքանչիւր դասարանի շրթին . 60 . վյրկեն :

**ԶԵՐԱԳՐՈՒԹԻՒՆ Ա.ՇԽԱԾԱԳՐՈՒԹԻՒՆ**

VII. VIII. շրթին . կէս օր :

**ԴԱՍՄԵՐՈՒ ՏԵԽԱՊԱՏՈՒԹԻՒՆԸ**

Կարգ I. II. 15 . վայրկեան

» III. IV. 20 . »

» V. VI. 25 . »

» VII. VIII. 30 . »

Աւելորդ է ըսել թէ դասարանական դրութիւնն է  
որ կը տիրէ :

Նախընթաց տաղերուն մէջ տեսանք արդէն թէ՝ ինչ  
նիւթեր, հետզհետէ ճնիւացուցած են, ամերիկեան նախ-  
նական կրթութեան ծրագիրը։ Հոս վայրկեան մը կանգ-  
կառնենք ասոնցմէ ամէնէն կարեւորներուն վրայ։

Նախ և առաջ պիտի յիշնք, մանուկներու պատ-  
շաճեցուցած այն գրականութիւնը, որ առհասարակ ա-  
մերիկեան և օտար մատենագրութեանց գանձերէն հա-  
ւաքուած, ամերիկացի ուսուցչն ճարտար ձեռքերուն  
մէջ, վայելքի անսահման աղբիւր մը գարձած է, ամերի-  
կացի փոքրիկներուն համար։ Մանկավարժական այս  
գողարիկ ու սիրուն գրականութիւնը, բոլոր դարերէն  
ու ժամանակներէն քաղուած, գրական զանազան սեռի-  
ներ կը պարունակէ իր մէջ։

Այս վերջինին սերտ կերպով միացած կը տեսնենք,

պատմական ուսումները, Միացեալներու թէ ուրիշ ազգերու կեանքէն։ Ասոնք կը պարունակեն իրենց մէջ տարբեր ազգերու ու երկիրներու վերաբերեալ, աւանդական պատմածներն ու վէպիկները։ Պատմական մեծ ազգերու կեանքի կարեւորագոյն շրջանները։ Պատմական նշանաւոր դէմքերու կենսագրականները։ Հերոս, բանաստեղծ, զօրավար, պետական մարդ, գաղթականական ուահվիրայ, կրօնական մեծ դէմքեր, գիտնականներ, արտեստագէտներ, իմաստուններ ևայլն, կին թէ մարդ։

Երկրորդ, պէտք է յիշել, գիտական մէկէ աւելի ճիւղերու խուռներամ մուտքը, նախնական կրթութեան ծրագրին մէջ, մասնաւորապէս բնութեան վերաբերեալ գիտելիքները, որոնք կը դասախոսուին դպրոցէն ներս, և դպրոցէն դուրս բնութեան դէմ յանդիման։ Ասիկա իր մէջ կը պարունակէ, երկոտասանեալ մը ժողովրդային կեանքին մօտիկ, գիտութիւններէ քաղլուած հատուածներ։ տղային մտայնութեան կատարելապէս մատչելի։ Երկրորդ Գիտութեանց և աշխարհագրութեան առջնմեր, ճարտարարուեստի և արհեստաներու վերաբերեալ ուսումները, սորվելու ահագին նիւթ կը մատակարարեն, քսաներբորդ դարու ամերիկացի աշակերտին։ Սրդէն իսկ, այս վերջին տասնեակ մը տարիներու լնթացքին։ չատ ընդարձակ տեղ մը տրուիլ սկսած է ձեռագործ աշխատութեանց և ասոնք հետքնետէ իրենց զօրաւոր բազուկները կը տարածեն նախնական և միջնակարգ կրթութեան ծրագրին վրայ, ու այժմէն իսկ նշանները բոլորովին սահմակեցնող հանդամանք մը ունին։ Այս գնացքով տարակոյս չկայ թէ՝ ապագայ վարժարանը կոչուած պիտի ըլլայ, մեծ մասամբ գործի տուն մը դառնալու, և այսօրուայ ուսուցչութեան մէկ կարեւոր մասը, հետզհետէ յառաջացող նոր պահանջներուն բաւականութիւն տալու անկարող, պիտի

հարկադրուի կամայ ակամայ, ուսուցչական ասպարէղէն քաշուելու։

Չորրորդ գծագրութիւնը։ Այս ճիւղը օրինակելի խնամքով մը կը դասախոսուի, ամերիկեան վարժարաններու մէջ։ Միացեալները ըլլալով գերազանցապէս ճարտարարուեստական երկիր մը, չատ բնական է որ գծագրութիւնը առանձին հոգածութեան առարկայ դառնար, քանի որ այս վերջինը այնքան սերտ կերպով կապուած է, մեքենական ու ճարտարարուեստական զանազան ճիւղերու հետ։

Հինգերորդ երաժշտութիւնը։ Հիացման արժանի է պարզապէս, այն հոգատարութիւնը, որով ամերիկացին, ամենալայն տեղ մը կը յատկացնէ այս կարեւոր գտավին։ Հասարակական վարժարաններու, սանդուխին առաջին աստիճանէն, մինչեւ բարձրագոյնը, այսինքն մանկապարտէզէն սկսեալ մինչեւ վարժապետանոցի բարձրագոյն գասարանը, երգեցողութիւնը, անխափի ամէնուն ալ պարտաւորիչ է։ Էնդհանրապէս այս ճիւղին կ'ընկերանայ արտասանութեանց դասը, որը, ամերիկացին, չնորհիւ իր գործնական ոգիին, բեմական կատարելութեանց բարձրացնելու կը ջանայ, հետեւաբար պարզ կերպով չէ որ տեղի կ'ունենան արտասանութիւնները, բնմական ժեսթն ու ոգին, անոր կ'ընկերանան գրեթէ ամէն քայլափոխի։

Աւելորդ չենք համարիր հոս յիշել թէ՝ այս վերջին երկու ճիւղերուն համար, իւրաքանչիւր քաղաք իր կարեւորութեան համաձայն, մէկ կամ մէկէ աւելի դեղարուեստագէտ կամ մասնագէտ քննիչներ կը պահէ, իրականապէս կարող անձնաւորութիւններ որ, յաճախ վարժարանները կ'այցելին և երգեցողութեան, գծագրութեան ու գրավարժութեան դասերուն ուղղութիւն կ'ու-

տան . մէկ կողմէն աշակերտին գործնական գասախօսութիւններ ընելով , միւս կողմէն այս եղանակաւ , ուսուցչին պէտք եղածը թեղադրելով :

Տեղ տեղ , գեղարուեստագէտ քննիչներէն զատ , վարժարանները , բրոկրամի մնացեալ առարկաններուն համար ալ յատուկ քննիչներ ունին :

Զ'կայ երկիր մը , բայցի Ասդլիայէն որ այնքան տեղ տուած ըլլայ ժիմասդիքի որքան Միացեալները , սակայն պէտք է յիշել թէ՝ այս ձիւզը , շատ մը ամերիկեան նախակրթարաններու ծրագրին մէջ չ'աենաւուիր , ասիկա սակայն բնաւ զգալի չէ , քանի որ ամերիկացի մանուկը , իր աշքը հաղիւ կը բանայ և արդէն իր շուրջը կը դժոնէ իրական դպրոցը , բուն կեանքը : Ամերիկացի տղան ամեն քայլափոխի խաղալու պատեհութիւն ունի , որովհետեւ իր հայրը , եղբայրը , միուլ բանիւ իր բոլոր շրջապատը , ամէն բանէ աւելի ատուլ կ'զբաղին :

Այսու ամենայնիւ , ինչպէս արդէն , ազգ . ուսուցչական միութեան մօտել ծրագրին մէջ տեսանք , մարմնակրթանքը իր ուրայն տեղը ունենալ կ'սկսի նախնական կրթութեան մէջ : Քիչ առաջ ըստածներէն կը մակաբերուի արդէն որ , չնորդիւ ամերիկեան ազգային ոգիին ու բարքերուն , ամերիկացի տղան , դպրոցին տուած կամ տալիք մարմնամարդէն շատ աւելին կ'ստանայ դուրսը , զի՞նք շրջապատող անմիջական միջավայրին մէջ , և կարելի է ըսել նոյն իսկ քիչ մ'ալ չափազանցորէն :

Ցութ պօլի . պէյս պօլի նման յախուռն խաղեր , որոնք սակայն հիմնալի ձկունութիւն մը կ'ուտան մարմնոյն , ամէն տարի բաւական կարեւոր թուով զոհերու ալ պատճառ կը դառնան . բայց կ'արժէ , քանի որ առաջի կարգ անցած է սա իրողութիւնը թէ՝ Ասդլիան

պատերազմի դաշտերուն վրայ տարած իր բաղմաթիւ յաղթանակները , ֆութ պօլի կրկէսին վրայ կը պատրաստէ :

Ամերիկեան օրաթերթերու վրայ փոքրիկ ակնարկ մը ձգել բաւական պիտի ըլլար , համոզուելու համար թէ՝ ամերիկեան ազգի կեանքին մէջ , խաղը ինչ ահարկու տեղ մը գրաւած է . թերթերու սիւնակներուն գրեթէ մեծ մասը , զանազան խաղերու ու սրօներու , նկարագրութիւններով լեցուած են :

Այս տողերը եղբակացնելու համար պէտք է ըսենք թէ՝ Նախնական կրթութեան ծրագիրը , տակաւ կը հանդիսանայ այն մեծ գանձարանը , ուր կը հաւաքուին ընկերային կեանքի մէջ արժէք մը ներկայացնող այն բոլոր նիւթերը , որոնցմէ լաւագոյններն ու պիտանիները , հետզհետէ հոն իրենց գոյութեան իրաւունքը ձեռք կը բերին վերջնականապէս հոն հաստատուելով . ուրիշն ինքնին բացայաց է թէ՝ դպրոցական ծրագիրներու կազմութեան գործին մէջ , տիրող օրէնքը պիտի ըլլայ ընտրողականութեան հիմնական սկզբունքը : Ներկայիս , քսանէ աւելի առարկաներ , հետզհետէ առաւել կամ նուազ անկախ դիրք մը գրաւել սկսած են ամերիկեան նախնական կրթութեան ծրագրին մէջ :

Դիտելի է որ խիստ նպաստաւոր զուգադիպութեամբ մը , նոր առարկաններու մուտքը , տեղի ունեցած է , այնպիսի բարեպատեհ վայրկեանի մը , երբ ամերիկեան ժողովուրդը , զիտնականն ու դպրոցական վարիչը , հաւասարապէս , մանուկով շահագրգռուիլ սկսած էին : Տարակոյս չկայ թէ՝ առանց երեխային լնաւորութիւնն ու կարողութիւնները ուսումնասիրելու և բրոկրամի նորանոր ուսումնակրը անոր կարկան պէտքերուն պատշաճեցներու , առանց նախնակրթարանի գասականացած առարկաններուն , նոր ըմբռնումներու ու մեթուններու համա-

պատասխան ուղղութիւն մը տալու , ծրագրային յիշուած խճողումները , խիստ խոչոր չարիք մը պիտի դառնային , սական բարեբաղդաբար ակնարկուած բոլոր բարեփոխութեանց ու յաւելումներու էական մեկնակէտը եղած է . ապագայի չափահաս մարդու պէտքերէն աւելի , երեխային այժմէական ու անմիջական կեանքի սահանջները : Այս առումով ու իմաստով դպրոցի մը նշանաբանը պիտի ըլլար ոչ թէ կեանքը դպրոցին այլ դպրոցը կեանքին ծառայեցնել , անշուշտ հոս կեանք բառը իր ամենալայն առումովը կը հասկնանք : Եթէ այս օրուայ ամերիկեան վարժարանը , նախորդ ամերիկեան սերունդի վարժարաններուն վրայ գերազանցութեան իրաւունք մը շահած է , այս առաւելութիւնը անիկա գլխաւորապէս կը պարտի երկու հիմնական սկզբունքներու կիրարկումին :

**Առաջին — Շորժում** ու սեփական գործունէութիւն աճումի գլխաւոր օրէնքը կը կազմեն : Երկրորդ — Անհատներ հիմուվին կը տարբերին իրարմէ իրենց ընդունակութիւններով , հետեւարար առանք առանձին առանձին , մտաւորական ու ֆիզիքական տարբեր ճիգերու ու զբաղմանց ընդունակ են . ճշդել իրենց փոխադարձ առանձնայակութիւնները և զայնո մշակել :

**Ամերիկացի** խորհու — դաստիարակին տեսակէտէն , տղան պէտք է այնպէս մը զարգանայ որ . անիկա կարողանայ բաւականութիւն տալ , միանդամայն իր անմիջական միջավայրին ընկերային պահանջներուն և իր սեփական անհատականութեան :

Զօրաւոր կամք մը , որը առաջնորդուած ըլլայ , լաւագոյն խտէաներէ և երկրորդուած գիտութեանց լոյսով ու անհատական առողջ բարքերով , ահա թէ ինչ կը ներկայացնէ , ամերիկեան դաստիարակութեան էական նշանաբանը , ուրիշ բառերով , բարոյական դաստիարակութիւն :

Թեան յառաջաղութիւնները , պէտք է առաջնակարգ տեղ մը գրաւեն , դպրոցական ծրագիրներու մշակութեան կենսական հարցին մէջ :

Առողջ դաստիարակութիւն մը , ընկերային զանազան երեւոյթներէն ու պէտքերէն ծագում առած ծրագրին . այլազան նիւթերը յարակցելով , իւրաքանչիւր առարկայէ պիտի քաղէր տղային համար . այն բարոյական եղակացութիւնները որոնք անհամեցան են այս վերջինին մտային ու հոգեկան բարերջութեան համար :

Բարոյականութիւնը առանձինն , այսինքն իր սոսկական «Ես»ով անզօր է ներգործելու : Չուտ բարոյական , այսինքն վերացական սկզբունքներով , տրուած դասակարակութիւն մը անհամեցան բարական ու հետեւաբար աշակերտին համար անընդունելի պիտի ըլլար : Բարոյական նշանաբաններու գաղափարը շշափելի կը դարձնէնք այն ատեն , երբ դպրոցական ծրագրի , իւրաքանչիւր առարկայի ընձեռնած սեփական միջոցներով ու ասոնց բոլորին համադրութիւնով , չինիչ տպաւորութիւն մը գործել կը յաջողինք տղային մտքին ու հոգիին վրայ :

Վերեւ ըստածներէն կը հետեւի թէ՝ բարոյական դաստիարակութիւնը , ինքիմով , իր կղզիացեալ վիճակով ու իր սեփական միջոցներով անաղդեցիկ է , անիկա հազիւ թէ առանձին ճիւղ մը նկատուի , այլ անոր փրկարար ու շինիչ սկզբունքներն են որ պէտք է իշխնն ու տիրապետեն դպրոցական ուեէ ծրագրի , բոլոր առարկաներուն վրայ ալ հաւասարապէս : Ի մի բան բարոյական նշանաբաններու ոգին է որ , պէտք է ծաւալուի դասախոսութեանց ամէնուն մէջէն , ինչ որ հոգին մարմնոյն համար է , նոյնը պէտք է ըլլան բարոյական սկզբունքները , դպրոցական ծրագիրներու մշակութեան և մանաւանդ բուն իսկ դասախոսութեան գործին մէջ :

Աշակերտը ուսուցչին մէջ պէտք է գտնէ, բարոյաշ կամ նշանաբաններու գերազանցապէս հաւատարիմ մարդոք, այս վերջինը դասը աւանդելէ կամ սալէ աւելի, տղային մէջ ինքնաշարժ կամ ինքնարուղին ճիգերու մեքենան լարել պիտի գիտնայ, անոր մէջ սեփական դատողութիւնն ու մտածողութիւնը ստեղծելով։

Մարդ էակին մէջ, անոպայման խորհող միտք մը կայ, բայց խորհիլ կայ՝ խորհիլ կայ. առողջ ու տրամարանական խորհելակերպին գէմ՝ կայ անոր հակադրական վատառողջ ու անբանաւոր խորհելու եղանակը։

Եթե աշակերտին խորհելու կերպը ի՞նչ է։ Ասիկա համեստ անհրաժեշտ է, անոր հոգեկան աշխարհին վրայ ազդելու համար։ Եթե աշակերտին մէջ գէշ խորհելակերպը, աստիճանական յառաջատուութեամբ մը, գէպի լաւն ու օգտակարը վոխակերպել կը յաջողինք, ահա, այն ժամանակ է որ, զինք բարոյական սկզբունքներ իւրաշրջելու ընդունակ կը դարձնենք։

Ամերիկան դպրոցական ծրագիրն ու ուսուցիչը, ամէն բանէ աւելի, տղային մէջ խորհող մարդուն կոչ կ'ընեն։ Եւ ասիկա ընելու կը յաջողին, քանի որ ամերիկան դպրոցական ծրագիրն ու ուսուցիչը, հաւատարապէս, խորհուրդը կամ խորհելու կարողութիւնները փառաբանող միջավայրի մը արգասիքներն են։

Եթեթուը ուրիշ բան չէ, եթէ ոչ տրուած գործ մը, առողջ ու տրամաբանական խորհրդածութեան թելադրած պայմաններուն ու օրէնքներուն համաձայն կատարել։ Խորհող միտքն է որ պիտի ստեղծէ մեթոս ու գործելակերպ։

Ամերիկան դպրոցական մեթոսները, արժանաւորապէս բացատրելու համար, նոյնիսկ հատորներ անբա-

ւական պիտի ըլլային և արդէն իսկ մեզմէ աւելի բարելաւ ու նպաստաւոր պայմաններու մէջ ապրող ազգեր, այդ ուղղութեամբ ստուարաթիւ հրատարակութիւններ ըրած են. չունենալով միեւնոյն դիրութիւնները, մենք բաւականացանք հոս, այս հակիրճ առղերով անոր մէջ տիրող գլխաւոր գիծերը մատնամնել։

Եգրակացութիւն. — Խտացեալ բառերով, ամերիկեան նախնական կրթութեան նշանաբանն է, աղուն մէջ, քաղաքացին ու նկարագրի տէր մարդը պատրաստել։

## HIGH SCHOOL

### ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ՎԱՐԺԱՐԱՆ

Բարձրագոյն վարժարանը, երկրորդական կրթութիւն տարու սահմանուած հաստատութիւնն է։ Իւրաքանչիւր համայնք, իր մեծութեան համեմատութեամբ մէկ կամ մէկէ աւելի բարձրագոյն վարժարաններ ունի. նոյն իսկ 500 տուն բնակիչ ունեցող գիւղաքաղաքը պարտական է մէկ «Հայ Սքուլ» (բարձրագոյն վարժարան) պահել։ Ակներեւաբար նու Եօրքի, Շիգակոյի, Ֆիլատելֆիայի, Պուալընի և այլն նման մեծ քաղաքները. շատ մը տասնեակներով բարձրագոյն վարժարաններ կը պահեն իրենց ծոցին մէջ։

Բարձրագոյն վարժարաններու ծրագիրը չափազանց ճոխ է. հին թէ նոր լեզուներու, գիտութեանց թէ մաթեմաթիքի ամենալայն տեղ տրուած է, սակայն որպէս

զի աշակերտութիւնը, ծրագրային այս լոտարապայման խճողումէն չ'տուժէ, յարմար դատուած է հինգ առանձին բաժանումներ հիմնել, այնպէս որ իւրաքանչիւր աշակերտ հետեւելով հանդերձ, ընդհանուրին պարտաւորիչ ուսմանց, չնորհիւ վերեւ լիշուած բաժանումներուն առիթ կ'ունենայ աւելի ուժ տալու այն առարկաներուն, որ իր ապագայ կոչումն հետ սերտ կերպով կապուած են:

Ակնարկուած հինգ բաժանումները, հետեւեալներն են:

1. Վաճառականական. 2. Սրհեստական. 3. Գիտական. 4. Դասական. 5. Վարժապետանոցի թեկնածուներ:

Կրամըր Սքուլի շրջանաւարտ մը, կրնայ առանց քննութեան բարձրագոյն վարժարան ընդունուիլ, իսկ այս վերջնոյն շրջանաւարտները, գոլէժ կամ համալսարան կը մտնեն, յաճախ քննութիւն մը անցնելէ վերջ:

Ամերիկեան բարձրագոյն վարժարանները, կարելի է Բարիչի Քաղաքապետական վարժարաններուն հետ բաղդատել, սակայն շատ աւելի ճշգրտօրէն, գերմանական «Բիյել կիմնագիտներուն հետ»:

1837 ին Ֆիլատելիֆիայի մէջ հաստատուած է ամերիկեան առաջին բարձրագոյն վարժարանը, ճիշդ «Հայ Սքուլ» անունին ներքեւ, թէպէտեւ նոյն միջոցին արդէն, Մէսչուսաց նահանգին մէջ, նմանորինակ րայց ոչ նոյն անունին տակ, հաստատութիւններ գոյութիւն ունեցած են:

Միացեալներու, Ազգային կրթական յանձնակատարին 1896 — 97, վիճակագրութեան համաձայն, այս կարգի հաստատութեանց թիւը եղած է. 5109. որոնցմէ 35 ը միայն մանչերու և 26 ալ աղջկանց համար. մնաց երկու երկուու: Միեւնոյն վիճակագրութեան մէջ կը տես-

նենք թէ նոյն թուականին, մասնաւոր կամ անհատական բարձրագոյն վարժարաններուն թիւը եղած է 2100. որոնցմէ 351 մանչերու և 537 ալ աղջկանց համար և մնացեալ 1212 ը երկուու: Վերջին վիճակագրութենէն կը տեղեկանանք թէ հասարակաց բարձր վարժարաններու թիւը 10000ը կ'անցնի:

Հիւսիսային և Սրեւմտեան նահանգներուն մէջ, սպիտակամորթ թէ սեւամորթ միասին կ'ուսանին. մինչ հարաւային նահանգներուն մէջ, սեւամորթներու յատուկ տռանձին հաստատութիւններ գոյութիւն ունին: 1896 — 97, այս վերջին տեսակին պատկանող բարձրագոյն վարժարաններու թիւը եղած է 169:

Անցողակի ըսենք թէ՝ 1860ի քաղաքական մեծ պատերազմը, որոցեց Միացեալ նահանգներու, գլխաւորապէս հարաւային գաւառներու մէջ ապրող 9 000 000 սեւամորթ գերիներու բազգը: Այս ահարկու պատերազմին երկու հակառակ բանակները կը կազմէին մէկ կողմէն Հիւսիսային և Սրեւելեան նահանգները ի նպաստ գերիներու ազատութեան, միւս կողմէն հարաւը, որ գերութեան պահպանումը կը պահանջէր: Արբահամ կին. զըն մեծ նախագահը, իր հոգեկան չքնաղ յատկութիւններով ու իր բարձր քաղաքագիտական տաղանդով յաջողած էր գերեվաճառութեան չնջումը: Իրականացնել, միեւնոյն ժամանակ դաշնակցային համերաշխութեան սպառնացող վտանգներուն մէջէն, անլիթար պահել ու փրկել անլիթարանտեան մեծ հանրապետութիւնը:

Տասնեականներով տարիներ անցած են անկէ ի վեր, սակայն ցայս վայր Հարաւը բոլորովին հաշտ աշքով մը չէ որ կը նայի իր ծոցին մէջ ապրող բազմամիլիոն սեւամորթներուն, որոնց համար ինչպէս տեսանք վերեւի տողերուն մէջ, առանձին կրթական հաստատութիւններէ

դուրս . իր զաւակներուն հետ կուշտ կուշտի ուսանելու , յառաջդիմելու գաղափարը չէ հանդուրժած :

Իրարու տարամերժօքն հակադիր ցեղերու մասին , ակնարկուած այս խտրութեան հարցէն դուրս ամերիկեան բարձրագոյն վարժարանը , անսահմանօքն լայն ռամկապետական ողի մը կը զաւանի . և ինչպէս արդէն տեսանք ցեղային խտրութեան պարագան ալ սահմանափակուած է Հարաւային գաւառներուն մէջ :

Կ'արծէ այս առթիւ յիշել նմանապէս թէ՝ այս կարդի վարժարաններու աշակերտութեան միջեւ գոյութիւն ունեցող կապերը սերտ մտերմութեան , ընկերակցութեան ու եղայրութեան գաղափարին բարձրագոյն զրոշմովը օժտուած են : Եւ այս բարոյական կապերը իրենց մարմնացումը կը գտնեն անընդհատ կազմուող ու յառաջացող թիւրաւոր ուսանողական միութիւններու , ակումբներու , մարմնամարդական դաշնակցութիւններու և այլնի մէջ :

Բարձրագոյն վարժարաններու մէջ իգական սեռի թիւը . մանչերու թուոյն յաճախ եռապատիկն է և երբեմն պարագաններու մէջ նոյն իսկ ալ աւելի , քանի որ տղաք , կ'ածապարեն շատ կանուխէն գործի ասպարէղ նետուիլ :

Ամերիկեան երկրորդական կրթութիւնը , երեք տարբեր շրջաններէ անցած է : Առաջին գաղթականական շրջանը , իր «Ամերիկան կրամը Սքուլներով» : Այս անուանակոչութիւնը , ինքնին կը բացատրէ թէ՝ յիշեալ հաստատութիւններու մէջ , տիրող գաղափարը եղած է . հին լեզուներու ու դպրութեանց ուսուցումը . յանուանէ Լազիներէն և Յունարէն . որոնք այս տեսակին պատկանող դպրոցներու ծրագրին մէջ , կարեւորագոյն առարկաներ եղած են : Ակներեւաբար , այս հաստատութիւնները , աշակերտին զուտ դասական հմտութիւն մը տալէ

զատ , տարբեր նպատակ չեն ունեցած : Երկրորդ այն շրջանը , որ կ'երկարաձգուի անկախութեան պատերազմէն մինչեւ 19րդ դարու կէսը :

Այս շրջանին , զօրաւոր ճիգեր թափուած են , ամերիկեան երկրորդական կրթութեան հարցը լուծելու «Ակադէմի» կոչուած դպրոցներու հիմնարկութեամբ : «Ագատէմին» ծագումով անգլիական հաստատութիւն մ'է , որը , առաջին անգամ Անգլիոյ մէջ հիմնուած է . Միւթըն մեծանուն բանաստեղծին նախաձեռնութեամբ :

Երրորդ այն շրջանը որ կ'սկսի 19րդ դարու կէսէն և կը տեւէ մինչեւ մեր օրերը . ուրիշ բառերով ժամանակակից շրջանը , որ ներկայ «Հայ Սքուլներու» սիստէմին ծնունդ տուած է :

Այս հաստատութիւնն ալ , իր գոյութիւնն իրաւունքը ձեռք բերելու համար , բաւական տագնապներ անցուցած է : Իր գիսաւոր հակառակորդները եղած են անոնք որ , «ակադէմիները» երկրորդական կրթութիւն տալու սահմանուած , լաւագոյն հաստատութիւնները կը նկատէին :

Շատ մը նահանգներու մէջ , նահանգային օրէնսդիր մարմինները , անձամբ նախագծած են «Հայ Սքուլներու» ծնունդ տուող ու անոնց գոյութիւնը ապահովող օրէնքները :

Ակադէմիները մասնաւոր կամ յարանուանական վարժարաններ եղած են ու ցարդ այնպէս են . ասոնց փոխարէն , հասարակական վարժարաններու դրութեան մէջ , հայ սքուլներու հիմնարկութիւնը ցոյց կուտայ , ամերիկեան ժողովրդին , կրթութեան զանազան աստիճանները , պարբերաբար , հասարականացնելու պատկառելի գաղափարը :

Մէկ տարիին սկսեալ մինչեւ վեց տարուայ շրջան

ունեցող հայսքուներ կան, բայց մեծամասնութիւնը չորս տարուայ շրջան մը ունին, և արդէն երկրին մէջ տիեզերապէս նպաստակայարմար նկատուած շրջանն ալ չորս տարուայ շրջանն է:

Բոլոր երկրորդական վարժարաններու մէջ, ուսուցման մեթոսները, խորապէս ազդուած են, բնական գիտութեանց ուսուցման, առարկայական մեթոտէն: Թէ հայսքուներու, թէ ագատէմիներու մէջ, լապօրաթուարներու գրութիւնը, ծայրէ ի ծայր շնորհանրացած է: Այս աշխատանոցներուն մէջ, ուսանողները իրենց ուսուցիչն առաջնորդութեամբ, գիտական ամէն տեսակ փորձեր կը կատարեն, ուսանողներու նօթատերերը փաստացի կերպով կը հաստատեն թէ՝ որ աստիճան խնամքով ու հոգածութեամբ, յառաջ կը տարուին սոյն գիտական փորձերը:

Գօնֆերանսի կամ Լէքչըրի մեթոտը, շատ կարեւոր տեղ մը գրաւած չէ, երկրորդական վարժարաններու մէջ (Այս գրութիւնը աւելի համարարաններու կամ մասնագիտական վարժարաններու մէջ կը տիրէ) քանի որ գիտութեանց դասախոսութեան մէջ, ուսանողին գիտական պաշարը աւելցներու գաղափարէն աւելի, անոր մէջ սեփական ուժերով, փորձեր կատարելու և այդ փորձերու հիմանց վրայ, եղրակացութեանց յանդելու կարողութիւնն է որ մշակել կը փնտուուի. միուլ բանիւ ուսուցչին գիտաւոր մտազբաղումը կը կայանայ ուսանողին մէջ, գիտական խուզարկուի յատկութիւնները զարգացնել և ասիկա, աւելորդ է ըսել, շատ իրաւացիօրէն, քանի որ ննթական, անգամ մը որ գիտական խուզարկութիւններ կատարելու ուղղութեան մէջ մարգուի, անիկա յետագային, հարկ եղած գիտական պաշարը, իրանձնական պէտքերուն համաձայն, կրնայ ձեռք բերել:

Գիտութեանց դասաւանդութեան մէջ, կիրարկուած ոգին, կը գործադրուի կարեւոր չափով մը, պատմութեան մէջ: Պատմութեան դասադրքերու, իրենց արամարանական տեղը յատկացուած ըլլալով հանդերձ, մեծ ջանք կը թափուի, պատմական գիտելիքներու ու գործերու աղբիւներուն վրայ, աշակերտին պէտք եղած գաղփարը կազմել տալու:

Մատենախօսութեան մէջ, գրականութեան պատմութենէն ու ժամանակագրական տեսութիւններէ աւելի, ուշադրութիւն կը դարձուի, զրական գլուխ գործոցներն ու հրաշակերտները ուսումնամիջերու ու վերլուծելու:

Քերականութեան ու բէթօրիքի մէջ, սկզբունքներու ու օրէնքներու տեսակէտներուն հետ, սերտ կերպով կը բաղդատուին ու կը միացուին, այս հատուածները, որ յիշուած սկզբունքներն ու կանոնները կը մարմնացնեն իրենց մէջ:

Շարադրութեան համար, այնպիսի նիւթեր կը տըրուին որ, աշակերտը կարողանայ ինքվինք գիւրաւ ու ազատորէն արտայայտել:

Կենդանի լեզուներու ուսուցման մէջ, խօսելավարժութեան կամ տրուած լեզուի մը գործնական մասին ուժ տալու գաղափարը, բոլոր Հայսքուներու մէջ ընդհանրացած չէ, թէպէտև տեղ տեղ, այս ուղղութեամբ կարեւոր ջանքեր նկատելի կ'ըլլան: Հին զրութիւնը, այսինքն դասախոսուած օտար լեզուին ընթերցումը, քերականութիւնը, թարգմանութիւնը և այդ մասնաւոր լեզուին գրականութեան վրայ ծանօթութիւններ, ահա թէ ինչ կը ներկայացնէ, իր խոշոր գիծերուն մէջ, օտար լեզուներու դասաւանդման մեթոտը. սակայն աստիճանաբար հին դրութիւնը մեթոտ տիրէքթի սուջեւ տեղի տալու վրայ է:

Միւս կողմէն, եթէ ամերիկացին օտար լեզուներու գործնական մասին, պէտք եղած կարեւորութիւնը չտար, ինքնին հասկանալի է, քանի որ իր սորվածնոր լեզուն գործածելու ոչ բաւականաչափ առիթ, ոչ ալ իրական պէտք մը պիտի զգայ. ուրեմն կենդանի լեզուներ ամերիկեան երկրորդական վարժարաններու ծրագրին մէջ կը մնան աւելի իրեւ միտք մշակող ու զարգացնող ազգեցութիւններ, միւս կողմէն հիանալի միջոց մը, աշխարհի առաջնակարգ ազգերու, ընկերային, իմացական ու քաղաքակրթային պայմանները սերտելու ու այդ ցեղերու հոգեբանութեան թափանցելու:

Ինչպէս անցեալի մէջ, ներկայիս ալ բոլոր անկուսաքսոն երկրորդական վարժարաններու ծրագրին մէջ, Հատիններէնի և Յունարէնի ուսուցումը, ամենակարեւոր տեղ մը կը բռնէ: Առաջին ախճարկով տարօրինակ կը թուի թէ՝ ինչու աշխարհի ամէնէն զօրաւոր ու բարգաւաճ ցեղը, որը միանգամայն, իր նկարագրին ու աշդեցութեան համապատասխան, հարուստ ու ճոխ լեզուներու ահագին տեղ տալու, իր դպրոցական ծրագիրներուն մէջ: Պատճառը խիստ պարզ է: Յիշեալ հին լեզուները, լեզուական ու մատենախօսական տեսակէտէ, ու միւս կողմէն յիշեալ հին ազգերը, իրենց ընկերային ու քաղաքային ըմբռնումներով, խորապէս ազգած են, արդի ամէնէն աւելի քաղաքակրթուած ազգերու լեզուներուն ու ընդհանուր նկարագրին վրայ, հետեւաբար անցեալ հեռաւոր ժամանակաշրջաններու կեանքն ու լեզուն ուսումնասիրելէ աւելի արմատական միջոց մը չկրնար ըլլալ, իր ունեցածը, կատարելապէս լաւ ճանչնալու ու անոր գերջնականապէս տիրապետելու համար:

Մեր ներածական նօթերուն մէջ տեսանք արդէն թէ՝

Միացեալներու մէջ, կրօնք ու պետութիւն իրարմէ, բացարձակապէս անջատ ու անկախ հաստատութիւններ են: Նախնական կրթութեան վրայ խօսելու միջոցին ալ, ցոյց տուինք թէ՝ բարոյախօսութեան գաղափարը, արդի ամերիկեան վարժարանին մէջ ինչ դիրք բռնած է: Հոս, կը փափաքիմ անցողակի յլշել թէ՝ հակառակ անոր, որ պաշտօնապէս հաստատուած բարոյախօսութեան դաս մը, կամ կրօնագիտութիւն, դպրոցական ծրագիրներու մէջ տեղ չ'ունին, սակայն և այնպէս ամերիկացի ուսուցչին մէջ, ամէն քայլափոխի, կրօնական ու բարոյախօսական զգացումներով լեցուած անձնաւորութիւնը կը տեսնուի, և չնորհիւ այս հանգամանքին, այս վերջինը կը յաջողի դպրոցին ու դասասրահին մէջ, պէտք եղած բարոյական մթնոլորտը ստեղծելու: Առիթները օգտագործել գիտողին համար, պատեհութիւնը չէ որ կը պակսի:

Ինչպէս արդէն նախընթաց գլուխին մէջ, առիթունցանք մատնանշելու, մայրէնի լեզուի, գրականութեան ու պատմութեան դասերը, կրնան անհունօրէն նպաստել, աշակերտին հոգեկան աշխարհը ձեւափոխելու ու աղնուացնելու:

Հարցը միշտ տրուած գաղափար մը կամ գիտելիք մը, ճարտար ու մեթոսիգ կերպով աշակերտին ներկայացնելուն վրայ է: Սյս տողերը գրելու պահուս կը յիշեմ Սօրպօնի տաղանդաւոր բրօֆէսօրներէն, Պ. Լանսօնի յայտնած մէկ գաղափարը: Յարգելի բրօֆէսօրը իր դասախօսութիւններէն մէկուն մէջ, ֆրանսերէն լեզուի, ընտիր ու գեղեցիկ մէկ ներբողականը ընելէ վերջ կ'եղարակացնէր: «Ֆրանսերէն լեզուն, այնքան հիանալիօրէն ճկուն ու արտայտուն է, իր դարձուածքներով, ոճերով, ու բառերու մթերքով այնքան ճոխ ու հարուստ է որ, աշխարհի վրայ չ'կայ գաղափար ու յղացում որ, այս

սքանչելի գործիքով, արտայայտել կարելի չ'ըլլայ ևն .» :

Արդ, որ կողմէն ալ մտածենք, անխուսափելիօրէն միեւնոյն եղբակացութեան պիտի յանդինք. ինդիրը գործիքը լաւ գործածելուն, իր գործին վարպետը ըզալուն մէջ կը կայանայ: Երբ ուսուցիչ մը իր գործին մէջ, վարպետ դարձած է, երբ անիկա, իր ճիւղին կը տիրապետէ և իր մէջ իր կոչումին բարձրութիւնը կ'զգայ, հոգ չէ թէ ինչ ճիւղ դասախոսէ, անիկա անպայման կը յաջողի, աղային հոգեկան աշխարհին վրայ իշխուու և զայն պէտք եղածին պէս կերպարանաւորելու:

Պ. Ելմըր Պրատոն. Միացեաներու նախկին կրթական յանձնակատարը կ'ըսէ: «Հանձնարեղ ուսուցիչը, ուսումնական բոլոր առարկաներուն մէջ ալ հաւասարապէս, կրնայ բարոյախօսական ոգի մը դնել, աշակերտին մէջ ճշմարտութիւնը սիրելու ու իմացական պարկեշտութեան ձգտելու զօրաւոր բաղձանքը ստեղծելով. աշխատելու ու գժուարութեանց յաղթելու կամքը դնելով անոր մէջ, և առօրեայ կենաքի մէջ անհրաժեշտ առաքինութիւններու, բարոյական կարեւոր պաշարով մը օժտելով զայն» :

«Մեր երկրորդական յաւագոյն ու նոյն իսկ միջակ հաստատութիւններու, կառավարելու կերպերը, իրենց մէջ խորին գոհունակութեան ու ինքնաբաւարարութեան արժանի, մէկէ աւելի պարագաներ կը ներկայացնեն, ուսուցիչներու և ուսանողներու միջեւ եղած կապերը. յաւէտ մտերմական ու անպաշտօն բնաւորութիւն մը ունին, ասոնց միջեւ գոյութիւն ունեցող պաշտօնական ու արհեստական պատնէները, գրեթէ բոլորովին աննշան են: Թէպէտե կարգապահական խիստ միջոցներ, յաճախ անհրաժեշտ կը դառնան և ատէպ օրինակելի կորովով ու խստութեամբ ալ, այդ կարգի միջոցներ գործադրու-

թեան կը դրուին, սակայն առհասարակ, թիփիք հայ սքուլի կամ ակադէմի մը, կառավարչութիւնը այն է որ, ուսանողներուն հետ այնպէս կը վարուի որ, իրը թէ ասոնք արդէն, հասունցած ճէնթլմէններ ու լէյախներ եղած ըլլային, և դանոնք կասարելապէս ազատ կը թողու, նախապէս զիրենք, իրենց վարքին ու ընթացքին համար, անձնական պատասխանատուութեան գաղափարին ենթարկելով: Ուսանողներու ինքնավարական այլ և այլ կազմակերպութիւններու նկատմամբ եղած փորձերը, յաճախ շատ յաջող ու շահեկան արդիւնքներ տուած են, սակայն աշակերտական ինքնավար մարմիններու, զըպոցի մը կարգապահութեան գործը վատահելու համար, յիշեալ հաստատութեան անօրէնութիւնը, իր մէջ պէտք է մարմարացնէ, ճարտար ու զօրեղ կառավարողի յատկութիւնները, այլապէս նման ձեռնարկներու յաջողութիւնը, բոլորովին տարակուսելի պիտի ըլլար:

Դպրոցական ուեէ սիստէմի մը մէջ, դպրոցին ընկերային կեանքն ու մթնոլորտը, բարոյախօսութեան ամենագլխաւոր ուսուցիչն է:

Ամերիկան Հայ Աքուններու, մեծագոյն փառքերէն մէկը կը կայանայ այն բանին մէջ որ, հոն հարուսափ թէ աղքատի, բարձր թէ խոնարհ դասակարգերու զաւակները, բացարձակապէս հաւասար իրաւունքներ կը վայելեն: Այս իրողութիւնը թէ այս վարժարաններուն մէջ, կը թութիւնը ձրի է, անհունապէս կը նպաստէ, վերեւ յիշուած արդիւնքները ստեղծելու համար» :

## STATE NORMAL SCHOOL

### ՆԱՀԱՆԳԱՅԻՆ ԿԱՄ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐԺԱՊԵՏԱՆՈՑ



Առաջին Վարժապետանոցի հիմնարկութեան պատիւը, ընդհանրապէս կը վերագրուի Տը Լասալ արքային, որը միանգամայն ֆրանսական Թրէրներու Միաբանութեան հիմնադիրը եղած է, սակայն որքան որ ալ վարժապետանոցի գաղափարին յդացումը Թրանսայի մէջ կատարուած է, Գերմանիոյ կը պատկանի վարժապետանոցներու մայր հայրենիքը ճանչյուելու իրաւունքը. Քանի որ Գերմանացիները, Թրանսացիներէն շատ աւելի մեծ հետեւողականութեամբ մը վարժապետանոցի գաղափարը գործնական հողի վրայ մշակած ու անոր գոյառութեան հարցին մէջ, ամէնէն աւելի տիրական դէրը խաղացած են:

Այս հաստատութիւնները, զանազան երկիրներու մէջ, զանազան անուանակոչութիւններ կը կրեն: Էգոլ Նօրմալ բացատրութիւնը ֆրանսական է և այս նօրմալ տիտղոսը առհասարակ ձախող ու անյարմար անուանակոչութիւն մը նկատուած է:

Գերմանացիները իրենց այս կարգի հաստատութիւնները, ուսուցչական սէմիներ, իսկ անգիտացիները զայնս «Թիշըրզ Թրէյնինկ Սքուլ կամ Գալէճ» կը կոչեն:

Ամերիկացիները ֆրանսական «Նօրմալ» անուանակոչութիւնը որդեգրելով հանդերձ, իրականութեան մէջ, գերմանական վարժապետանոցներու փորձառութիւններէն ու գաղափարներէն օգտուելով է որ հիմնած են ամերիկան ուսուցչանոցը:

Ինչպէս արդէն Հօրէյս Մանի կենսագրութեան մէջ տեսանք ամերիկան վարժապետանոցները, Մանի ստեղծած կրթական արթնութեան ու վերածննդեան թուականին հիմնուած են, նկատեցինք նոյնպէս թէ ինչ խանդավառութեամբ Հ. Ման, անոնց հիմնուիլը ողջունած էր:

Աւելորդ է ըսել թէ. մինչև Հ. Մանի ասպարէց գալը, ուսուցչական կոչումին պատրաստուելու պէտքն ու կարեւորութիւնը զգացուած չէր և ուսուցչութիւնը —ինչպէս մինչև այսօր ալ շատ մը երկիրներու մէջ — ուրիշ ասպարէցներու մէջ ձախողուածներու վերջին հանգրուանը եղած էր. կամ առժամանակեայ զբաղում մը, մինչև որ հնդական կարողանար դիրք փոխել. մասսամբ ալ բազմաթիւ ուսանողներու համար. ատենի մը համար դրամ ձարելով, նախընտրած մասնագիտութեան հետեւելու միջոց մը և այն: Այսպէս շատ ժամանակներու համար, ուսուցչական ասպարէցը անգոյն ու անորոշ վիճակ մը ներկայացուցած է, տեսակ մը արշակաւան, ուր մտնող ելող, անսանձ ու անհաշիւ, ըստ քմահաճոյս կը շարժին:

Ահա թէ ինչպիսի քառային վիճակի մը մէջ կը գտնուէր, Միացեալներու ուսուցչական ասպարէցը, երբ Հօրէյս Մանի վճիտ դիմագծութիւնը ու անոր լուսաւոր գաղափարները, եկան փարատելու ամերիկան դպրոցին վրայ ծանրացած թանձր մշուշը:

Շատ իրաւացիօրէն է որ, Հ. Ման, վարժապետանոցները մարդկային ազգի յառաջդիմութեան, հզօրագոյն ազգականերէն մէկը կը նկատէր, հետեւաբար ամերիկան առաջին վարժապետանոցի հաստատուելու մասին, անոր զգացած անսահման հրճուանքը աւելի քան հասկանալի է:

Ներկայիս Միացեալներու բոլոր վարժապետանոցնե-

րու թիւը 345ը կ'անցնի . որտնցմէ 16՝ պետական վարժապետանոցներ են :

1897—98 վարժապետանոցներու ուսանողութեան ընդհանուր թիւը եղած է 67,538 և ուսուցիչներու թիւը եղած է 2,871 . Ծիչեալ-տարեշրջանին վարժապետանոցներու շրջանաւարտներու թիւը եղած է 11,255 :

Բացի վարժապետանոցներէն , ուսուցիչներու մասնագիտական պատրաստութեան համար . երկրին գրիթէ բոլոր համարաւարտներն ու գոլէմները , մէկ կամ երկու տարուայ դասընթացքներ հաստատած են . սակայն հակառակ այս վիթխարի ուժերու գործակցութեան , հակառակ անոր որ , ամէն տարի տասնեակ հաղարներով , վկայեալ ուսուցիչներ դուրս կ'ուգան վերոյիշեալ կրթական հաստատութիւններէն , ցարդ ամերիկնան ուսուցչական կազմը ներկայացնող կէս միլիոն ուսուցիչներու բանակը , իր բոլոր շարքերուն մէջ , մասնագիտական պատրաստութիւն չէ կարողացած ունենալ . քանի որ Միացեալներու մէջ , վարժապետանոցներու շարժումը հազիւ 40 տարուայ շարժում մ'է և շատ բնական է թէ , ժամանակն ալ իրեւ կարեւոր գործօն մը պարբերաբար , իր դերը կատարելու է , փոխանցումի ու յեղաշրջման կարեւոր գործին մէջ :

Մէրչչուաէցի . Նու Եօրքի և Բէնալիվանիոյ նահանգներու վարժապետանոցները . ընդհանրապէս բովանդակ երկրի մէջ , բոլոր իրենց տեսակին հաստատութեանց մէջ լաւագոյները նկատուած են :

Վարժապետանոցներու ուսանողութեան , ամենամշող մեծամասնութիւնը . իգական սեւը կը ներկայացնէ աւելի ճիշդը ասոնց մէջ , արական սեւը , հազիւ հազյարգելի բացառութիւն մը կը կազմէ :

Ամերիկացի երիտասարդը չ'րապուրուիր ուսուցչա-

կան ասպարէզով , և այդ երկու գլխաւոր պատճառնենարով , նախ որ ուրիշ ասպարէզներու մէջ , անիկա կրնայ աւելի դրամ չափի . և յետոյ այլեւս անգամ մը Երկրին նախնական կրթութեան գործը , մեծաւ մասամբ , կիներու ձեռք անցած ըլլալուն , իրեն համար շատ ալ հաճելի չգար . իգական սեռի աւելի պայմանադրական ու անսահման փափկանկատութիւն պահանջող մթնոլորտին մէջ սեղմուից :

Այս մասին , անձնական փորձառութիւնս ալ , բաւական պերճախօս փաստ մ'է քիչ առաջ ըսածս հաստատենու համար : Լովէլ , Մէրչչուաէցի պետական վարժապետանոցի ուսանողութեան շրջանին , միակ ուսանողը եղած եմ , մինչ նոյն միջօցին , ուսանողուհիներու թիւը 250 ը կ'անցնէր :

Վարժապետանոցները 2—3—4 տարիներու զանազան դասընթացքներ ունին . ասոնց հետեւելու համար . պէտք է բարձրագոյն վարժարանէ մը վկայուած ըլլալ և մտից քննութիւն մը անցնել :

Վարժապետանոցներու ծրագրին մէջ , մայրենի լեզուի , հին , և կենդանի լեզուներու գիտութեանց թէ Մաթեմատիքի պատշաճ ու տրամաբանական տեղ մը տրուած ըլլալը շատ բնական է . սակայն վարժապետանոցներու բուն զբաղումը , ակներեւաբար զուտ մասնագիտական է . ասոնց էսկան նշանաբանն է հմտութիւն ու պաշար տալէ աւելի , թէ կնածու-ուսուցչին կամ ապագայ ուսուցչին մէջ , մանկավարժի ու հոգեբանի յատկութիւնները մշակել :

Գործնական մանկավարժութեան դասախոսութեանց մէջ , ամենակարեւոր տեղ մը կը լունէ , կարող ու հմտութեանցի մը առաջնորդութեամբ , ուսանողներու կողմէ նախնակրթարանի , զանազան աստիճաններու պատկանող

դասարաններուն մէջ. երեխային վրայ կատարուած «օպասերվասիօնը» (հոգեբանական զննողութիւն)։ Այսինքն թէ ի՞նչ է արուած երեխայի մը, կեանքի պատմութիւնը, ենթակային ֆիզիքական, մտաւորական, բարոյական վիճակները, սովորութիւնները, առանձնայատկութիւնները, նախընտրութիւնները, ի մի բան անոր ընդհանուր կեցուածքը։ Նոյն դասարաններուն մէջ դարձեալ, քըննադատ ուսուցչին ու դասարանի դաստիարակին, ներկայութեամբ ու առաջնորդութեամբ վարժապետանոցի ուսանողը, փորձնական դասախոսութիւններ կ'ընէ և այդ դասախոսութեանէն վերջ, մասնաւոր սրահի մը մէջ հաւաքուած ուսանողները իրենց քննադատ ուսուցչին կը լսէն, այն բոլոր նպաստաւոր ու աննպաստ դիտողութիւնները, որ այս վերջիններու, փորձառական դասախոսութեանց միջոցին, յիշեալ պաշտօնեան իր տետրակին մէջ նօթագրած կ'ըլլայ։

Միով բանիւ, վարժապետանոցի մը օրկանիզմը և ընդհանուր գործելակերպը, բացատրելու համար, շատ աւելի երկար լուսաբանութիւններ հարկաւոր են, ինչ որ հակառակ մեր կամքին, շատ պիտի ծանրաբեռնէր մեր նիւթը։ միայն այս մասին մեր ըստիքը վերջացնելէ առաջ, պէտք է շեշտենք թէ մանկավարժութեան, փորձառական մասին համար, ցոյց տրուած հոգածութեան, համահաւասար ուշագրութիւն ու հոգատարութիւն ցոյց կը տրուի բնականաբար Տեսական մանկավարժութեան։

1. Հոգեբաննութիւն, 2. հնախօսութիւն (գիտառաբար ջղային դրութիւնը), 3. Դաստիարակութեան ընդարձակ պատմութիւնը, իր հին և նոր բոլոր շրջաններով ու գէմքերովը, 4. Կրթական զանազան դրութեանց բաղդատական ուսումները, 5. Դաստիարակութեան ընկերաբանական հայեացքները, 6. Մանկավար-

ժութեան և գիտական զանազան ճիւղերու միջեւ եղած յարաբերական կապերը, 7. Դպրոցական վարչագիտութիւն, 8. Դպրոցական ծրագրի զանազան առարկաներու ծագումն ու պատմութիւնը և ասոնց կրթական արժէքը, 9. Երեխային բնութիւնը (child study) որը ինչպէս նախընթաց էջերուն մէջ յիշելու առիթ ունեցանք, ամերիկացի մանկավարժներու մեծագոյն հոգածութիւնը կը վայելէ, 10. Մեթոսաբանութիւն, որը աւելորդ է ըսել, շատ արժանաւորապէս ու իրաւացիօրէն վարժապետանոցներու մէջ, ամէն ճիւղէ աւելի ուշագրութիւն գրաւող ճիւղն է։

Նահանգային կառավարութեանց կողմէ, վարժապետանոցները արքայավայել առատաձեւնութեամբ մը մատակարարուած են, և ունին գիտական ամէն տեսակ գործիքներ, իտէալ յապօրաթուարներ, թանգարաններ, մատենադարաններ ևալին։

Ինչպէս բոլոր հասարակական վարժաբանները, առաւել ևս վարժապետանոցները ամենաճոխ ճարտարապետութեամբ մը օժտուած են։ Լուսաւէտ սրահներ ու դասարաններ։ հանգստաւէտ յարկեր, առողջապահական կանոններու հաւատարիմ ու կէտ առ կէտ հետեւողականութիւն մը և վերջապէս այն բոլորը որ ուսանողական կեանքը, յանկուցիչ ու հրապուրիչ կրնան ընծայել։

Ամերիկան վարժապետանոցներու մէջ տիրող կարգապահութիւնը բոլորովին ուշագրաւ է։ Շատ անգամ դուրսէն դիտողը կը զարմանայ թէ՝ առանց պաշտօնական հսկողութեան ու կանոնական սեղմումներու, ինչպէս կարելի է բարւոք կարգապահութիւն մը ստեղծել եյն։ Ասոր պատճառը շատ պարզ է սակայն։ Ընդհանրապէս գործին մէջ, այնպիսի բարձր հոգի մը դրուած է որ, ամէն ոք անդիմադրելիօրէն կ'ենթարկուի, կը հպատակուի բարոյական այդ բարձրութեան։

Ամերիկեան ուսուցչանոցներու նկատմամբ, մը ըստածները վերջացնելէ առաջ, ստորեւ կ'արտագրենք Հօրէյս Մանի վարժապետանոցներու նկատմամբ, յայտնած սա հոյակապ դաղսիարը, որը յաւէտ հաւատոյ հանգանակի մը դրոշմը կը կրէ իր մէջ :

«Ես խորապէս կը հաւատամ թէ՝ մարդկային ցեղի յառաջդիմութեան գործին մէջ, վարժապետանոցները ամենակարեւոր գեր մը կատարելու կոչուած են: Այնպէս կը մտածեմ թէ՝ առանց այս հաստատութիւններուն, հասարակական ձրի վարժարանները, իրենց բարենորոդչական մեծ ուժէն ու կարելիութիւններէն զրկուած պիտի ըլլային և ժամանակի ընթացքով, անոնք իրենց էութեամբ ու իրենց ձեւով, անհետանալու պիտի դատապարտուէին: Ոչ ապագրական արուեստը, ոչ քաղաքացիներէ կազմուած ատեանը (ճուրի), ոչ աղատ մամուլը, ոչ աղատ քուէարկութիւնը, պիտի կարողանային երկարաւեւ ապրի և բարերար ու օգտակար գեր մը կատարել, առանց ուսուցիչներ պատրաստերու սահմանուած մասնաւոր հաստատութեան մը: Եթէ թոյլ տանք որ ուսուցչն նկարագիրն ու յատկանիշները ապասերին, հասարակական վարժարանը չուտով մուրացիկներու յատուկ հաստատութեան մը պիտի վերածուէր և մուրացիկներու վարժարան մըն ալ անխուսափելիօրէն, մուրացիկ ու անակալէզ հոգիներու ծնունդ պիտի տար. աղատ մամուլը պիտի դառնար կեղծիքներու ու սանձարձակութեանց օրկանը, տգէտ քուէարկողներն ալ վարձկան քուէարկողներու գերը պիտի կատարէին և հանրապետական անունին կամ պիտակին ներքեւ, պառակտած ու շահախնդիր մարդերու խմբակցութիւն մը երկրին կառավարութեան սանձերը իր ձեռքը պիտի տառնէր և այլն:

Ինչպէս աղբիւրի մը ակին մէջ, այնպէս ալ այս հաստատութեան (ուսուցչանոց) մէջ ամփոփուած ու խըտացած կայ, առոյգ ու կորովի կինսունակութիւն մը, որուն հեղուլը, մարդավայել կեանքի մը անիւները շարժման մէջ կը դնէ:»

### ՀԱՍՏԱՏԱԿԱՎԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻՆ

Յ Ա Ր Ա Կ Ի Ւ Յ Գ Ո Ր Ծ Յ Ն Ե Բ



Երեկոյեան վարժարանները .— Հասարակական վարժարաններու վրայ կատարուած ուսումնասիրութիւն մը անկատար պիտի ըլլար, եթէ երեկոյեան վարժարաններու նկատմամբ պէտք եղած ծանօթութիւնները զանց առնուած ըլլային: Աւելորդ չպիտի ըլլար յիշել թէ՝ երեկոյեան վարժարաններն ալ ուղղակի հասարակական վարժարաններու դրութեան կը պատկանին:

Երեկոյեան վարժարաննը նոր աշխարհի ամէնէն բարերար ու բեղմնաւոր հաստատութիւններէն մէկը եղած է: Յաճախ, ասոր համար եղած զոհողութիւններուն համարժէք արդիւնքներ չեն ստացուիր թէպէտե, սակայն անուրանալի է որ այս կարգի հաստատութիւններ, Միացեաններու նման երկրի մը մէջ մասնաւորապէս, կատարելու անհրաժեշտ գեր մը ունին:

Միացեաններու բոլոր քաղաքներուն ու գիւղաքաղաքներուն մէջ հաւասարապէս, նախնական թէ բարձրագոյն վարժարաններու դասընթացքներուն համապատասխան, երեկոյեան դասախոսութիւններ աեղի կ'ու-

Նենան : Այս դասախոսութիւնները , ընդհանրապէս Հոկտեմբերի մէջ կ'սկսին և Փետրուարի վերջերը կը փակուին :

Շատ մը վայրերու մէջ , սովորութիւն եղած է իւրաքանչիւր ազգի , իր ազգայիններէն մէկը դասախոսաալ ամերիկացի ուսուցչին կամ ուսուցչուհին հետ գործակցելու համար :

Երեկոյեան վարժարաններու բացման սկզբնական մէկ երկու շաբաթներուն . գրեթէ ամէն տարիքի պատկանող աշակերտներու խուռն բազմութիւն մը դպրոց յաճախել կը սկսի , սակայն ձմեռնային ցուրտին սաստականալուն հետ , դիտելի է որ աշակերտներուն թիւն ալ աստիճանաբար նուազիլ կ'սկսի , սակայն մինչեւ 21 տարեկան նախնական կրթութենէ զուրկ երիտասարդներուն համար , երեկոյեան վարժարան յաճախելը պարտաւորիչ է , այնպէս որ եթէ գործատէր մը թերանայ իր անշափահաս գործաւորները երեկոյեան վարժարան դրկելէ , որոշ տուգանքի մը կ'ենթարկուի :

Երեկոյեան վարժարաններու բացումի թուականը և զանազան մանրամասնութիւններ , կանխորօք մեծադիր ազդարարութիւններով կը ծանուցուի հասարակութեան : Բացի օտարականներէ բաւական կարեւոր թուով տեղացիներ ալ բարձրագոյն վարժարաններու երեկոյեան բաժնին մէջ կ'ուսանին : Դասախոսութիւնները 7 ին կ'սկսին ; և 9 ին կը վերջանան :

Ճիշդ է որ օրուայ տաժանագին ու երկար աշխատութենէ վերջ երկու ժամ ալ զիշերը երեկոյեան վարժարան անցնելը բաւական զօրաւոր կամք ու տոկունութիւն կը պահանջէ , սակայն աւելորդ է ըսել թէ , անոնք որ յառաջդիմական ձգտումներ ունին իրենց մէջ քիչ մը չարքաշութիւն ու աշխատութիւն յանձն առնելով մե-

ծապէս կրնան օգտուիլ այս երեկոյեան հաստատութիւններէն :

Համաշարանական ազատ դասախոսութիւններ .— Ժողովրդային դաստիարակութեան սատարելու մտքով , թիւ մը համալսարաններ հասարակաց աղատ դասախոսութիւններու դասընթացքներ հաստատած են . ուր համալսարանական բրօֆէսիոններ և ուրիշ կարող անձնաւորութիւններ կը դասախոսեն մասնաւորապէս ընթացիկ կեանքի վերաբերող հարցերու շուրջ :

Իր 1888—1889ի տեղեկագրին մէջ , Պ. Ռիկելմ Հէրիս հետեւեալ կերպով սահմանած է համալսարանական լսարանները . «Բարձրագոյն ուսումները ժողովուրդին մատչելի զարձնելու համար եղած այս շարժումը , կուգայ կարեւոր ու զգայի պակաս մը լրացնել , Ամերիկեան կրթական գործին մէջ :»

Անցողակի հոս աւելցնենք թէ Ամերիկացիները այս դրութիւնը Անգլիայէն փոխ առած են , ուր այդ շարժումը սկսած է 1887 թուականին :

Հասարակական գրադարանները .— Միացեալ Նահանգաց կրթական գործին ամէնէն աւելի լայնօրէն նպաստով երեւոյթներէն մէկն ալ ճոխ ու հարուստ հասարակաց գրադարաններու գոյութիւնն է , որոնք իրենց թէ արտաքին և թէ ներքին մասերով , իսկապէս տիպար հանտատութիւններ են :

Բոլոր ամերիկեան համայնքները , մեծ ու փոքր , նոյն իսկ յետին գիւղաքաղաքը , իրենց հասարակաց մատենադարանները ունին : Ասոնցմէ զատ հասարակական վարժարաններու մեծագոյն մասը , իրենց սեփական շէնքին մէջ վարժարանական աշակերտներու անմիջական գործածութեան յարմար յարկաբաժիններ ունին . մանկավարժական բաղմաղան հատորներու ճոխագոյն պա-

շարով մը օժառուած։ Աւելորդ է ըսել թէ դպրոցական այս գրադարանները շատ կանուխէն խակ աշակերտին մէջ ընթերցափութեան ճաշակը կը դարդացնեն։ Պ. Հերիս կ'ըսէ «Եթէ դպրոցը կարդալ կը սորվեցնէ, մատենադարանն ալ կարդալու նիւթ կը մատակարարէ»։

Երկսէո դասարանական դրութիւնը։ — Երկսեռ դասարանական դրութիւնը կը տիրէ բոլոր դպրոցներու մէջ։

Դասարան մտնելուդ, ամէնէն աչքի զարնող երեւոյթը, մանչերու և աղջկանց կազմած գեղեցիկ ներդաշնակութիւնն է։ որը, դպրոցական մթնոլորտին, ընտանեկան ու մտերմական կեանքի հրապոյրները կը ներշնչէ։

Գաղթականութեան առաջին օրերուն, երբ նորածին համայնքները, համեստ պայմաններու մէջ կը գըտնուէին, երկու սեռերուն առանձին դասարաններ յատկացնելը գժուար էր և նոր աշխարհի, առաջին գաղթականները, բարեկրօն բիլկրիմ հայրերը, ուեէ անպատեհութիւն մը չէին տեսած երկսեռ երեխաններու միասին ուսանելուն մէջ։ Այսպէս յիշեալ դրութիւնը ունենալով իր պատմական բանաւոր պատճառը, տարիններու ընթացքին մէջ, անիկա հետզհետէ նուիրագործուած և այլէս հիմնական բարքերու կարգը անցած է։

«Կեանքի մէջ, սեռային անպայման բաժանում գոյութիւն չունի։ — կ'ըսէ, ամերիկացի դաստիարակը — հետեւաբար դպրոցին մէջ աւելի քան ուրիշ ուեէ աւել, պէտք է որ երկու սեռերը միասին գան և ստեղծեն այնպիսի մթնոլորտ մը, ուր տղան աղջիկն բարեկրիմ ու փափկանկատ ըլլալ սորվի, և աղջիկն ալ իր կարգին նուազ երկշու ու անհամարձակ»։

Ի միջի այլոց, կարելի է նաև յիշել, կարդ մը դասականացած պատճառներ ի նպաստ երկսեռ դրութեան։

1. Բնական է որովհետև թէ ընկերութեան թէ ընտանիքին մէջ, անիկա հաւասարապէս գոյութիւն ունի արդէն։

2. Ներկայ ընկերութեան զգացումներուն, երկրի օրէնքներուն ու բարքերուն համապատասխան է։

3. Անաչառ։ Երիտ սեռերն ալ դաստիարակուելու հաւասար պատեհութիւններ կ'ունենան։

4. Խնայողական։ Գասաւորման և դասախոսութեան գործը կը դիւրացնէ։



## Կ Ն Ո Զ Դ Ե Ր Ը

### ԱՄԵՐԻԿԵԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՎՈՒՆ ԴՊՐՈՅԻՆ ՄԷՋ

Կնոջ դերը, անբաղդատելիորէն աւելի մեծ եղած է։ Ամերիկայի մէջ քան եւրոպայ։ Զանց առնելով ուրիշ ասպարէցներու մէջ, կիններու ճնշող մեծամասնութեան պարագան, պիտի փութանք հոս յայտնել թէ՝ անոնք անագին բանակ մը կը կազմեն, հասարակական կրթութեան զանազան դաշտերուն մէջ ցրուած։

Դեռ անցեալ տարի, յանձին Միախ էլա եընկի, իգական սեռի ուսուցչութիւնը, ամենափառաւոր յաղթանակ մը տարաւ։ Երբ այս վերջինը Շիգակոյի նման մեծ կեղրոնի մը, հասարակական վարժարաններու ընդհանուր վերատեսչութեան պաշտօնին հրաւիրուեցաւ, բովանդակ ամերիկեան հասարակութեան, միահողւոյն հաւասարութեան ու ծափահարութեան արժանանալով, անցողակի ըսենք թէ՝ Միախ եընկ աշխարհի մէջ, ամէն աւելի առատ թոշակ ստացող կրթական պաշտօնեան է։

Այսօր ոչ միայն, հասարակական վարժարաններու ուսուցչական գրեթէ բոլոր՝ դիրքերը. այլ նոյն իսկ տեսչական պաշտօններու, կարեւորագոյն մասը կիներու ձեռքն է:

Այս առթիւ. միացեալներու մէկ քանի կարեւոր կեդրոններուն վրայ, վիճակագրական ակնարկ մը չահեկանութենէ զուրկ չ'պիսի ըլլար:

Սէնթ Լուիսի	վարժ	ներու	տնօրէններու	$\frac{0}{0}$	40ը	կիներ	են:
"	"	"	"	$\frac{0}{0}$	45ը	"	"
Ֆիլատէլֆիոյ	"	"	"	$\frac{0}{0}$	63ը	"	"

Միացեալներու դաւառական կրթական վերատեսուչներու 300ը կիներ են:

Այստաօյի նահանգին վարժարաններուն, տնօրէններու  $\frac{2}{3}$ ը կիներ են:

Ինտիէն (ամերիկայի բնիկ կիսավայրենի ցեղը) ցեղերու, կրթական գործերու ընդհանուր տնօրէնը կին մըն է:

Ներկայիս երեք նահանգային կրթական վերատեսուչներ կիներ են:

Հասարակական վարժարաններէ դուրս ալ, դարձեալ կինը գորէժի նախագահ. բրօֆէսէօր. ակադէմիներու ուսուցիչ ու տնօրէնուհի է:

Միուլ բանիւ անսահման է կնոջ դերը, առհասարակ բովանդակ ամերիկեան ընկերային կեանքին մէջ:

Եթէ հասարակական դպրոցն, ամերիկեան քաղաքակրթութեան ողնասիւնը եղած է, պէտք է շեշտել թէ՝ ամերիկացի դաստիարակուհին, իբրև ամէնէն ժրաշան ու անձնուէր բանուրորը, հասարակական դպրոցին, յիղն ու հոգին եղած է:

Անձամբ անձին ու շատ մօտիկէն դայն ճանչյած ըլլարով, կը մտածեմ յաճախ թէ՝ Միացեալներու բոլոր Ալասքաներն ու Գալիֆօրնիաները, միով բանիւ այս մեծ

երկրին բոլոր բնական ու ճարտարարուեստական հարըստիւնները, արդեօք այնքան մեծ գանձ մը կ'արժեն, մեծագոյն Միացեալներու համար, որքան «Ամերիկացի դաստիարակուհին»:

Ամէնէն լակօնական բացարութիւնը գործածած պիտի ըլլայի թերեւս. եթէ ըսէի թէ՝ ամերիկացի դաստիարակուհին, վաղուց արդէն իր սեռին պատմութիւնը գերազանցած է, կնոջական քնքուշ ու ազնիւ հոգիին, ան կը միացնէ այն գեղեցիկ կորովը ու կամքի ուժը որ, իպսէննեան հերոսուհիները կը բնորոշէ:

Ապահովաբար, ամերիկացի դաստիարակուհիին, անձնուէր, երկայնամիտ և անսահմանօրէն մարդասէր հոգին է որ, տաքուկ շունչով մը, իբրաու կը միացնէ այն ամէնի ու հակաղիր զանգուածները, որ ցեղ, ազգութիւն, ասհման, կյիմա, կրօնի ու միջավայր կը կոչուին:

Թէ ինչ կը մտածեն, Միացեալներու կրթական ամէնէն կարկառուն ու հեղինակաւոր դէմքերը, ամերիկեան ուսուցչական ասպարէզին մէջ, գրեթէ միահեծան ախրելու սպառնացող ֆէմինիզմին դէմ: Ասոնց կարծիքը յաճախ կիներու կրթական ասպարէզին մէջ, այս աստիճան անհամեմատ կերպով քազմանալուն բոլորովին դէմ է և այս վերջինները ատեն ատեն, հուժկու ահաղանգ մը կը հնջեցնէն, աստիճանաբար նուաճող ֆէմինիզմի վտանգին դէմ:

Ինչպէս որ կրթական կարեւոր դէմք մը սրամտորէն դիտել տուած է, ասպարէզը քիչ ատենէն «Adamless Eden»ի մը վերածուելու ճակատագրուած է: (Էտըմէս Բարն կը նշանակէ «Առանց աղամի կամ անաղամ եղեմ մը»):

Այս տողերը եզրակացնելու համար. կ'ուզենք ըսել թէ՝ ճիշդ է որ ամերիկացի դաստիարակուհին վերին

աստիճանի շինիչ դեր մը կատարած է ու կը կատարէ . ամերիկեան ընկերային կեանքին մէջ , բայց չէ կարելի ժխտել թէ քննադատներու տեսակէտներն ալ խորին ուշ շաղրութեան արժանի են և կը կարծենք թէ ամէնէն արդար լուծումը . Հօրէյս Մանի , երկար տարիներ առաջ յայսնած գաղափարն է : «Կի՞ն թէ մարդ հաւասարապէս կողք կողքի պէտք է քալեն , ցեղին լուսաւորութեան վսեմ գործին մէջ :»

## ՄԱՍՆԻՈՐ ՎԱՐԺԱՐԱՆԵՐ

ԵՒ

### ՅԱՐԱՆՈՒՄՆԱԿԱՆ ՎԵՃԵՐ ՀԱՍԹԱԿՈԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻՆ ՇՈՒՐՋ

Առաջին ակնարկով այնպէս կը թուի թէ՝ հասարակական վարժարաններու այսքան ճոխ ու ընդարձակ դըրութիւն մը ունենալէ վերջ , արդեօք , մասնաւոր կամ յարանուանական վարժարաններ գոյութեան իրաւունք ունին :

Բառին իսկական իմաստով մասնաւոր վարժարաններու թիւը շատ քիչ է , կան մեծաւ մասսամբ յարանուանական վարժարաններ , և արդէն այս անուանակոչութիւնը ինքնին կ'արտայայտէ այս վերջինին գոյութեան պատճառները :

Բիւրըդըններու օրով դպրոցը շատ սերտ կերպով կապուած էր եկեղեցին կամ կրօնքին հետ , սակայն պետութեան և եկեղեցին բաժանման սկզբունքն այդ ա-

տենէն իսկ բարքերու մէջ մտած էր : Դաշնակցային սահմանադրութեան առաջին յաւելուածը որ 1790ին քուէարկուած է , կը յայտարարէ . «Գօնկրէսը չկրնար մտանաւոր յարանուանութեան մը ի նպաս օրէնքներ քուէարկել , ո՛չ ալ ո և է յարանուանութեան ազատ պաշտամունքները արգիլել :» Հասարակական վարժարաններու հիմնարկութեան առաջին շրջաններուն պապականներու թիւը դեռ շատ քիչ էր , այնպէս որ այդ միջոցին , բողոքականութեան վտանգ սպառնացող երեւոյթներ չկային երկրին մէջ , հետեւարար բողոքական հասարակութիւնն ալ դպրոցին ոչ յարանուանական նկարագիր մը ունենալուն կատարելապէս համակիր էր և չնորհիւ այդ բարեբաստիկ պարագային հասարակական դպրոցը ազատ կը մնայ յարանուանական ոսնձգութիւններէ :

Սակայն , ներկայիս , հանգամանքները փոխուած են , պապականներու թիւը հետզհետէ կ'աճի և հասարակական դպրոցներու շուրջ յաճախ կրօնական ապարդիւն վիճարանութիւններ աեղի կունենան :

Շատ տեղեր առաւօտեայ բացումի ժամուն , վարժուհին տէրունական աղօթքէն վերջ , որ բնականարար ամէնուն համար ալ անվիճելի է , Սատուածաշունչէն մէկ երկու համար կը կարդայ , պապականները Սատուածաշունչի բողոքական թարգմանութեան հակակիր , միշտ բողոքել ուզած են Սատուածաշունչի ընթերցումին դէմ և յաճախ քաղաքապետութիւններէ նիւթական նպաստներ պահանջած են իրենց յարանուանական դպրոցներուն համար :

Կարախնալ կիսընս , հոչակաւոր պապական կղերը , հետեւեալ կերպով կը բացարարէ իրենց դժգոհութիւնը : «Մեր տղայոց աշխարհական ու կրօնական դաստիարակութիւնը իրարմէ զատել կարելի չէ , առանց անոնց հո-

գեւորական կեանքը խաթարելու . այդպիսի բաժանման մը ճակատազրական հետեւանքը պիտի ըլլար ռարոյականութիւնը անդամալուծել անոնց մէջ , և հաւատքի նկատմամբ անտարբերութեան ոգին աճեցնել : Քրիստոնէականի դասաւանդութիւնը մեր կիրակնօրեայ դպրոցներու մէջ և այդ ալ շարաթը միայն մէկ անդամ , որչափ ալ արգասարեր ըլլայ , գոնէ մեր տղաքներու կրօնական պէտքերուն համար բոլորովին անբաւական է : Յարանուանական վարժարապններու մէջ աշխարհական և հոգեւորական կրթութիւնները իրար միացնելը շատ դիւրին է , սակայն հասարակական դպրոցներու մէջ կրօնքը մինչեւ ո՞ր աստիճան կարելի է սորվեցնել աշակերտներուն , առանց անոնցմէ մէկ մասին զգացումները վիրաւորելու , ծանր ու գժուարալուծելի հարց մ'է ասիկա , քանի որ այս դպրոցները յաճախողներուն մէջ Քրիստոնէական զանազան ճիւղերէն դուրս կան նաև Հրեանները և դեռ ուրիշներ ալ որ ո և է կրօնքի մը չեն պատկանիր :

Կարտինալը պահանջած է որ Գանատա տիրող դրութիւնը Միացեալ Նահանգաց մէջ ալ ընդունուի . այսինքն ինչ որ կը ծախսուի իւրաքանչիւր աշակերտ համար , հասարակական վարժարաններու մէջ , կառավարութիւնը զայն յարանուանական դպրոցներու յատկացնէ և այլն . սակայն աւելորդ է ըսկել թէ՝ այդ դիմումները ո և է արդիւնք չեն կրցած ունենալ , քանի որ եկեղեցին բացարձակ չէզոքացումը բոլորովին վրձուական ու վերջնական հանդամանք առած է Միացեալներու մէջ :

Ուիզգօնսինի նահանգին գերագոյն ատեանը , հասարակական վարժարաններու մէջ Սատուածաշունչի ընթերցումը արգիլած է , որովհետեւ նահանգային սահ-

մանադրութեան յօդուածներէն մէկը կ'ըսէ «Ո և է յարանուանական դաստիարակութիւն պէտք չէ թոյլատրուի հասարակական դպրոցներու մէջ» :

Նոյն . նահանգին գլխաւոր դատաւորը կ'աւելցնէ . «Դպրոցը , ինչպէս բոլոր հասարակական հիմնարկութիւնները , պէտք է «Godless» ըլլան» , որը ըսկել կ'ուզէ ոչ թէ անաստուած , այլ կրօնական խնդիրներէ բոլորովին հեռու : «Անդամ մը որ կրօնքի խնդիրը մուտք գտնէր մեր հասարակական ու քաղաքական կեանքին մէջ , շուտով մեր կառավարութիւնը պիտի քանդուէր , այն օրէն որ կրօնական հարցեր քաղաքացիական իրաւունք ձեռքբերեն մեր վարժարաններու ծրագրին մէջ , շատ բացայսյու է թէ քիչ ատենէն այդ հաստատութեանց հիմնայտակ ըլլալը պիտի տեսնուէր :


Մինիսօդա նահանգի դպրոցներու ընդհանուր վերատեսուչը , ամէնէն օրինաւոր ու յարմարագոյն առաջարկը բերած է այս հարցի լուծման մասին : «Հասարակական դպրոցին համար իմաստնագոյն միջոցն է , բարոյականութեան ամէնէն առողջ սկզբունքները սորվեցնել աշակերտներուն և թողուլ որ իւրաքանչիւր ընտանիք , իր ըմբռնած եղանակաւ իր զաւակաց կրօնական դատիարակութիւնը տայ :

Վերջերս իւղակի թէրիթօրին Միացեալ Նահանգներու մէջ ընդունելու հսմար , ուրիշ բառերով , անոր նահանգային իւրաւունքներ տարու համար , դաշնակից նահանգները իւղակմելի նահանգին . մէջ գոյութիւն ունեցող հասարակական դպրոցներուն կրօնական հարցերէ չեզոք մնալը բացարձակակատէս պարտաւորիչ յայտարարեցին : «Միջոցներ պէտք է ձեռք առնուին հասարակական դպրոցներու հիմնարկութեան ու պահպանման համար , դպրոցները բոլոր նահանգի տղաքնե-

րուն առջև պէտք է ձրիապէս բաց ըլլան և կատարելապէս ազատ մնան ո և է յարանուանական ազդեցութենէ :»

Կրօնական դաստիարակութեան համար, կիրակնօրեայ վարժարաններ կան ուր ամէն կիրակի մէկ ժամ կամ քիչ աւելի և կեղեցիներու կամ անոնց յարակից շէնքերու մէջ, մեծ ու փոքր, ամէն հասակի ու սեռի պատկանողներ միասին կը հաւաքուին կիրակնօրեայ վարժարանին ուսուցչն չուրջը և կրօնական դասախոսութիւնները, յաւէտ մտերմակսն ու ընտանեկան բնոյթ մը ունին :

Արդ, կրօնական խնդիրներու չուրջ մէջ բերուած այս մանրամասնութիւններէն ալ, մակաբերել կարելի է թէ, հակառակ դպրոցական գործերու ապակեղունացեալ գրութեան, էական խնդիրներու մէջ դպրոցները բռաջնորդող ոգին ու սկզբունքները երկրին բովանդակ տաշածութեան վրայ ամենուրեք միօրինակ ու ներդաշնակ են :



## ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Ինչպէս արդէն, գործիս խորագիրն ալ որոշապէս կը սահմանէ, նախընթաց էջերուն մէջ, ամերիկեան հասարակական վարժարաններու գրութեան, և ասոնց մեծանուն հիմնադրին վրայ խօսեցանք. մէկդի թողլով Միացեաներու արհեստական, մասնագիտական, առեւտրական, հանաշարանական, գողեժական վիթխարի ու պատկառազդու հաստատութիւնները, որոնք աւելորդ է ըսել, առանձին ու ընդարձակ ուսումնասիրութեանց նիւթ կը մատակարարեն :

Հօրէյս Մանի կեանքն ու գործերը մէկ կողմէն, ամերիկեան հասարակական վարժարաններու դրութիւնը միւս կողմէն, հայ ուսուցչն ու հայ հասարակութեան ներկայացնելով, մեր նպատակն էր ցոյց տալ գլխաւորապէս թէ՛ բարոյական նշանաբաններու ծառայող անհատն ու հասարակութիւնը, որպիսի գործունէութեանց ընդունակ են, թէ՛ ամերիկեան կրթական գործին առաջնորդող գաղափարները ու անոր մէջ տիրող ոգին. մօսաւորապէս ի՞նչ է :

Եթէ փորձել ուզենք, ամերիկեան կրթական գրութիւնը վերլուծել, պիտի տեսնենք շուտով թէ՛ անոր մէջ տիրող մեծագոյն չարժիչ գաղափարը, ներշնչութեալ գաղափարը եղած է :

Գաղափարական ներշնչումներու անսահմանութիւն մը, ահա՛, ամերիկեան դպրոցական մթնոլորաը բնորոշող գիծը: «ՆԵՐՇՆՉՈՒԹԻՄ» ահա, ամերիկեան կրթական աշխարհի խորհրդաւոր կարգախոսն ու մեծագոյն բառը, ահա՛, այն զօրաւոր նօթը, որ ամերիկեան կրթական սանդուխին ստորին աստիճանէն միւչեւ բարձրագոյնը, անընդհատ լսելի կ'ըլլայ:

Փոքրիկ գաղափար մը կազմելու համար թէ՛ ներշնչումներու ձեւին տակ, խնչիսի զօրաւոր ու գօտեպընդող բարոյական սնունդ մը կը ներարկուի, ամերիկացի ուսուցչն, հոս. «ՃՌԱՆԼԻ ՕՅ ԷՃԻԻՔԻՅՇՆԵՐՆ», հանդէսէն մէկ քանի մէջբերումներ կ'ընենք:

## ՈՒՍՈՒՑՉԻՆ

Ա. — Նոր ժամանակներ, նոր յառաջադրութիւններու պէտք ունին :

Բ. — Սննդատակ դաստիարակութիւն մը, պարզա-

պէս ճամբուն եզերքը նետուած, ընկեցիկի մը տպաւութիւնը կ'ընէ:

Դ. — Պատահական զարնուածք մը, նշանառութիւն չէ երբէք, հարցը միշտ նշանառութեան կէտին զարնելուն վրայ է:

Ե. — Նա՛յէ թէ ուր կ'երթաս և գնա՛ ուր որ կը նայիս:

Ե. — Մի նայիր բնաւ թէ՝ ուր էիր և ոչ ալ նախապէս եղած տեղդ գնա:

Զ. — Խւելի աղէկ է ապագայ ունեցող ձարոն մը ըլլալ, բան թէ անցեալի տէր Յունաստան մը:

Է. — Թող ուրիշներ նախընթաց դարերու ու սերունդներու փառքերը երգեն, քու պարտականութիւնդէ, այսօրուայ տղաքներուն, իրենց սեփական նշանառութեան կէտին զարնել սորվեցնել, և ոչ թէ անցնող սերունդներու ընտրած նշանակէտներուն:

Ը. — Սյսօրուայ դպրոցին նշանաբանը պիտի ըլլայ, տղային, անցեալի մէջ բաներ մը ընողներուն վրայ խօսեցնել տալէ աւելի, ուղղակի անոր մէջ. բաներ մը ընելու կարողութիւնը դնել:

Թ. — Տղաքներուդ, միշտ, առաջ, առաջ անցնի սորվեցուր, առանց թոյլ տալու, բնաւ, որ անոնք իրենց շուրջ ձգուած, լալկան աղաղակներուն ուշադրութիւն դարձնեն:

Ժ. — Փոխանակ շոգեկառքին ետեւամասին վրայ, վախը սրտիդ մէջ, անընդհատ կարմիր լապտեր մը փարտելու, տարակուսելով թէ՝ մի գուցէ մէկը վրադ կը յարձակի, կամ ճամբուդ վրայ խութի մը կը հանդիպիս, աւելի աղէկ է, աներկիւդ միշտ դէպի առաջ վազես, հոգ չէ թէ՝ վայրաշարժը իր լուսարձակին ետեւէն թաւալագլոր վար իյնայ ու խորտակուի:

Ի. — Փոխանակ աւանդական ու հնամենի դրութիւններով սնանող տըրուկ մը ըղալու եւ հետեւարա տըուած նիւթի մը, կենաւնակութիւնն ու երեխային շահագրղութիւննը, սպաննելու, հին նիւթերու նոր կեանի պառասէկ ու զանոնի բարի բարի աշակերտիդ տուր:

Լ. — Զարգացումը, ապաշնորհ բաներ, չնորհալի կերպով ընելուն մէջ. չէ, այլ չնորհալի բաներ, չնորհալի կերպով ընելուն մէջ:

Խ. — Օրօրոցէն Մանկապարտէզ և Մանկապարտէզն մինչեւ համալսարանական ընթացթք մը աւարտելը, ամէն պատեհ առիթի և ամէն անգամ, դաստիարակութեան նպատակը պիտի ըլլայ, նիշարագրի դասիարակութեան աւագ տեսակէտը:

Ծ. — Այս երիտասարդը որ համալսարանէն մեկնելուն, իրեն հետ, վստահելի նկարագիւմ: մը չտանիր, աւելի աղէկ կ'ըլլայ որ, կարմիր տառերով «բոյն» բառը գրէ իր տիրումալին վրայ:

Կ. Փնտոէ թէ. ինչ նպատակի ձգտիկ օկ'արժէ, նշան առ և զարկ նպատակին:

Ուշագրաւ է թէ՝ որպիսի ռազմաշունչ ոգի մը կը ծաւալուի, վերեւ մէջ բերուած խորհուրդներուն մէջէն, թէ՝ անոնք որպիսի միլիթան ու պայքարող տրամադրութիւն մը ներշնչելու, յառաջադրութիւններով յեցուած են: Կ'արմէ հոս աւելցնել թէ՝ առանց այդ շղուտ ու կորովի ոգիին, դժուար թէ՝ ամերիկեան դպրոցը ներկայ բարձրութեան հասած ըլլար:

Այս էջերուն մէջ. շատ յաճախ, հայ վարժարաններու վրայ խօսելու փորձութեանց դիմադրեցինք. քննագատելէ աւելի օգտակար սեպեցինք, ուսումնասիրութեան արմանի իրողութիւններ, գաղափարներ ու սկրդբունքներ ներկայացնել:

Սոյն տողերը փակելէ առաջ, կը փափաքինք հոս արտագրել, Ամերիկեան թհրուտի Փօլիթէքնիքի նախագահ Պրն. Զէմպըրլէնի սա գեղեցիկ ու թեադրական տողերը :

«Մեր կրթական հայեցողութեանց մէջ, ամենակարեւոր ազդակ մը կայ, որ բնաւ պէտք չէ անտես առնել, ազդակ մը որ ունէ սիստէմէ կամ ծրագրէ վեր կը մնայ, ազդակ մը որ կրթական մեթուներէ, կանոնագիրներէ ու այլ միջոցներէ, շատ աւելի մեծ նշանակութիւն մը ունի, ազդակ մը, առանց որուն, մեր դպրոցները բոլորովին խեղճ ու անպառող պիտի մնային, ատիկա ու սուցին «Անձնահանուրիւնն» է :

Ուսուցիչն է որ, պիտի յղանայ ու ծրագրէ իր տըղաքներուն ու աղջիկներուն, պէտքերուն համապատասխան ծրագիրներ, ուսուցչն ազդեցութիւնն է որ պիտի ձեւակերպէ ու կանոնաւորէ, իր աշակետներուն սովորութիւններն ու կեանքը :

Կորովի, կամի, բարոյական սկզբունքներու, հոգեկան հարսութեան skr ուսուցիչն է որ կրնայ իր խնամոց յանձնուած տղամբներուն վրայ, բարեւար ազդեցուրիւն մը զործել:


Միշտ և ամէն պարագայի տակ, լաւագոյնով, բաւականացող ուսուցիչը միայն պէտք է ուզենք :

Ցիշենք նահանջի միտքը ժխտող, փողահարին պատմութիւնը: Պատերազմի մը միջոցին, հրամանատարը զգալով թէ՝ ամէն կողմէ թշնամիներէ պաշարուած է և յաջողելու ունէ հաւանականութիւն չմնար, փողահարին կը հրամայէ որ, նահանջի փողը հնչեցնէ:

Գնդապետ, կը պատամխանէ փողահարը . նահանջի փող հնչեցնելու չեմ վարժուած...

Նահանջ չենք ուզեր բնաւ, յառաջխաղացութիւններ միայն կ'ուզենք:

Կարողութեան ու սկզբունքի տէր ուսուցիչներու, անսահման պէտք մը ունինք, միւս կողմէն, անպարկեց, կասկածու ու ապիկար մարդուն տեղ պէտք չէ տանք դաստիարակութեան գեղեցիկ դաշտերուն մէջ: »



## ՎՐԻՊԱԿ

Եջ	Տռղ	Միալ	Բւղիդ
7	21	իւր դրութիւններէն	դիւրութիւններէն
34	23	հրաշալիքներ	հրաշքներ
59	11	անձնասիրութեան	անձնուիրութեան
82	24	այս վերջինը	անիկա



ՀՀ Ազգային գրադարան



NL0229245

46. 169